

84.09
5.64



ԵՐԱԿԱՆ ՄԵՍԱԾԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ԸՆԿԵՐԱՑԻՆ ՀԳՏՈՒՄՆԵՐԸ

ԳՐԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԾԵՐՈՒԹԻՒՆ
ՊՈՏՎԵՐՈԶՈՐԻ

ԼԵԽՈՆ ՀԱՐԵՆՑԻ ՅԱՌԱՋԱՌԱՆՈՎ,



Կ. ԳՈԼԻՍ

1911

22 MAY 2000
2000

84.09


5-64

44. ԵՐԱԿԱՆ ՄԵՍԵԱՆԵԱՆ

19 NOV 2010

ֆՐԱՆՍԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ԶԳՏՈՒՄՆԵՐԸ



ԳՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ԼԵԽՈՆ ԼԱՐԵՆՑԻ ՅԱՌԱՋԱԲԱՆՈՎ



Կ. ՊՈՂԻՄ

1944

28 JUN 2013

7772

1

Պօնուած բարեկամին՝ Վ.Պ.ԱՐՇԱԿ Ա. ՔԵՈԼԵԱՆԻ
Ըստ առաջ շնորհած լուսողի առ յա թերու-
թով առ ամեն մաս ու ի ամ ամենամաս
լուսունացը պահեց անձը որի դպրությունը բարեւ

ՀԱՅԱՍՏԱՆԻ

44

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Դժուարապացուցանելի բան մը ըստ պիտի չըլլամ, երբ յայտնամ թէ ժամանակակից թրամայ զրականութեան ամէնէն անարիւն երակը քննադատականն—ուսումնափականն է:

Բանատութեղծութիւն՝ յորդառատ. վիրական գործեր՝ նոյնքան առատ, խէլ բաղարական առօրեայ խնդիրներու մասին հապճեալ հրատարակութիւններ այնքան շատցած են որ պարզապէս մարախի դեր կը կատարեն մեր զրական գաշտին մէջ: Այս ամենուն փոխարէն՝ զրական քննադատութիւնը, վերլուծական ուսումնասիրութիւնը, մտածուած, բաղդատուած, չափուած և ուսուցանող երկերը այնքան ցանցած դարձած են այսօր, որ կարծես հայ խորհողութիւնը մնանկացած ըլլար:

Վաղանցուկ փառքերու և անզատուանդան արձաններու դիւրայագ մուրմացը, ու շատ անզան ալ զիքը սոսկ վաճառելի ապրանք մը նկատելու խանութպանական մոտանութիւնը այնպէս մը վարակած ըլլար կը թուի մեր մոտարականութեան արդի ներկայացուցիչները, որ առնորս աննշան բացառութեամբ մը, կարծես մոռցած են կարդալ, կամ այլեւս չնա զիշանիր մտանադարանը իրենց խորան ըրած ու զլուխնին վայրահակ կարգալ ու մտածել, զատել ու վերլուծել, եւ իրենց մտառական երկանքին արդիւնքը պարզեւել հասարակութեան:

Ֆրանսացի մոլեսանդր քննադատ մը՝ Քիւվիլիէ Ֆլէօրի, որ մը իր մէկ եղբայրակիցն ցոյց տալով իր մատենադարանը՝ կ'լսէք. —

«Ճարտասանութիւն, զեղեցիկ զպրութիւնը, իմաստասիրութիւն, պատմութիւն եւ զրական բոլոր սեռերը կը զանէք այս մատենադարանին մէջ, առանց հաշուելու քննադատական գործերը, որոնք կը պարափակեն միւս բոլոր զրական սեռերը. արդարեւ, քննադատը միանգամայն հարժանան մը, իմաստասէք մը և պատմարան մըն է»:

Քիւվիլիէ Ֆլէօրիին պէս խորհող բանի՞ց զլուխ կը հաշուէ մեր մտառարականութիւնը. Սէնթ Պէօլ մը, Թէն մը և կամ Ֆէրտինան Պրինցթիէն մը, որոնք իրենց զրական քննադատութիւններով ֆրանսական նոր զրականութիւնը ձեւակերտած ու սրբազրած են, ինչո՞ւ իրենց աշակերտովները չեն ունենար մէջ, երբ ֆրանս. դիւրին զրականութեան այնքան աննշան ներկայացուցիչներ կը թարգմանուին կամ կը նմանցուին:

Եր. Մեսեաեան՝ իր ներկայ երկող՝ հետեւելի ու օգտակար շեղում

Կ. Պոլիս, 27 Ապրիլ 1911

«Ազնիւ Պարոն Մեսեաեան

«Զեր ձեռագիրը կարդացի. անկեղծօրէն կը ընուհաւորեմ ձեզ. շատ մերուով եւ լրջութեամբ կատարուած ուսումնափակիւն մըն է, որուն նմաններ շատ հազուադեալ կերպով կը գտնենք թրամահայ զրականութեան մէջ»:

ԶԱՂԵԼ ԵՍԱՑԵԱՆ

մը կ'ընէ մեր զրականութեան կոխսոռուած արտահետներէն, և մեզի կուտայ հաշալը վերծանութեան, վերլուծութեան և ուսումնասիրութեանն Այս օրինակը նոր ու երիտասարդ զրողէ մը՝ ինչպէս է եր. Մեսեաեան՝ զալուն համար մանաւանդ, կրկնապէս սրտապնդիչ է. և անկասկած, մեր մասուրական կեսնըը շատ աւելի լուրջ ու կուռ հաստատութիւն մը պիտի զառնայ, եթէ եր. Մեսեաեան խոճամիտ հետեւորդներ ունենայ:

Յառաջաբան զրողի մը պարտականութեան զիծէն դուրս կ'իյնայ իրեն ներկայացուած գործին բննադատութիւնն ընել. այդ պատճառով՝ հոս միայն պիտի ցյց արուիք թէ ի՞նչ կը բովանդակէ այս հասորը:

Բոլոր այն ընկերույթն ձգտումները, որոնց հակիրճ վերլուծումը կ'ընէ եր. Մեսեաեան իր ներկայ աշխատասիրութեամբը, թէեւ կը վերաբերին առաւելապէս ֆրանս. ազգին ու զրականութեան, բայց հետեւելով Անաթոլ Ֆրանսի այն վարկածին թէ՝ «լա բննադատը իր անձնական կեսնիի պարագաներն ալ կը պատմէ զլուխ գործոցներ վերալուծած միջոցին» Մեսեաեան մերթ կը յայտնէ նաև անձնական համոզումներ և երեւան կը բերէ այն կապակցութիւնները, որոնք զյութիւնին փրանսական ու հայկական կեսնըն ու զրականութեան միշտէ:

Այս աշխատութիւնը կատարած միջոցին, եր. Մեսեաեան՝ հայկառակ իր քրոոուչ ազգայնականութեանը՝ յաշողած է ըլլալ անտառ և երբէք միակողմանի, այլ պարագիւն համազրող մը ընկերային ընդդիմամարտ ձգտումներու Ծնդհանուր եղբակացութիւնը զոր ընթերցողը պիտի տանի իր հետ, սա է թէ, Ֆրանսայի ազգայնական ու ընկերաբական վարդապետութիւնները չէ՝ կորելի. նոյնութեամբ ընդունիլ և պահել մեր մէջ: Խոկ սպասորութիւնը զոր ընթերցողը կ'ունենայ այս զիբը Կարդալով ու նոյն խոկ անոր մէջ յայտնուած զանազան համոզումներուն տարակարծիք ըլլալով, այն է թէ՝ եր. Մեսեաեան հարտար ու յամառ րիօշեր մըն է, որ Ֆրանսայի հօնենեակ հոյսակապ զլուխներուն զործերն ու մատծումները վերլուծեր. պայտեր, համազրեր ու մեր հասարակութեան ընծայեր է, որպէս զի կարգան և ուսանին, բազդատեն ու եղբակացնեն մանաւանդ անոնք որ թերեւս շատ թեթեւորէն հայսցուցած են Արեւմտեան ընկերային վարդապետութիւնները:

Իր այս ապերախտ աշխատառութիւնը կատարած միջոցին եր. Մեսեաեան չէ բնաւ նմանած մրշիւնին որ հոնկէ հոնկէ հաւաքաններովք գործաթագոյց շտեմարն մը կը շնէն, այլ եղած է մերու մը, որ ծաղիկներու բաժակէն կը բաղէ իր արտադրելիք նիւթին նախնական տարրերը, զանոնք կը խմորէ, անոնցնոր պատրաստելու համար բացցրահամբը եր. Մեսեաեանի մերը թերեւս չունենայ այն միօրինակ անուշողը: Եր. Մեսեաեանի մերը թերեւս չունենայ այնի, բայց ի՞նչ փոյթշութիւնը և ախորժելիութիւնը, որ մեղուինը ունի. բայց ի՞նչ փոյթ-

քննադատը, երբ անկեղծ է ու անկաշառ, միշտ իրաւոնք ունի մտիք ըլլուելու, ու չեմ կարծեր որ, ուեւ մէկը կարենայ կուսակցականի մուլեանդ զիտումներ վերազբել հեղինակին թոլոր անոնք որ իրենց նորագանդ խանդակառութիւններուն մէջ վիրաւորուած պիտի զգան ինքզինքնին՝ այս զիրը կարգալով. բոլոր անոնք որ իրենց որդեգրած վարդապետութեանց յոտի ու բննադատուած կողմերը պիտի տեսնեն հոս, զայրանալէ ու հիմաթափուելէ առաջ երանի թէ մտածեն թիէոփի խօսքին վրայ. — «Ընթերցողին, ուշադրութիւնը զրաւելու իրաւոնք ունին և կը զրաւեն արդէն այն բաները, որոնք իրենց ծշմաբութեան, մեծութեան, զանազանութեան և անսպառ բեղմնաւորութեան մէջ կը բներկայացուինու:

Ընկերաբականութիւն, անիշխանականութիւն, ազգայնականութիւն և ծովովդրավարութիւն (*). — ահա՛ ընկերային այն բառեակ ձըդսումները, որոնց վերաբերումն ու յարաբերական կապը՝ ֆրանսական զրականութեան հետ՝ կը բացատրէ եր. Մեսեաեան:

Թուբրիյ մէջ, ազատ մամուլի հաստատման թուականին ասպին, շատեր շատ բան զրեցին ու խօսեցան այս ընկերային վարդապետութեանց շուրջ. այդ ամենուն և ներկայ աշխատասիրութեամբ ալ բառած ներուն վրայ՝ օգտակար ու արդար է բանի մը խօսք աւելցնել Հայազգայնականութեան մասին, որուն ասինանն ու իմաստը չեմ հասկնար թէ ինչո՞ւ չեն ուզեր ըմբռնել Ծնացիօնալիզմուի հակառակորդները: Nationalismը (ազգայնականութիւն) chauvinismeին (ազգայնամոլութիւն) հետ շփոթող այդ իմաստակները կը թուին անզիտանալ թէ՝ ամէն ազգ ու ամէն երկիր իրեւ մասնայառուկ ազգայնականութիւնը կը բռնայ ունենալ, և հետեւաբար, Ծնացիօնալիզմը տարբեր երկրներուն մէջ կը ստանայ տարբեր նշանակութիւն: Ազգայնականներ կան ամէն երկրի մէջ ալ, բայց իրենց desiderataն կարելի չէ նոյնացնել: այսպէս՝ հանրապետական ֆրանսայի մէջ ազգայնականներ կը համարուին ֆրանս. Թագաւորութեան վերագրածին ցանկացողները, այսինքն յետաշշականներ. մինչդեռ, ֆրանսայի սրտէն բամնուած մէկ հողամասին: Ալզաս ևոչէնի մէջ ազգայնական ըլլալ, կը նշանակէ զերևն տիրապետութեան լուծը անզունեւ և յուսալիք աչքերով դէպ ի ֆրանսայառի մէջ ազգայնականներ անոնք են, որ կ'ուզեն իրենց մայր երկրին անշատումը՝ Անդիխայէն, և իրավական ինքնավարութեան մը (home rule) հաստատումը թոլոնիսայ ազգայնականները կը

(*) Démocratie բառը սովորաբար ուռամկավարութիւնն կը Թարգմանեն մեր մէջ: Բայ մեզ, նշղագոյն է ըսեւ՝ սժովովդրավարութիւն: Ռամկավարը, ուսմիկ, vulgaireի իմաստ ունի:

Ճգոյին պահպանել իրենց ցեղային մշտաթիւնը և ազգային բարքերն ու ու առանձնայալութիւնները, ռուսօգերման Մողոքին բազուկներուն մէջ չի ճգլուելու և չի ճուրուելու համար։

Իսկ ի՞նչ է Հայ ազգայնականութեան դաւանանքն ու ձբդառումը. այնքան պարզ և զիւրանակնալի է ան, որ միայն չարամիաները և ասցիալիզմի ուսւու առաքեալները պիտի փորձէին խեղաթիւրել անոր նուիրական ողին։ Հայ ազգայնականութիւնը առանց ըլլալու յետայիմանան, կամ կզերութիւն և կամ ազգամիջեան բազիսամներ յառաջ բերող բարոզութիւն մը. պարզապէս է՝ մեր ազգային անհամարելի գոյութեան, մեր ցեղային պատմական աւանդութեանց, հայ լեզուին, կրնքին ու գրավանութեան, ազգային պատուին, կեանքին և ինչ-ընթիւն, հայկական յատկանշերուն ու հաստատութեանց անվտանգ պահպանան ձգող փարզապետութիւն մը։ Ու ասիկա այնքան տիրական ձայն մըն է, և մեր արդի բազարական պայմանները այնքան հարկեցուցիչ կերպով մեզի կը լսեցնեն այդ ձայնը, որ հայ ընկերվարականներէ շա'տ շատերը պարզապէս ազգայնականներ կը դառնան, թերե՛ւս անզիտակցարար, երբ ինքզինքնին դէմ առ դէմ կը գանեն կեանքի իրականութեանց։ Հայ ազգայնականութիւնը կը դաւանի, թէ ոյժերու ցրուում և վատնում կը նշանակէ, այս պահուս, մտանդուիլ միշալցային տառապեաններու վհանակին բարոզմամբը, երբ հայ ազգային կեանքը՝ այնքան ինցուն վերերով ու հոգերով՝ ոյժերու կեղրոնացում կը պահանջէ. և ինչպէս ուրիշ մեծ ազգեր՝ տիեզերքի վրայ իրենց գոյութիւնը խարսխելէ ետք միայն սկսած են այլասիրական բարոզութեանց, մեր ազգն ալ հարկ էր նախ իր մորթը փրկէր, աւելի աղէկ ու աւելի շատ ուրիշներուն օգտակար դառնալու համար։

Եր, Մեսաւանդի ներկայ գործը՝ ճշդելվ սահմանները ընկերային վարդապետութեանց, արդեօք այլեւս վերջ մը պիտի զնէ՞ նայութեան ծոցին մէջ ճարակած ընկերական-ազգայնական հականառութեանց և ուժամփութեանց։ Եթէ այո՞ այն տոնեն չպիտի վարանէնը ըսել թէ Ամսարէն ետք, որ ազգային բազարական վէրքի մը վիրահանումն է, և Ատավառէէն ետք, որ ազգային յեղափոխական կեանքի մը վիպումն է, եր, Մեսաւանդ իր այս երբորդ երկու նոյնքան ազգային ու յեղափոխական ծառայութիւն մըն է որ մասուցած պիտի ըլլայի։

Լեհուն լԱՐԵՆՑ

Կ. Պոլիս, 20 Մայիս 1911

ՔՐԱՆՍԱԿԱՆ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ԶԳՏՈՒՄՆԵՐԸ

(ԳՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԱԽՐՈՒԹԻՒՆԵՐ)

Ա.

1870ի ֆրանքօ-գերման պատերազմէն ետք, ֆրբ ազգայնական շարժումը (nationalisme) մտաւ կուսակցական այն փուլին մէջ որով այսօր աւելի քան երբէք հզօրապէս ան կը յայտնուի ֆրանսայի մէջ, ընկերվարականութիւնը (socialisme) արդէն սկսած էր միտքերու մէջ ծրագրուիլիք ապագաւ խոշոր բարեցրչման մը գլխաւոր և անհրաժեշտ ազգակլը։

Ազգայնական ոգին պարզ էր, գիւրըմբոնելի և բնական։

Ընկերվարական ոգին անորոշ էր, խառնավնթոր, հակասական և բարդ։ Այնպէս որ՝ երբ մեծ իմացականութիւններ, ինչպէս Փօրժ Աան, Վիքթոր Հիւկո և Լուի Պլան 1830էն 1848ի յեղափոխութիւններու պահուն կը ճգնին, ան ատեն-

ուան ընկերվարական տեսակ մը ըմբռնումին համեմատ, հաստատել տիրելիք կարգ ու սարքը, իրենց ընկերվարականութիւնը ի յայտ կուգայ իրը խառնուրդ մը՝ կրօնական ողին և մարդասիրական զգացումներու։

Այդ խառնակ ընկերվարականութիւնը բնական էր այն ատենի յեղափոխական զրագէտներուն համար որոնք՝ թէեւ ժողովուրդին կամքը գերիշսան կը հռչակէին աւելի կամ նուազ բռնապետ թագաւորներու իշխանութեան հանդէպ, սակայն միւս կողմէ, անոնք կը նկրտէին զայն աւելի սերտօրէն յարեցնել իր կրօնքին, իր աւանդական համոզումներուն և սովորութիւններուն, աղգալին միութիւնը պահպանելու համար։

Փօրժ Սան, Հիւկօ, Լուի Պլան և Լամընէ իրենց գրականութիւնը հիմնեցին սիրոյ, եղբայրութեան և հաւատքի վրայ։ Արդի ընկերվարականութիւնը կը նդունի եղբայրութիւնը հաւասարութեան մէջ, բայց կը մերժէ Հաւատքը, Եկեղեցին, Ընտանիքը՝ ու մերժելով հաւատքը, աւանդութիւնները՝ կրօնքը, ընտանիքը (զորս պատնէշներ կը նկատէ աղջերու իրարու մէջ լուծուելուն) նոր Ընկերվարականութիւնը իրմէն կ'անջատէ 1848ի վերակազմեալ ընկերվարականութիւնը որ ասօրուան աղգայնականութեան կը համապատասխանէ գրեթէ։

Որո՞նք էին այն շրջանի ընկերվարականութեան ձգտումները և տարրերը, որոնք՝ ինչքան ալ տարբեր մեր օրերու թէ՛ բարենորոգչական և թէ՛ յեղափոխական վարդապետութիւններու ձգտումներէն ու տարրերէն՝ անոնց հիմնական ոկրչունքները կը ձեւացնեն իրենց սաղմնական և

մանաւանդ հակասական վիճակին մէջ 1830էն 1848ի ընկերվարականութիւնը ձգտում մըն էր դէպ ի արդարութիւն և մարդասիրութիւն, և չէ՛ թէ վարդապետական նուիրագործուած սիսդէմ մը Ո՞ն՝ սիրոյ և զգացումներու արտայալառութիւնն էր որ ճակատարաց կը դիմագրաւէր եսասէր մեծութեան գոռոզութիւնը և շողոքութիւնները, ճկուն հնարաժառութիւններու և ծաղրանքի ահարկու զրութեան ընդմէջէն — որ վօլթէռականներու գործելակերպը կը յատկանէր — կորովի և անկեղծօրէն՝ բողոքող յեղափոխական շեշտ մը կը դնէր ժողովուրդին մոռցուած իրաւունքներուն պաշտպանութեանը մէջ։

Վօլթէռի դէմ մոռան էր որ կը կանգնէր, — թշուառ, անարգուած, հալածուած՝ այլ համարձակ — այնքան համարձակ ու անկեղծ՝ որ վօլթէռ իր նախանձու հպարտութեան մէջ կը կատշէր և իր բարկութեան գոհացում կուտարծաղբելով Էմիլի աղնուամիտ հեղինակը որ՝ հետզետէ թափառաշրջիկ, անտուն, անօթի, անպատսպար անցնելով ծառայութիւններու, Դըրկանքներու բոլոր փուլերէն՝ մէկէն ի մէկ հրապարակ կուգար մեծցած և զօրացած, իր անձին մէջ մարմնացնելսվ ժողովրդային ուժի հսկայութիւնը. անողդողդ ու յաղթական ան կը կանգնէր այդ ամենազօր աստծոյն քամահրստ ծիծաղին առջկ, ըսելով կարծես՝ «զա՛րկ՝ բայց մտիկ ըլէ՛»։

Վօլթէռ աշխարհի բոլոր մեծերուն գովեստներով իր ականջները լեցուցած՝ տրամադիր չէր բնաւ այդ ձայնը լսելու. ժողովուրդը իրեն համար՝ տգէտն էր, ստրուկն էր և թշուառն էր զոր

Հարկ էր հպատակեցնել, գործածել և որուն վրայ շատ շատ հարկ էր գթալ:

«Չեր ուշադրութեան կը յանձնեմ աւելուդապաշտութիւնը, կը դրէր ան անդամ մը մեծատունի մը. պէտք է փճացնել զանի պատուաւոր (իմա՝ աղնուական) մարդերուն մէջ և աղատ թուղուլ չարերուն մէջ»:

Ուրիշ ատեն մըն ալ կը գրէր. «Կարծեմ զիրար չենք հասկնար կոր ժողովուրդ ըսուածին վրայ զոր գուռք գաստիարակութեան արժանի կը համարիք. ժողովուրդ ըսելով ես կ'ըմբռնեմ այն ամբոխը որ հացը ճարելու համար իր բաղուկներէն զատ ոչինչ ունի: Ինծի կը թուի թէ անօրիներու գոյութիւնը անհրաժեշտ է: Եթէ գուռք ալ հողեր ունենալով՝ զանոնք մշակելու համար անօթիներ գործածելու. ստիպուած ըլլայիք, անտարակոյս ինծի համակարծիք պիտի գտնուէիք: Աշխատաւորը չէ որ կրթելու է, այլ ազնիւ քաղաքացին... երբ ժողովուրդը մտածելու ելի՛, ամէն ինչ կորսուած սկսեցիք»:

Ի՞նչ կ'ըսէր Ռուսօ իր կողմէն Contrat Social գրքին մէջ. — «Երջանիկ ապրելու համար, եղայրաբար ապրելու է: Ժողովուրդը գերիշխան պէտք է ըլլայ»:

Երջանկութեան մէջ՝ թէ ձախորդութեան յատիչ ազդեցութեան ենթարկուած, ժան ժաք Ռուսօ միշտ այսպէս մտածեց. և եթէ իր անձը լկտի մարդոց անարդ յարձակումներէն դերձ պահելու համար հայկական տարազ հագներով՝ ուղեց ծպտուած պարտիլ իարիզի փողոցներուն մէջ, ան երբէք չատրկացաւ քօղարկելու իր գաղափարը և մինչեւ վերջին շունչը, այդ մեծ հոգի

իմաստասէրը հաւատաց թէ իշխան մը չէր կրնար ինքինքը իր ժողովուրդէն զոտել որովհետեւ ժողովուրդը մարմինն էր ուր իշխանութիւնը կը զետեղէր իր ուժերը և կրնար ապահով ապրիլը Բայց որպէս զի ժողովուրդն ալ վերէն տրուած վստահութեան մէջ իր կարգին հաւատարմութիւնը չի կորսնցնէր, փոխանակ զայն անհարգելու — ինչպէս ըրած էր վօլթէու — անհրաժեշտ էր ստեղծել ընկերային գրութիւն մը՝ որուն ձըգտութիւն ըլլար պահպանել ու պաշտպանել իւրաքանչիւր անհատի ինչքը, և որու շնորհիւ՝ ամէն ոք, հաւասարապէս կրուած աշխատանքին ու այդաշխատանքով յառաջ եկած վայելքին մէջ իր ընկերին համերաշխօրէն միացած ու բարեկամ ըլլալով հանդերձ՝ այնքան անկախ, այնքան աղատ և այնքան անհնատ ըլլար՝ ինչքան կարելի էր մարդուն անկախ ու աղատ անհատ մը ըլլալ ընութեան մէջ»:

Ո.Հա՛ Ռուսոյի ընկերվարութիւնը որ թէն իր փիլիսոփայական սկզբունքներովը կը տապալէ չին կարգ ու սարքը և կը գնէ հիմք նոր ընկերութեան մը, բայց իր հաշտարար ձեւին տակ ուրիշ բան չի նշանակեր (քանի որ յեղափոխական մտածումի մը խստութիւնը չունի) այլ միայն սէր, արդարութիւն, մարդասիրութիւն և համերաշխութիւն: Աւելցուցէք ասոնց վրայ նաև կրօնքը — Աստուած մը որ հարկաւոր է ո՛չ թէ իբր ահարկու մեծութիւն մը, այլ իբր գթառատինամակալը աղքաներու և միմիթարիչը՝ աշխարհիկ բաղդառութենէ զրկուածներու. և ան ատեն կ'ունենաք Ռուսոյի ամբողջ դաւանանքը ընկերվարութեան մասին:

Առևի Պլան, Հիւկո, Փօրժ Աան ու Լամբնէ ընդդրկեցին Ռուսոյի ըմբռնութերը, յարեցան անոր ձգտութերուն և ա՛լ չյառաջացան, կարծես զգալով իրենց գիրքին անտանելի հակառածթիւնը որ կը կայանար՝ ժողովուրդը քաղաքական ազնուապետութենէն մեծ չափով մը ազատելով, անկէ ոչ մէկ կերպով անջատ չեղող ու թերեւս անկէ աւելի՛ զօրաւոր կրօնական ազնուապետութեան ենթարկերուն մէջ։ Ասի՞ իրենց մեթուին հիմնական մխալն էր որ անհրաժեշտութէն երեւան պիտի դար աւելի յեղափոխական ու առաւելապէս նիւթապաշտ շրջաններու հետ։

Արդարեւ, շատ աւելի բուռն ընկերվ արականութիւն մը պիտի գառ և մէկէն զարո վանելով նախնի քներու խորանէն՝ Աստուած, կրօնք, Հալլենասիրութիւն, Աղդ և Ընտանիք, Փռանմասօնական գաղտագողի ծիգերէ մը ետք՝ պիտի յանդէր ամենայախուռն ուրացումի մը և հին պաշտուածներուն տեղը պիտի դնէր Անի՛խանութեան արձանիր։

Այդ անիշխանութեան պատասխանատուները ո՛չ գրագէտներն էն, ո՛չ ալ ժողովուրդը իմաստուն հալլենասիրութեամբ մը և ընկերաց յին մաքուր բարոյականով մը գաստիարակել ուղող ընկերաբանները, այլ՝ ագէտ ու անպատրաստ ընշաղուրկները (prolétariat) վարել յաւակնող միակողմանի և տաք-գլուխ գործիները։ Ժողովուրդին երջանիկ ապագայ մը պատրաստելու իրենց ծիգերուն մէջ, ո՛չ Ռուսո և ոչ ալ իր հետեւողները կրնալին իրենց եռանդր սանձահարել։ բարիք գործելու մարդկային չանքին մէջ չափաւութիւնը վատութիւն մը պիտի ըլլար

իրենց կողմէ, և ուստի՝ անկեղծօրէն և քիչ մընալ միամտօրէն անոնք գացին ժողովաւրդին ու ըստն։ «Դոն գերիշխան ես»։ Ժողովուրդը գեռանկալարդ զանոնք ըմբռնելու և մասամբ յաւակնոտ՝ իր անդիտակից ու խակ վոճակին մէջ իսկ ուղեց ինքինքը նկատել հաւասարը՝ եթէ ոչ գերիշխանը այն մտաւորական գործիչներուն որ կը նկրտէին կապ մը հաստատել իր և իմացական շրջանակներու միջեւ։

Մտաւորականները — այսինքն միջնորդները իմաստախրական գաղափարին և ժողովրդային տգիտութեան — անշուշտ աշխատաւոր գասակարդին հաճելի ըլլալու համար և մասամբ ալ իրենց ծրագիրներաւն, սկզբունքներուն յազմաւնակին և նպատակին յաշնողութեանիր սիրոյն, ուղեցին չոյել ժողովուրդին յաւակնութիւնը, անոր հաւասարը ցոյց տարով ինքինքնին։ Անոնք հետ զհետէ զիջողութիւններ ըրին, հետզհետէ զոհեցին իրենց մտածումի եղանակը հանդէպ պահանջուած գործաւորներու որ իրենց անմիջական շահէն ու շրջանակէն անդին ոշինչ կը տեսնէին հետաքրքրութեան արժանին։

Այսը որ վերէն կուգար՝ կը նմանէր տարիներով զնտաններու մութին վարժուած՝ մարդոց վրայ մէկէն ու յորժառատ ճառագայթոզ արեւի լոյսուն՝ որ փոխանակ թշուառ անհատներու թիբերը ուրախութեամբ լցնելու, զանոնք կը կուրցնէր։ Աս գրութիւնը չկրցաւ տեւել։ Անոնք զատուեցան իրարմէ որոյիշեակ մտաւորականը ինչքան տեղի տուաւ, գործաւորը այնքան աւելի պահանջկոտ գարձաւ և զայրովիթի մը պահուն խղեց ամէն կապ իր գաստախարակներուն հետ։

Ալիսալ հասկացողութիւնը՝ միակ այլ գլխաւոր բառի մը անխորհուրդ ու անտեղի գործածութենէն յառաջ եկած էր. հաւասարութիւնն է այդ բառը:

Աս թուականէն սկսաւ բաժանումը ընկերվարական գրականութեան և ընկերվարականքաղաքական գործունէութեան միջեւ:

Գաղափարը զատուեցաւ Գործէն:

Ուուսօ, Լուի Պլան և իրենց հետեւող մտաւորականները չքարողեցին հաւասարութիւնը այն իմաստով որով հիմակրւան ընկերվարականները դայն կ'ըմբռնեն: Անոնք հետեւեցան քրիստոնէական ընկերվարականութեան որ մարդիկը նմաններ կ'անուանէ և չէ թէ հաւասարներ:

Նման ըլլալով՝ մարդիկ իրարու կը վստահէին: Հարուստը՝ յաճախ կը գթար աղքատին վրայ, մեծը կը սիրէր պղտիկը գէթ իր շահուն համար և անոնց միջեւ կը գոյանար տեսակ մը փոխադարձ հասկացողութիւն իրարու ծառայելու, տեսակ մը համերաշխութիւն որ եղբայրութեան նախաքան էր և նույն հաւասար ըլլալ ու զելով, մարդիկ իրարու կը նախանձէին, զիրարչէին քաշեր. գործաւորական շահերը ապահովելու համար աշխատաւորները կը միանալին հարուստին դէմ. գաղափարը գեղեցիկ էր և հրապուրիչ. գրամի ուժին դէմ աշխատանքի ուժը: Պայքարը կը սկսէր, գասակարգային միութիւնը կը խանգարուէր և այս անդամ՝ մտքի աշխատաւորները որ գէթ սկզբունքով ու գաստիտրակութեամբ մարդասէր, ազատախոն, ներողամիտու լուսաւորուած էին, չէին ուզեր պաշտպանել տգէտ, աններող, անհանգիստ, միշտ գանգատող

գործաւորները որ ատելով բարուական թէ նիւթական մեծութիւն, իրենց երջանկութիւնը յեղափոխութեամբ ու բռնի ուժով կ'ուղէին ապահովել ու իրենց յաղթանակը կը վնասուէին հաստատուած կարգերու հիմնայատակ կործանումին մէջ:

Ո՞ր ազգը որ ընկերվարականութիւնն ընդուրկեց, հերձուածի ենթարկուեցաւ, քակուեցաւ: Ու իւրաքանչիւր ազգէ անջատուածները իրարումիանալով չիմնեցին միջազգային ընկերվարականութիւնը որ արդի ընկերվարականութեան վերջնական ձեւը պիտի կազմէ անձանօթ ապագային:

Գրագէտները միայն չետեւեցան յեղափոխիչ ընկերվարականներու գծած շաւիպին: Անոնք ամէնէն խիստ բնապաշտէն սկսելով մինչեւ էն սկեպտիկ իմաստասէր ընկերաբանը — քիչ մը աւելի յեղափոխական եղան քան Հիւկօ, Փօրժ Սան, Ուուսօ, և նուազ ազգայտական, բայց երբէք իսրապէս համաշխարհային — կարծես ըժը ըռնելով ընկերվարականութեան յարափոխարար ութիւնները, անկարելիութիւնները և մասնաւ անդ մարդ կային բնութեան և բնազդական տրամադրութիւններուն հետ անոր անհաշտելիութիւնը: Մէկ խօսքով՝ անոնք չկրցին և շուղեցին ընդունիլ անհաւասար բնութեան մէջ մարդերու հաւասարութիւնը: Եւ ի՞նչպէս Հիւկօ մը կը նարինքպինքը հաւասար նկատել յետին մահկանացուին: Նոյն իսկ Զօլա մը ի՞նչպէս կը նար ուրանալ իր յորդող փառախրութիւնը, որ յաջողելու համար չէր իսկ վարաներ մարդերու փորերուն վրայ կուսկուտելով գէպի նպատակը վաղելու:

Բ.

Ընկերվարականութեան մէջ ներմուծուած արմատական (radical) ու ոչնչական (nihiliste) դրութիւնները աւ աւելի ամրացուցին այն հաստատուն պատճէշը որ կանգնեցաւ ժողովուրդի զանգուածին և իմացական դասակարգին միջեւ Վերջնականապէս՝ Ապարդան բաժնուեցաւ Աթէնքէն:

Ու յառաջ եկաւ ընկերային նոր կացութիւն մը, որուն համեմատ՝ ինչ որ իմացականութիւնը իր մէջ կը հաշուէ իրրե ալինիւ, փսեմ, ազատ և բարձր՝ գաղափարական մաքուր բարձրութիւնով մը, այսօր կ'ապրի լիսին անկախ, կը խորհի, կը գործէ տալրեր շրջանակի մը մէջ, կը շարժի, կը ճառագայթէ, կը վառի, բայց իր լոյսն ու շողը ժողովուրդին չի հասնիր, արդիւուած՝ մեծերու և երջանիկներու այն սիէն ու գժգութենէն որ մթաստուեր մոլորակի մը պէս կը կենայ իմացական արեւին և թշուառ մարդկութեան միջեւ — աշխատող մարդկութեան՝ որ կը նիհարնայ, կը հիւծի ու վերջապէս անուժ կը մեռնի իր դժրագդ ճակատագրին բերմամբ:

Եւ եթէ արդարութեան սիրոյն համար, իրենց ներքին բաղձանքին ու ձգութմներուն հնագանդելու համար, մարդկութեան ինպատ գաղափարական ճշմարտութեան մը ծառայելու մտքով, դիտութեան, արուեստի և գրականութեան փառքը կազմող անձերը շատ հեղ ձայներնին բարձրացուցած են ստութեան, զրպարտութիւններու և անիրաւութեան դէմ, նետուած են ժողովուրդի խաւերուն մէջ ու պայքարած և

յաղթանակած, անոնք, աւաղ, կռիւէն վերջ յանակ ինկուծ են մեռելական անտարբերութեան մը մէջ։ Կը միշէ՞ք Զոլան, արդարութեան մեծախոյեանը. յաւ, Զոլան իսկ որ պայքարէն յոգնած առանձին կ'ապրէր Լոնտոնի մէկ արուարձանին մէջ, զվուանքով մը կ'ըսէր Ֆրանսալիքնկերվարական պետին, ֆոռէսի. — «Նատ մը բաներ որ զիս յուզած ու գրգռած էին երբեմն, հիմա սնամտութիւն ու փառասիրութիւն կը թուին ինձի»։

Ու Անաթոլ Ֆրանս, Ֆրանսայի արդի գրագէտներուն էն մեծը, Հզօրը և ինքնատիպը, իր վերջին գրքին մէջ մասնաւոր զգււանք մը կը յայտնէ մարդկալին սնամտութիւններուն, դասակարգի պայքարներուն դէմ։ հարուստին յաղթանակը և գործաւորին աւելի ստրկանալը կը գուշակէ, հակառակ փիլիսոփայ և ընկերվարական ըլլալուն։

Իսկ այն գրագէտները որ մեծերուն պէս իրենց ինքնատիպ անձնականութիւնը չեն կրնար պահել իրենց միջավայրը նկարադրելու և ժամանակին բարքերը ցոլացնելու շանքին մէջ, կամ կ'ապրին տեսակ մը անտարբերութեան մէջ և կամ՝ անզիստակից խաղալիքները կը գտոնան ընկերվարական և ազգայնական ազգեցութիւններու՝ որոնց շարաւնակական կռիւին մէջ միայն բախտախնդիրներն են որ իրենց հաշիւը կը գտնեն։

Քանդ կ'ըսէ. — «Եթէ կ'ուզէք գիտնալ թէ բարոյական ըմբռնում մը՝ է ինչ որ պէտք է ըլլայ, գիտեցէ՞ք որ կարելի՞ է զայն նկատել վարմունքի ընդհանուր սկզբոնքը մը» ինչ որ

Քանդ կ'ըսէ բարոյական ըմբռնումի մասին, կրնայ ճշմարիտ ըլլալ ընկերային ըմբռնումներու համար ար:

Կարելի՞ է ընկերվարական վարդապետութիւնը՝ իբր ամէն միջավայրի և ամէն ժողովուրդի առհասարակ պատշաճող գրութիւն կիրարկել ամենուրեք: Աչ որովհետեւ թէ՛ բնութեան և թէ՛ ընկերական կեանքի մէջ կենդանական հաւասարութիւն չտիրելէն զատ, չկան նաև համերաշխու հաւասար ձգտումներ, հոգեկան ու մտաւուրական ընդունակութիւններ և մանաւանդ բարոյական մասնաւոր պատրաստութիւն մը՝ որուն շնորհիւ միայն կեանքի յեղափոխութիւնը կրնայ իրագործուիլ երկրի վրայ — եթէ՛ ինչ որ ապացայ յեղափոխութիւն ու կեանք կը կոչենք՝ իրենց տեսական երանդները թօթափերով հագնին իրական ու որոշ գոյներ որոնց շօշափելի գեղեցկութեան վրայ կարելի ըլլալ սեւեռել տգէտ ու թերահաւատ մարդկութեան նայուածքը:

Ժողովուրդներու բարոյական դաստիարակութիւնը գեռ իրագործուած չէ, ուստի՝ ընկերվարականութիւնը չկրնար սեպուիլ ազգերու երջանկութիւնը ապահովող միակ ազգակը որուն վրայ շատեր յոյս գրած են: Ընկերվարականութիւնը. — ենթադրւով իսկ որ ժողովուրդներու բարոյական դաստիարակութիւնը իրագործուած լմնցած ըլլայ — իբր քաղաքական դրութիւն չի կրնար ազգերու երջանկութիւնը ապահովել, որքան ատեն որ ան կը մնայ իբր խրթին, անբնական, ալյազան ու հերձուածող վարդապետութիւն մը, որ՝ ինչ ձեի տակ ալ կիրարկուած է, յաճախ ձախող արդիւնքներ է տուած:

Եատ տեղ — ինչպէս Թուրքիս և անոր նման նուազ զարդացած երկիրներ — ընկերվարականութիւնը շառլաթանութեան մը հանդամանքն է առած ազգերու խառնիճաղանձ ախորժակներուն և թնձուկ նախանձոտութիւններուն մէջ. ուրիշ տեղ — ինչպէս Թրանսա — ուր ցեղը համասեռ է, ընկերվարականութիւնը դարձած է ներքին կռիւթ և պառակտումի խառնարան մը, որուն ազդեցութեան ենթարկուած կը տեսնենք նոյն իսկ ընկերվարականութեան աչքաւու ախոյեանները:

Եւ եթէ իբր վարդապետութիւն՝ ընկերվարութեան թերութիւնները կ'արգիլեն որ ան ազգերու երջանկութիւնը ապահովող ազդակը նկատուի, անոր ախոյեաններուն ու վարդապետներուն անհամաձայնութիւնները, կռիւնները և եսասիրութիւնները կը յուսահատեցնեն աշխատող ու տառապոլ մարդկութիւնը:

Ինձի կը թուի որ ճակատագրական նմանութիւն մը կայ հոս Քրիստոնէութեան և Ընկերվարականութեան միջև: Կղերին անկումը տկարացուց ժողովուրդին հաւատքը և վանեց Քրիստոնէութեան սէրը՝ միամիտ ու եռանդուն սրտերէ: Ընկերվարական պետերու անկումն ալ պիտի տկարացնէ ապագայ կեանքի մը հաւատքը մեր ընկերութեան մէջ, ու թշուառ մարդկութիւնը յուսահատ զոհն ու համր ստրուկը պիտի դարձնէ դրամի անպատկառ ու վատթարացնող ուժերուն

Աւա՛զ, ամէն անոնք որ ժողովուրդի մը պէտքերը վրանին առած՝ լո՛կ տեսական սկզբունքներով յաւակնած են անոր երջանկութիւնը ապահովել, ուրիշ բան չեն ըրած, բայց եթէ ծիծազելի տօնքիչութիւն մը. անոնք կեանքի իրա-

կանութիւնները առանց տեսնելու հասկնալ ուղելու, գլխիվայր արշաւած են հիմնելու համար քմահաճ թագաւորութիւններ անձանօթ սահմաններու մէջ ուր իրենց վառ երեւակարութիւնը պիտի կրնա սաւառնիլ հուրիսական երանութիւններով պարուրուած ոսկեղէն գահերու վերև:

Տօնքիչօթները՝ սակայն՝ նորէն անկեղծներն են կամ պատրանքի տակ ապրողները. — ուրիշ գործիչներ, ինչպէս Capitalի հեղինակը, եթէ աւելի կորով ու շատ աւելի խելք գնելով իրենց գործունէութեան մէջ, փորձած են իրենց գաղափարներուն կուռ ձեւեր տալ և վարդապետական անսուսալ հանգանակի մը անվիճելի ծշմարտութիւնը փոխարկել նուազ յանդուդն ընկերվարականներու տարակոյսներով ու հակասութիւններով, միւս կողմէ ալ այնքան կիրք գրած են այդ նոյն հակասութիւնները յատագովիլու, պաշտպանելու և իրենց եսին յազթանակը ձեռք ձգելու համար որ՝ մարդ ակամայ կը փորձուի տարակուսիլ բարոյական ոզին վրայ այն սկըզբունքներուն որով տոգորուեր ու ապրեր են ընկերվարութեան էն հեղինակաւոր ասպետները:

Բաւական է վեր առնել երկու վարդապետութիւններ՝ որոնք ֆրանսացի թրուտոնէն մինչև գերմանացի Քարլ Մարքս իրարու քով գոյութիւն ունեցած են ու իրարու բոլորովին հակոտնեայ ըլլալով հանդերձ, չեն դադրած հաւասարապէս ընկերվարականութեան դաւանանքը և անոր վարդապետներուն գժութեան խնձորն ըլլալէ:

Պայքարը կը մզուի նոյն իսկ այսօր՝ ընկեր-

վարական ալաղան խուժրերուն միջնէ Ամանք կ'ընդունին թէ գործաւոր դասակարգին յաղթանակը պիտի կայանայ քաղաքական իշխանութիւնը ձեռք ձգելուն մէջ, իսկ ուրիշներ՝ թէ ընկերվարական պրոլետային առաջին և միակ նպատակը պէտք է ըլլայ ջնջել գոյութիւն ունեցող ամէն քաղաքական իշխանութիւն, նոյն իսկ և այլ աւելի Etat-patronի ձեւին տակ գործադրուած իշխանութիւնը, և արդիլել բոլոր կուսակցութիւններուն և մանաւանդ ընկերվարականներու երեսփոխանական ներկայացուցչութիւնը:

Այս հակասական նպատակին վրայ տեղի ունեցած կոիի մէջ է որ — ինչպէս հիմա — անանկ ալ ընկերվարականութեան ծնած օրը, ընկերվարական հռչակաւոր դարբինը, Քարլ Մարքս, ոտքէն մինչեւ զլուխը հրամայող, եսասէր, մարդկային աղաւութիւնը վարդապետական բանաձեւներու զոհող, ինքին ամենամեծ կենդանի հակասութիւնը իլ հիմնած ընկերվարականութեան, ինչ ամարդի, շնական, անբարոյ և ծիծաղի միջոցներու չէ զիմած, պարզապէս վարկաբեկելու համար անկեղծ մարդ մը — Պաքունինը — և ինչ ստորնութիւններու, ինչ աղտոտութիւններու մէջ ան չէ տապատկած, այնքան տգեզօրէն որ մտածել կուտայ թէ ինչ որ եղած է ու կ'ըլլայ մարդասիրութեան և ժողովրդավարական սկըզբունքներու պատրուակին տակ, մնամիտ փառամիրութեան, իմացական ցուցանքի և թուղթի փառքին համար եղած է շատ անգամ:

Միւս կողմէ՝ Պաքունին, ընդարձակ ու ամրակուու Սլաւութեան գրկէն խուսափած, արկածախնդիր՝ թէեւ շատ աւելի աղնիւ քան Մարքս, չետ-

գիտեր ի՞նչ տարօրինակ խենթութենէ բռնուած, անբնական չի գտներ իր կարգին խառնակութիւն և պառակտում սերմանել Մացցինիի հաստատած իտարական Միութեան մէջ, ստեղծելով ընկերութիւններ՝ որոնց վրայ անիշխանութիւնն է որ թուխս կը նստի, այն տեսակ ժամանակի մը երբ Մացցինի ամենէն շատ պէտք ունէր աղդային միութեան և տոհմային բարօրութեան մը որ իտարիոյ պէս կրօնամոլ ու միապետական երկրի մը մէջ հաստատուն և տեւական ըլլալու համար՝ հիմուած ըլլալու էին միմիայն Մացցինիի յալտնի նշանաբանին վրայ՝ որ էր «Պատուած և Ժողովութիւն»:

Ու այս հակասութիւնները և անսկլիբունք Հակառակութիւնները, այս անիշխանական ձրգատումները կը շարունակուին աղատութեան պատրըուակին տակ: Ճողովուրդները պառակտուելի ետք, ընկերային դասակարգերը կը քայքայուին, առանց սակայն աւելի երջանկանալու: Դասակարգերէն վերջ ընտանիքներն են որ կը ցըրտին, կը փճանան: Հարուստը աղքատին դէմ գրգռուելով աւելի կ'ընդդիմանայ անոր բարօրութեան ու հանգիստին, ընկերվարականութիւն ընելու խարկանքով՝ գործաւորը շարամտօրէն ու նախանձով կը նայի չէ միայն դրամատէրին, այլ իրմէ աստիճան մը աւելի բարեբախտ ընկերին վրայ, և անկախ խորհուրդի ու ժողովրդավաշը թութեան անունով ամէն քիչ շատ կրթութիւն առած երիտասարդ՝ հետեւելով իր քմահաճուքին, հետզետէ կ'անարգէ իր հայրենի բարքերն ու տոհմային ոգին, և տրամադիր չըլլալով ազգային առաքինութեան վրայ իր բարոյական սկըզ-

բունքները հաստատել, թշուառ զոհը կը դառնայ չարիքի այն ուժերուն՝ որոնք աշխարհաքաղաքացիական քաղաքակրթութեան մէջ կը վըլւան:

* * *

Ընկերվարական բրօքական հիսրներու հասկցած ու կիրարկել ուղած սկզբունքներուն վրայ այսքան անբաւական խօսք անհրաժեշտ էր կարծեմ, ընթեցողը միանդամ ընդ միշտ համոզելու, որ անոնց ընկերվարականութիւնը իրը մասնագիտական վարդապետութիւն կամ քաղաքական միաթէմ, բնաւ մուտ չէ գուած 1830—1848 ապրուղ ֆրանսացի ընկերաբան գրագէտներու գործերուն մէջ:

Թէ ի՞նչքան ներկայ գրողներու ընկերվարականութիւնը բարեփոխուած և ո՞ր աստիճան իր մէջ ընդգրկած է բրօքական հիսրներու մասնագիտական վարդապետութիւնը, —պիտի տեսնենք հետզետէ:

Բայց որպէս զի նիւթին անհաճոյ բարգութիւններէն կարելի ըլլայ խուսափիլ, առաջադրենք մեր քննութենէն նախ մէկդի թողուլ վարդապետական ընկերվարականութիւնը որ —ինչ ձեւի տակ որ ալ ներկայանայ — կուսակցութեան մը դաւանանքը ըլլալով, դարձած է քաղաքական գրութիւն մը, աւելի գիւրութեամբ հասկնալու համար ամենէն աշքառու հեղինակներուն կարեւոր գործերը, որոնց վերլուծումէն միայն լուսաւորուած գուրս պիտի գան հետեւեալ երկու կէտերը.

Ո. — Թէ ո՞ր աստիճան խորոնկ եղած է


քաղաքական կամ կուսակցական ընկերվարութեան
ազդեցութիւնը արդի ֆրանսացի գրագէտներուն
վրայ .

Բ. — Թէ՛ ի՞նչ է բուն ու բնական երանգը
ֆրանսական ընկերվարական գրականութեան ·
արդեօք քաղաքական դաւանանքի մը ջատա-
գովութիւնը, թէ՛ լոկ արտայայտութիւնը նոյն
լայն, նոյն մարդասիրական զգացումներուն՝ որևէ
աշխատանքայուն և աշխատան բնական շեշտ մը
տուած են 1830—1848ի ժողովրդավար-ազգայ-
նական գրագէտներուն զոր կուսակցականներ կ'ու-
զեն իրենցը ընել, ժողովուրդին համակրութիւնը
անոնց անունին հմայքովը շահագործելու և իրենց
վարկը աւելցնելու համար :

Գ.

ԺԹ. դարու հզօր վիպասանը՝ Օնորէ առ
Պալլա.ր. մինչեւ 1850, իր Comédie Humaineով իրա-
պաշտ վիպագրութեան հիմը դրած էր:

Ջրանսական գրականութեան մէջ առաջին
անգամն էր որ վէպը այնքան հեղինակօրէն կը
ստեղծէր ու գրականութեան մէջ կը պատկե-
րացնէր, կը նկատէր, կ'ապրեցնէր՝ երկրի վրա,
իրապէս ապրող ու չնչող ընկերութիւնը իր բնա-
կան ու բազմազան երեւոյթներով։ Պալլա.ր. ազ-
նուականներու շնորհն ու ժափտը մուրալու շափ
սնամիտ, իր գործերուն մէջ փոխանակ այդ կեան-
քին հրապոյըն ու զինովութիւնը ճաշակել տա-



ԷՄԻԼ ԶՈԼԱ

լու, անոր ստորևութիւնն ու գարշութիւնները յաջողած է նկարագրել միայն, կարծես ազնուականներուն իրեն հանդէպ ցոյց տուած գուռզութեան վրէժը լուծելու համար:

Ինչ որ սական Պալզաքի փառքը կը կազմէ՝ ճշգրիտ, գունագեղ ու երեւակայուտնկարագրութիւնն է, որով ան լոյս աշխարհ կը բերէ մարդկալին ընկերութեան բաղդազուրկ դասակարգերը, ինկածները, խարեւանները, փառասէրները՝ բացառիկ հզօր հանճարով մը և ուժգնութեամբ մը որուն միայն կմիլ Զոլան պիտի հաւասարէր տարիներ ետք:

Այդ բոլոր վիպագրութեան մէջ գիտելի է որ վարդապետական ձգտում գրեթէ բնաւ չկայ: 1830ը Պալզաքի վերջին տարիներու շրջանն է ուր հուժկու վիպագրովը ընկճուած է ձախորդութիւններու տակ, պարտատէրներ տունը պաշարած են, դատարանի մարդիկ զինք կը հետապնդեն անդադար. իսկ ինքը կը գրէ ապրելու համար, առանց ուշագրութիւն գարձնելու քաղաքական պայքարին որ նոր գաղափարներ կը մտցնէր կեանքի մէջ ու գրականութիւնը կ'երանգաւորէր ընկերվարական վիպագրութեան ձգտումով մը՝ որուն առաջին փորձը կ'ընէր ժօրժ Սան:

1830ը սակայն — ինչպէս տեսանք — որքան որ ալ գրական այլ և այլ ձգտումներ կը ներկայացնէ, միշտ կը մնայ գաղափարապաշտ: Հիւկօկը տիրէ ամենու բեք:

Ու Զոլա՝ փոխանակ իրը Պալզաքի իրապաշտութեան կամ ժօրժ Սանի ընկերվարակոն ձգտումներուն հետեւող հրապարակ գալու, յառաջ

կուգայ լրկ իրը հիւկոյական մը՝ անորոշ, կեզծ,
փքուն ու վերացական սկզբնաւորութիւնով մը:

Դպրոցականի սկզբնաւորութիւն մըն էր առ,
ուռուցիկ. պայմանագրական և անխուսափելի
ոտանաւորով մը, որ հեղինակը մոռացումի կը դա-
տապարաէ մինչեւ այն օրը՝ երբ հանգէսի մը
նկարչական բաժինը ստանձնած՝ Զոլա գրիշը
ձեռք կ'առնէ ձավկելու համար պաշտուած վար
պետները հին դպրոցին ու զովաբանելու՝ բնա-
պաշտ ու անձանօթ նկարչութիւնը:

Այդ օրէն հակառակորդներու պայքարը կը
սկսի իր դէմ:

Զոլան կ'ամբաստանուէր իրը անբարոյական
գրող, որովհետեւ ան ձեռնարկեր էր մարդերու
աղտոտութիւնները նկարագրել կիրքով: «Անոր
գործը՝ կ'ըսէ Ժիւլ Լըմէթը՝ մեզի կը ներկա-
յացնէ անբան էակներու հակաւ աղբակոյտ մը
որուն հոտը շատերու սիրտխաղ կը պատճառէ և
ուրիշներու ալ՝ սե ու ճնշող տիսրութիւն մը»:

Երկրորդ գլխաւոր ամբաստանութիւնը զոր
թոլ Պուրժէ ըրած է՝ Զոլայի յոռետեսութիւնն է:
Բայց թոլ Պուրժէի համար յոռետեսութիւն է մեր
սիրած աղատամտութիւնն ու իմացական անկեղ-
ծութիւնը, յոռետեսութիւն է 1871ի Commune-ը,
և անոր ներմռածած գաղափարները որոնց խի-
զախ ջատագովը հանդիսացաւ Զոլա:

«Մենք կեանքի դառն գիտութիւնն է որ
կ'ուսուցանենք, իրականին վսեմ դասը կուտանք.
մենք կըսենք՝ ահա ինչ որ կայ, ջանացէք անոր
համեմատ առջիլ. ասկէ աւելի բարոյական ու
խիստ ուսուցում չեմ ճանչնար ես»:

«Զոլան բարի էր — կ'ըսէ Անաթօլ Ֆրանս, —

ան օժառուած էր վսեմ հոգիներու պարզութեամբն
ու մեծութիւնովը: Խորապէս բարոյական էր: Ան
նկարագրած է մոլութիւնը առաքինի և բիրտ
ձեռքով մը, իր երեւութական յոռետեսութիւնը
որ իւ մէկէ աւելի էջերուն վրայ տարածուած
տիրութիւն մըն է, անյաջող կերպով կը ծածկէ
անոր իրական լաւատեսութիւնը և հաւատքը՝
արդարութեան և իմացականութեան զարգացու-
մին վրայ: Իր գէպերուն մէջ Զոլա հուժկու ատե-
լութեամբ մը հարուածեց անգործ, թեթեւսօլիկ
ընկերութիւնը, ստրուկ և վնասակար բռնապե-
տութիւնը, ան մաքառեցաւ դարուն հիւանդու-
թեանը գէմ ո՛չ դրամին պաշտանքն էր: Փոս-
տովրդակար ըլլալով հանդերձ ան երբէք շշողո-
քորթեց ժողովուրդը և ջանաց անոր ցուցընել
տղիսութեան ստրկութիւնը և վտանգները գի-
նեմոլութեան՝ որ զայն յիմար ու անպաշտպան
գարձնելով կ'ենթարկեն ամէն տեսակ ճնշումի,
թշուառութիւններու, ամօթներու: Ան մարդկային
խղճմտանքին մէկ պահը եղաւ»:

Ապէլ Հէրման՝ անոր մահուան առթիւ խօ-
սած գամբանականին մէջ նոյն գաղափարը կը
յայտնէ. «Ան երբէք ամբոխը չէ շողոքորթած.
առիթը ներկայանալուն՝ զայն գիմագրաւած ալ
է և անոր հետ անվախօրէն չափուած: Զոլա կը
յաւակնէր հաղորդուի ժողովրդային զանգուած-
ներու հետ և անոնց հոգիները թրթուացնել սա-
կայն ոչինչ կը զոհէր անոնց սիրուն, ինչպէս ըրած
են յաջողութեան մարմաջէն բռնուած անձեր»:

Թերեւս Զոլայի հակառակորդներուն բոլոր խծրձանքները մոռցուէին, եթէ Զոլա երեւան եկած չըլլար իրը հանրային գործիչ կուսակցական պայքարը այնքան գրգռած ու կուրացուցած էր ֆրանսայի արքայականները որ անոնք իրենց երկրին սահմաններէն անդին տարածեցին Զոլայի վարկաբեկումը և Մաքս Նորտառուներու բերնով (որ սակայն հրէալ մըն է) հոչակեցին անոր դատապարտութիւնը, որուն ի տես՝ Զոլայի քաղաքական հակառակորդները — հանրապետական և ընկերվարական — պաշտպանեցին զինքը:

Որոշ է ուրեմն որ Զոլայի գրական հսկայ ու բեղուն գործէն աւելի անոր պատահաբար ի յայտ բերած քաղաքական ջանքին համար է որ ընկերվարականները ուղած են բայց ի բաց իւրացնել Զոլան իրը վիպասան և կուսակից:

Ասի սիսալ մը և յաւակնութիւն մըն էր:

Իրաւ է որ Զոլա այդ շրջանին իր իսկ գործունէութենէն ազգուած՝ Nouvelle Compagnie գործին մէջ ընկերվարականութեան յարում մը ցոյց տուած է. այլ սակայն այդ երազն իսկ ցնդած է անոր կեանքի վերջին օրերուն յուսահատութեանը մէջ. Զոլա բասած է. «Արդարին համար որուն երազն է կարելի եղածին չափ շատ հաւասարութիւն և ճշմարտութիւն երկրի վրայ — որովհետեւ աշխարհի պատիկներէն ամէն մէկը իր օրական կտոր մը հացին իրաւունքն ունի — զօրաւոր մարդը ճիւազ մըն է որ սոսկու և կազդէ խոնարհներուն ու կ'ուտէ անոնց բաժինը. Բնութեան ճիգը զայն նուածել ըլլալու էր, զայն վերածել սովորական վիճակին, զայն ընել եղբայրը՝ իր եղբայրներուն»:

Բայց Զոլա կը տեսնէ որ բնութեան ճիգը՝ մեծն ու զօրաւորը նուածել և կամ պզտիկցնել չըլլալէ զատ, աւելի անլավթելի ու հսկայ դարձնել է զայն. Զոլա կը շփոթի, ինքինքին կը հակասէ թէ՛ իր կեանքին և թէ գրականութեանը մէջ. նորէն կը քաշուի իր զրոյի պատեանին մէջ, առանց հաստատածեւ ու մարմին տալու իր երազներուն և բաղձանքներուն, առանց լանոնք թափելու քաղաքական և ընկերային վարդապետութեան մը կաղապարին մէջ. Ինդհակառակը ան կ'ատէ այդ քաղաքականութիւնը և միշտ ենթակայ՝ իր երիտասարդութեան գաղափարապաշտ չգտութերուն՝ կ'ըսէ. «Դրել սկսելէս ի վեր արտակարգ քամահրանք մը զգացած եմ քաղաքականութեան հանդէպ: Ոչ միայն անով չեմ հետապքը քրուած՝ գրոյի վսեմ կերպարանքովը որ չի հանդարձեր այդ ստորին գործը ստանձնելու, այլ նաեւ անով զբազող անձերը գատած եմ անարգալից խստութիւնով մը, զանոնք առհասարակ յիմարներ և անօգտաներ նկատելով»:

Մինչեւ Տրէյֆիւսի Դատը. Զոլա հանդարտ բարեկեցիկ պուրժուա մը եղած էր, իր գրական աշխատութիւնները կոկիկ եկամուտ մը պահոված էին իրեն: Զոլա հանդիսատ կ'ապրէր ու շարունակ կը կրկնէր թէ ինք անկեղծ հանրապետական մըն է:

Ո՞ր ատենէն փոխուեցաւ իր մտածելու եղանակը: Երբէն ի վեր Զոլա ընկերվարականութիւնը ընդունեց իրը ժողովուրդներու երջանկութիւնը ապահովող ապագայ քաղաքան դրութիւն մը:

Ապահովարար այդ դաւանակիութիւնը իր

գրական գործունեութեան ատենը տեղի չունեցաւ, եթէ երբէք իսկապէս տեղի ունեցաւ անայն իմաստով որ ընկերվարականները կ'ուղեն հաւտալ ու հաւտացնել մանաւանդ:

Զոլա կը ծառայէր սկզբունքի մը. —իրական կեանքը, մանաւորապէս գործող ընտանիքը ներու և ամբողջութիւններու կեանքը գրականութեան մէջ ներկայացնելու մկրտունքին: Ասոր համար, և ո՛չ թէ ընկերվարականնապատակով աննկարագրեց թէ՝ աղքատին և թէ հարուստին, թէ՝ գեղացիին և թէ քաղաքացիին խեղճութիւնները և եթէ անխնայ գրչով մը ան հարուածեց ազնուականութիւնը, գրամատիրութիւնը, աւելի նուազ բուռն գրչով մը չէր որ ձաղկեց գեղացիներու, գործաւորներու և ստորին գասակարգերուն ազտոտութիւնները, մոլութիւնները, այն աստիճան անկողմնակալութեամբ և տարրալուծող գիտնականի պաղարինով մը որ՝ երբ առաջին անգամ իր Assomoirը բեմ հանուեցաւ Բարիգ, գործաւորները իրենք իսկ պդդանք զդալով իշրենց վիճակին իրական պատկերացումէն, ա՛ւ չուղեցին նոյն խաղը ներկայացնող թատրոնը յաճախել:

Ուուկոն-Մաքառներու շարքին մէջ. նմանապէս, նաև ափ որդնուա ազնուականներուն քով՝ ուրոնք մինչև անասնականութիւն կ'իջնեն տուիթի մէջ, Գրամի և Կանանց երջանկութիւննի խարդախ, վաշխառու և ամենակուլ գրամատէրներուն քով, Լուրսի, Հոռոմի, Արբան և ուրէի Յանցանըթիք, կեղծաւոր, նենդամիտ, փառասէր, ալասերած, ոճրագործ կրօնաւորներուն քով, եթէ Ասօմուառի զինեմոլ գործաւորներուն, մերմիւ-

նայի հանքագործներուն, Երկիրի գեղացիներուն և Փարիզի Փորըին կեանքը ապրող թշուառներուն խեղճութիւնը հաւասար բարոյական անկումի մէջ կը կայանայ, պարզապէս՝ իրականութիւններու ճշգրիտ նկարագրութեամբ մը մարդիկը աւելի արդարութեան, աւելի մաքրութեան և աւելի բարոյական գերազանցութեան առաջնորդելու սիրոյն համար է և ոչ թէ գասակարգերու մէջ կուիւ ձգելու, անոնց իրարու վրայ ոնեցած առաւելութիւնները չատագովիլու և ընտանեկան բարոյականի բրօրականա ընելու համար: Մարդուզէ իսկ ընկերվարութեան չատագովանքը տեսնել Զոլաի վիպերուն մէջ, անոր անկողմնակալ ոգիին կը բաղխի:

Զոլայի գրականութեան մէջ, այսպէս երեան կուգան կեանքի թէ տիտոր և թէ զուարթ կողմերը: Մէկ կողմէ անցոյց կուտայ թշուառութիւնը և միւս կողմէ՝ իր ապրելու գոհունակութիւնը, պապակը և երջանկութիւնը կը յայնէ ամէնսոն: Թշուառութեանց այս նկարագրութիւնը ընկերվարականներուն տուաւ պատրանքը՝ թէ վերջապէս Զոլայի միտքը սկսած է յարիւ իրենց մանաւոր ընկերական և յեղափօխական ձգտումներուն, իսկ սիրու և կեանքի չատագովանքը՝ թէղնանաւորութեան մէջ ցնդեցնելով այդ պատրանքը իրհակառակորդներուն ընծայեց անոր ներշնչումներուն և ապրելու ուրախ խանդափառութեան մէջ տեսնելու զգայական հեշտանքներու առաքեալը: Երկու կողմերն ալ սխալ գատած էին: «Վերջապէս տեսանք թէ խարուած էինք, կըսէ ընկերվարական մը, թշուառութեանց նկարագրութեանը մէջ չտեսնելով մեր յուսացած ընկերվարութիւնը» Աւ-

Կը յարէ. «Երբ արդարութեան համար կռուող յեղափակական մը ընկերվարական չէ, մեծագոյն ոչնչութիւնն է»:

Ենթադրելով հանդերձ որ Տրէյֆիւսի համար մղած պայքարը անոր առջեւ բացած ըլլալ քաղաքական և ընկերային կոփի նոր դաշտ մը ուր ջոլա պահ մը նետուիլ փորձուէր, ան երբէ՛ք չէ համարձակած յառաջանալ այդ ուղղութեամբ՝ կամ այդ կոփիւէն սպասած յաղթանակին տեղ պարտութիւն գտած ըլլալուն համար, և կոմի ինչ որ իր խառնուածքին աւելի համերաշխ պիտի ըլլար, նախազգալով թէ արդարութեան այդ պայքարը՝ ազգային խղճմաննքին մէջ լոյսի փայլատակամ մը րլլալէ ետք՝ պիտի անհրաժեշտօրէն ծնունդ տար. անհատական իիրքերու, յատիտենապէս անշինելի կուսակցական անհաշտ քինաշխնդրութիւններու: Եւ վստահաբար ասոր համար էր որ Զոլա ակնարկելով՝ քաղաքական գործունեութեան մէջ ձեռք ձգուած յաղթանակներուն՝ կ'ըսէր «ինքինքնիս բնաւ չի շնորհաւորենք»: Մէկ կողմէն իր զգացած յուսահատութիւնը՝ ընկերվարակոն պետերուն մէջ գործ աւորին հանդէպ հարկ եղած անցոհամնգրութիւնը չի տեսնելով, միւս կողմէ՝ իր ներքին կեանքին տրամադրութիւնները անոր արգելք եղած են աւելի որոշ ու պայծառ գտանանքի մը ու դրութեան մը յարիլ:

Եթու է ընկերվարութիւնը, կ'ըսէ կապրիէլ Թրարիէօ հաճելի վէպ մը րլլալէ աւելի՝ մեկին գրութիւն մըն է, Զոլան մեզ չի լուսաւորեր այս մասին: Ան կը դոհանայ ենթագրական գրախտ մը շինելով՝ այս կէտին վրայ մենք ամենքս ալ

քնկերվարականներ ենք: Սիրոյ քաղաքը զոր ծեր ու խորհրդաւոր Ալաւը, Թուլսմոյ, կառուցած է՝ մեզի այլապէս վսեմ, այլապէս իրական և կենացլիր կ'երեւի, քան Զոլայի մշուշապատ Աւետարանները»:

Զոլայի ըմբռնած ընկերվարականութեան գոյնը ուրիշ բան չէ եղած՝ ուրեմն՝ բայց եթէ աւելի մարդասիրութիւն, անկեղծ ու համարձակ քարտյականի մէջ, աւելի մարդ աւրարածին համար ճշմարտութեան մէջ, աւելի սէր, աւելի գութ՝ ինչ ցեղի որ ալ ան պատկանած ըլլայք միշտ յաղթուածին կողմն եմ» կ'ըսէ ան, և ուրիշ տեղ մըն ալ կէօթէի պէս կը զոչէ. «Ո՞յս, աւելի լոյս. մարդ կութեան համար թող ըլլալ ամբողջ արեւը, որ կը ճառագալթէ և կ'արշասաւորէ»:

Այս աղնիւ ձգտումները վորս ունենալու համար մարդ անպատճառ ընկերվարական ըլլալու չէ և սրոնք աշնքան բուռն կերպով շատ հեղարտայտաւած են անհատական անթիւ նախաձեռնութիւններու մէջ, Զոլայի և իրեն հետ պայքարողներուն ներշնչուած են Տրէյֆիւսի Դատին առթիւ:

«Վազ անցնինք մեր սիերէն, գրեց Զոլու այդ միջնոցին, սիրելի զիրար մեր բաղաժներուն մէջ բայց սիրենք մէկզմէկ մեր սահմանագլուխներէն անդին, աշխատինք ցեղերը միակ երջանիկ բնտանիքի մը մէջ լուծել և թողունք որ նախկին բարբարսութիւններուն զիմեն յիմարները միայն այսինքն անոնք որ կ'երեւակային դանակի հարուածներով արդարութիւն հաստատեր»:

Զոլա գրած է այս տողերը Հրեաներուն ի

պաշտպանութիւն։ Ինչո՞ւ ընկերվարականները կ'ուղեն չափազանցել իր ըստածին իմաստը։ Ասոնք խօսքերն են մտածողի մը որ չի կրնար հանդուրժել որ և է տեսակ անարդարութեան։ «Սիրենք զիրար մեր քաղաքներուն մէջը առաջին պայմանն է հայրենասիրութեան զորներկալ ընկերվարականութիւնը ընդունիր։ «աշխատինք ցեղերը միակ երջանիկ ընտանիքի մը մէջ լուծելը ընկ արտայայտութիւնն է նոյն մարդասիրութեան և չի կրնար բաղձանքի մը ստհմանէն անդին անցնելով կազմել ընկերվարականութեան գլխաւոր նպատակը, քանի որ նոյն իսկ ընկերվարական է նաև աշխառու գէմքերը հետզետէ սկսած են վազանցնիլ այդ համայնակուլ նպատակէն որուն իրագործումը ոչ մէկ կերպով պիտի ապահովէր ընկերութեան երջանկութիւնը։

Ընդ հակառակը, այսօրուան ընկերվարական պետերը 1910ի իրենց ընդհ. մողովին մէջ շատ խելացիօրէն ուղեցին իրաքանչիւր ցեղի և փոքրիկ ազգութեան ինքնուրոյն, անկախ և ազատ գորութեան իրաւոնքը ճանչնալ և հոչակել։ Տուէ՞ք ամէն մէկ ցեղի ազատութիւն՝ քաղաքակրթուելու և զարգանալու եղբայրութեան և արդարութեան մէջ, և արդէն մարդկային երջանկութեան ազգակի մը մտցուցած կ'ըլլաք կեանքի մէջ։ ապագայ ընկերութիւնը ուրիշ որ և բանէ աւելի՝ պիտի հիմնուի մարդերու բարութեան վրայ, անոնց անձնազոհութեան և աշխատասիրութեան վրայ, ու եթէ ընկերվարականութիւնը պիտի պարքարի շէ մէ միայն ազգերու այլ և նոյն ազգին դասակարգերուն բարոյական և ձգտումնաւոր դաստիարակութեան

համար, պէտք է մերկանայ խաթեր համար ըսուած մրացներէն ու ընդդրկէն նպատակի այս բարձրութիւնը։

Երբ, սակայն, ազգերու աղատ յառաջացման համար ընկերվարականներու մաղթանքը հաճոյքով կ'արձանագրենք, չնաք կրնար մոռնալ թէ նոյն մարդիկը՝ ժողովի մը մէջ որ երկու տարի առաջ Ամսթերտամ տեղի ունեցաւ՝ Պէպէլի առաջնորդութեամբ ընդունեցին ծրագիր մը որուն համեմատ ընկերվարութիւնը յարաբերութեան ամէն կապ պիտի խզէր ազգը կազմող միւս գասակարգերուն հետ։ Այս որոշումը որուն մեղմօրէն հակառակեցաւ ֆրանսական ընկերվարութիւնը, այսօր կարծես լուելեայն ընդունուած է միջազգային ընկերվարութենէն։ Ու հիմա ընկերվարութիւնը եղած է տարօրինակ եղբայրակցութիւն մը այլ և այլ ցեղերու միջև, և եղբայրատեցութեան խառնարան մը միեւնոյն ցեղին այլազան խաւերուն մէջ։ Այդ եղբայրատեցութեան միացած է Հէռվէի հակազինուորականութիւնը որ փճացումն է ազգութեան ու հայրենիքի գաղափարին։ Պատերազմը ահուելի իրականութիւն մըն է մեղի համար ալ, այլ իր հողին, իր ընտանիքին և իր եղբայրներուն համար կոռիլը փառաւոր և անհման հերոսութիւն մը, անձնուիրութիւն մըն է որուն քանակը՝ գոյութեան կոխին մէջ՝ ժողովուրդի մը հոգեկան տոկունութեան չափանիշը կը կազմէ։

Ուր, և Զոլայի ո՞ր գործէն է որ Հէռվէներ իրենց Քանիքիները քաղած են։ Եթէ մարդիկ զիրար պիտի սիրեն իրենց ծնած քաղաքներուն մէջ, ընականաբար զիրար պիտի պաշտպանեն և

իրարու անձնուէր պիտի գտնուին։ Եթէ Զոլա՞նկարագրելով զինուորին կեանքը՝ մէջտեղ դրածէ անոր խեղճութիւնները, ան ըրած է այդ՝ իրականութիւններ և երեւոյթներ պատկերացնելու բաղձանքէն մղուած։ Եթէ Զոլա՝ յաւիտենական գերին իր հիւկոյական վերացականութեան՝ նոյն իսկ ատեն մը երեւակայած է անիրականալի բառներ, ան ըրած է այդ՝ քշուած իր Տրէյֆիւսեան եռանդէն, որու շնորհիւ աւելի ազնուացած կը հոչակէր ինքդինքը, մղուած իր խանդավառութեան պոռթկումներէն, որոնց, աւաղ, յաջորդած է անձանօթ ապագային տիրութիւնը։

Բայց ձգենք Զոլայի ձգտումներուն այս քմահաճ մեկնութիւնները և դիտենք թէ ի՞նչ պատահած է նոյն իսկ իրեն հետ մէկ շարքի վրայ կռուող արէյֆիւսականներուն։ անոնք զատուած են իրարմէ, որովհետեւ արդարութեան այդ պայքարը՝ իրենց մատակարարելէ ետք հարկ եղած զէնքերը ֆրանսացի ազգայնականներուն դէմ, ալ գոյութեան իրաւունք չէր կրցած ունենալ քաղաքական կեանքի փորձութիւններուն և զեղծուցիչ մթնոլորտին մէջ, որ բոլոր զօրաւորները շտեմները ձեռք ձեռքի էին տուած՝ վառասիրութեան և շահախնդրութեան յաղթանակին համար, իսկ բոլոր պարկեցած մնացած ընկերվարականները՝ ստիպուած էին այդ կոիւը մզել Դրամագլուխ կոչուած յաւիտենական թշնամիին դէմ որ աս հեղ այնքան օտարական էր, Հրէայ էր, ինչքան աղատական և արենակից։

Ու այդ անհաւասար պայքարէն ծնած էր տկարներուն ուժը, անոնց զէնքը՝ ոխակալութիւնը, ատելութիւնը՝ ընկերվարական վրէժիւն-

դիր անհաշտելիութիւնը դէպի ընկերութեան միւս դասակարգերը և քինախնդիլ անվստահութիւնը՝ զորս այնքան հրաշալի հեգնութեամբ մը վեր հանած է Անաթոլ Ֆրանս իր Île des Pingouins գիրքին մէջ։ «Մենք հարկ է միջամտենք Բիոօփդատին, ըստ ընկեր Լառիվէ, ի՞նչ ըլլայ պիտի մեր գործը։ Բարձր գասակարգերը գրգռել իրարու դէմ, բանակը հանել գրամին դէմ, կառավարութիւնը՝ գատարաններուն, աղնուականները՝ կոկերին և հրէաներուն դէմ, զանոնք մզել իրար նուաճելու—եթէ կարելի ըլլայ։ Այս իրարանցումը կը տկարացնէ կառավարութիւնները, ինչպէս չերմը կ'սպառէ հիւանդները։ Բիոօփդատը—եթէ զայն մեր շահերուն գործածել գիտնանք— տասը տարի յառաջ տանի պիտի ընկերվարական կուսակցութեան աճումը և բնշապուրկ գործ աւոր գասակարգին աղատագրութիւնը՝ շնորհիւ զինաթափութեան, ընդհանուր գործ ագուլի և յեղափոխութեան։

«Այսպէս կը խօսէին ընկերվարական պետերը. գալով ժողովուրդին որուն անունով անոնք կը ճառէին, գալով բնշապուրկ գասակարգին, գժուարէր գիտանալ անոր կարծիքը՝ քանի որ ան որոշ բան մը չէր արտայայտեր»

* *

Զոլա իր կեանքի այն շրջանին երբ առաջին անգամ ըլլուզիվ քաղաքական պայքարի մասնակցած է, կափւ մզած է առանձինն, ընկերվարականներէն շատ առաջ և առանց անոնց միանալու։ Զոլա կռուած է իրը հանրապետական, իրը

անհատ պուրժուա մը որ պայքարէն ետք սնաւ-
մտութիւն կը յայտարարէր «այն բաները որոնց
համար մաքառած էր». ինչո՞ւ. — «որովհետև ան կը
շօլափէր այն ահռելի խրամատը որ հակառակ
տրէ յիհւսականներու բարի տրամադրութիւննե-
րուն՝ ֆրանսան կը բաժնէր իրարու թշնամի եր-
կու խումբերու։ Ան կը զգար թէ այն ապագայ
ընկերութեան համար՝ զոր ընկերովարականու-
թիւնը կ'ուղեր չիմնել, արդարութիւն, մարդա-
սիրութիւն լոկ պատրուակներ կամ վարագոյններ
պիտի ըլլային իրական միտումները և ներքին
կուսակցական նպատակները քողարկող. ու ար-
դարութիւնն իսկ, ինչպէս միշտ, հակառակ իրենց
մէկ յաղթանակին, պիտի կաղմէր իրաւունքը զօ-
րաւոններուն, անոնց՝ որ մէկ կամ միւս կուսակ-
ցութեան մէջ խորամանկութեան ու գործելա-
կերպի ուժով, բռնութեան. խարէութիւններու և
խեղաթիւրումներու չնորհիւ պիտի ուզէին ան-
տէր, անպատսպար ժազովուրդը վարել իրենց
վազանցուկ փառասիրութիւններուն համեմատ։

Զոլա մաքուր և աղնիւ հոգի մը եղաւ։ Ան սի-
րեց ազատութիւնը, սիրեց կեանքը և ուզեց որ
մարդիկ ապրին ազատ, ապրին երջանիկ։ Իր
մարդասիրութիւնը չէր կրնար սահմանափակուած-
մնալ մէկ ցեղի մը, մէկ ժազովուրդի մը մէջ, ան
յորդեցաւ աղնուօրէն, բայց փորձառու վիպա-
սանը որ երկար ապրած էր, այդ լայնասրտու-
թեան համար չուրացաւ կեանքի անհաւասարու-
թիւնները, իրականութիւնները՝ որ իրմէն անկախ
և իրմէն գուրս կը յայտնուէին և կեանքի անխու-
սափելի զանազանութիւնները, աստիճանաւո-
րումները զորս անկարելի էր զըչ քանի մը հար-

ուածով վիճայնել. այդ մարդասիրութեան համար
Զոլա չուրացաւ նաեւ միջավայրի, ցեղալին ա-
ռանձնայտակութիւններու և գաստիարակութիւն-
ներու ազգեցաւթիւնները որոնք ժողովութիւնները
իրարմէ կը զանազանեն, անոնցմէ ոմանք ընդու-
նակ և որիչներ անընդունակ ցոյց տալով քա-
ղաքակրթութեան, ոմանք արժանի և ուրիշները
անարժան ընծայելով կեանքի իրական բարիք-
ներուն և մարդկութեան յարգանքին։

Վիպասանը չուրացաւ ասոնք, և հետաքրքիր
մտածողը իր մէջ վերջապէս զգաց յիմարութիւնը,
ծայրայեղութիւնը այն ընկերովարականութեան որ
անտեսելով ժողովուրդները վարող բնական և ճա-
կատագրական ուժերը, ծիծաղելիօրէն կը յան-
դրգնի ալազան միջավայրերու մէջ ապրող, ան-
նման ու այլացեղ մարդկութիւններու ճակատա-
գիրը դարբնել ու միացնել, անոնց հօգիններուն և
միտքերուն մէջ զետեղելով միատեսակ ճաշակ մը,
նոյն նպատակը, նոյն փառասիրութիւնները և ինչ
որ է՞ն զարմանալին է, նոյն կենսական ուժը։

Մարզիկ ինչքան ալ իյնային անասնական
կեանքի ու բարքերու մէջ, երբէք չէին կրնար
իննել անմիտ հօտի մը նուաստ անբանացումին։
Զոլա՝ որ ամենէն աւելի և ամենէն խորունկ կեր-
պով խուզակեց ապրող ու շարժող ամբոխները ի-
րենց ընկերային տարբեր վիճակներուն մէջ, այն՝
որ ամենէն համոզկեր ու կատարեալ եղանակովը
ցոյց տուալ մարդուն մէջ անասունը, անոր գի-
տակցութիւնը լուսաւորելու համար անշուշտ,
փոխանակ տարակուսելու անոր կարողութիւննե-
րուն վրայ, փոխանակ երկմտելու անոր զարգա-
նալու և աղնուանալու ընդունակութեան մասին,

կը հրաւիրէ զայն բնութեան գիրկը, ապրելու կեանքերուն է՞ն անկախն ու խօսականը, ինչպէս Արքա Մուրէի Յանցանիրին մէջ, և վայելելու երջանկութիւններու է՞ն անմոռանալին և է՞ն տեւականը՝ որ կը կոյանայ աղատ յարաբերութիւններով ընտանիք կաղմելուն և սերունդը յաւէրժական դարձնելուն մէջ։

Այն ատեն իր մէջ կը կատարուի եղական փոփոխութիւն մը։ Կեանքը դիտելու, կեանքը սիրելու և անով խանդավառուելու ուժով՝ Զոլա կ'ըմբռէ անոր բուն նպատակը ու վայրկեան մը մոռցած՝ իրմէն դուրս ամէն մտածում, գաղափար, ամէն համաշխարհային սէր, ամէն համայնասիրական ձգտում ու ընկերվարական դաւանանք, գեղեցիկ, անխորհուրդ ու անկեղծ մէսարով մը, որ իր կարծեցեալ ընկերվարականութեան վերջնական ու ջախջախիչ հարուածը կուտայ, վիպասանը կը գրէ ծննդաբերութեան, ընտանիքներու հաստատումին, ցեղին զօրացման ու պահպանումին այն կորիճ ջատագովականը (Արգասաւորութիւն) զոր — ի՞նչ միջակութիւն — ընկերվարականները իր է՞ն անյաջող գործը կ'ուզեն նկատելը

Արգասաւորութիւնը պատմութիւնն է ֆրանսացի երիտասարդի մը որ առողջ ամուսնութիւն մը ընելէ ետք՝ էնքինքը կը նոտիրէ արդասաւուրելու հողը՝ զոր կը մշակէ, և կեանքը՝ որ իր մէջ կ'եռայ։ Իր զաւկըները հետզհետէ կը մեծնան, կը սկսին իրենց կարգին հողը մշակել՝ հօրերնուն հետ, կամ արշաւել ուրիշ յաղթանակներուն մէջ։ Երկիրը գրաւուած է հիմա իր ընծայած ամբողջ հարստութեամբը, տղաքը կը կարգուին իրենց

կարգին ու կը բազմանան, կը հարստանան։ Ահա՝ խելացի աշխատանքն ու յաղթանակը նուածեցին հայրենի հողը։ պարապ հող չէ մնացած և հարկէ արգասաւորող աշխատութիւնն ու ստեղծող հանճարը փոխադրել այլուր, օտար երկիրները՝ հոն ուր դեռ ոչ մէկ ցեղ ոտք կոխած է։ Ավրիկէի դաշտերը յաղթողին առջեւ կը բանան իրենց պարարտ ակօնները։ Հարկէ արգասաւորել զանոնք, տիրել ուրիշ ցեղերու ու ֆրանսական դրօշը պանծացնել նուածուած ու բերբի հողերու վրայ, որպէս զի ընտանիքին հիմնադիրը, աշխոյժ ու կարիճ, իր 90 տարիներու վաստակին տակ, և շրջապատուած իր երեք հարիւր զաւկըներէն ու թուներէն, տօնախմբէ իր բեղմնաւորող ուժը՝ ու քաջարի կողքին բաժակ պարպէ։ Ի յիշատակ օտար երկիրներու վրայ կատարած իր յաղթանակին, որ նոյն ատեն Ֆրանսայի ալ յաղթանակն է։

Ասի գործն էր եռանդուն հայրենասէրի մը և անկեղծ ազգայնականի մը։ Ահա՝ Զոլայի մէջ ծնած էր յաղթանակներու էակը, որ իր արենակիցներուն ցոյց տալէ ետք կեանքի իրականութիւններուն համանելու և երջանկանալու կարծ ու ճշմարիտ ուղին, վայրկեան մը չէր վարաներ ստեղծող ու արգասաւորող կենսականութեան և սիրոյն, կրակոտ, խանդավառ ու պրոթկող սիրոյն պաղաքերող փառքը իր կեանքին մէջ փոխադրելէ՝ հիմնելով իր սեպհական ընտանիքը և ծնունդ տալով զաւկներու զորս իր ամուլ կինը գրկաբաց կ'ընդունէր իբր իր հարազատները։ (Զոլայի զաւակ ունենալու ըղձանքը այնքան անդիմադընիլի էր որ իր ամուլ կնոջ հաւանութեամբը՝ ան ուրիշ

կնոջմէ մը ոնեցաւ իր զաւակները:

Ահա՛ այսքան հզօր՝ եղած էր Զոլայի ինքնապահութեան սէրը, և այնքան անգիւմադելի իր սերունդին տեւականութեան բաղձանքը որ՝ իր ներքին կեանքին մէջ ազգայնական հայրենասէրը կը յաղթանակէր, մինչդեռ ստացական, մշակուած և ոչ չափազանցուած իր ընկերվարականութիւնը կը մատնուէր այն մթին տարակոյսներուն որ իր առանձնութեան յուսահատութիւնը կը պատմէին:

* * *

Արդարեւ, Արգասաւորութեան մէջ Զոլա ինքնքինքը յաճախ հակասած է, բայց նոյն խկ այդ խարխումները կ'ապացուցանեն թէ իր ընկերվարականութիւնը եղած է լոկ ընդհանուր բաղձանք մը՝ աշխարհի վրայ տեսնելու երջանկութիւն վայելող մարդերու աւելի մեծ թիւ մը Անաթոլ Ֆրանս կը յայտարարէ որ Զոլա ալ իրեն պէս գիտութեան հաւատալով՝ մեքենական նորանոր ուժերէն և գործունէութենէն կը սպասէր աշխատող մարդկութեան աստիճանական ազատագրութիւնը: Այսօր ընկերվարականներու մեծ մասը, շատ մը առաքեալներն ապագայ կեանքի՝ ընդհակառակը իրենց ընկերութիւնը կը հիմնեն մարդկային նկարագրի լիակատար բարեշրջման վրայ:

Եթէ ապագայ ընկերութեան մէջ մարդկային երջանկութիւնը լո՛կ կենդանական ապրուստի մէջ պիտի կոյանայ, և ան՝ լոկ գիտական զարգացման և մեթոտներու կատարելագործութեան

նորհիւ պիտի ապահովուի — ինչպէս տեսնենք պիտի Անտոֆոլ Ֆրանսի մտածման մէջ — անհամար ըստ իսկ փոխանակ աղատագրուելու, ա՛լ աւելի տկար գործիք մը դառնալով մեքենաներու և ընական ուժերու ձեռքը, երբէք զիտի զերծ մնայ օրէնքներէ, կառավարութիւններէ, մարդկային նախանձներէ և մրցակցութիւններէ, ան պիտի մնայ ծրյ ու ագահ, տրանջացող և հաճոյամոր, յափշտակող և վրէժինդիր:

Ու մեքենաները ինչքան զօրաւոր ըլլան, մարդուն արժեքը այնքան պիտի նուազի:

Նոյնպէս՝ հարկ պիտի ըլլայ, կարգաւորելու համար մեքենաներու գործը, կարգադրել նաեւ հսկող գործաւորներու աշխատանքը, զանոնք հպատակեցնել մասնաւոր օրէնքներու, ճիշդ այն օրէնքներուն՝ որոնց կը հպատակին մեքենաները, հպատակելով զանոնք յարժող ուժերուն, ինչպէս շոգի, ելեկտրականութիւն, կազ, ջուր և օլ, Այսպէս պիտի վերցափ մարդուն մէջէն նախունեռնութեան ողին որ աղատութեան մէջ կը պարզէ մարդկային կարողութիւնները, ինչպէս աղատարեսի տակ ցողուած ծաղիկը կը բանսյ իւ դունագեղ ու հստակէտ թերթերը:

Ու այսպէս՝ կրիին՝ երեւան պիտի գայ նիւթական զօրութիւններու ճնշող աղդեցւթիւնը՝ մարդկային իմացականութեան վրայ ձգելու անբան տղիտութեան խուար քողը: Ապրուստ ճառել մարդուն, Բայց ի՞նչ կերպով կարելի պիտի ըլլայ գոհացնել այն արարածը որ իտէալի մը կառչած՝ կանարգէ հացն ու ջուրը որ իրեն կը հրացնեն, ի՞նչպէս զսպել հաւատագրը զարտիարին որ անօթի կը ճղնի և մոխիրի վրայ նստելով

իր մաքրագործումը, իր վերացումը, իր թռիչքը կը պատրաստէ դէպի գերմարդկայինը։ Զպիտի՞ դտնուին մարտիրուներ ճշմարտութեան, աղատութեան և բարոյական մեծութեան ու կատարելութեան։ Զպիտի՞ ծնին մարդիկ որ ցաւին հետ լութեան և զգան և ըմբռյինեն երանութեան վայելքը և ծարաւի՝ աւելի առաքինութեան, նկրտին իրենց մարդկայնութեան տալ յաւէրժական աստուածութիւն մը որ միայն անմահութեան մէջ իր փառատիրութեան գոհացումը կը գտնէ։

Ոչ, որպէս զի ապագայ երջանկութիւնը կարելի ըլլայ, և մարդիկ հաւասար աշխատութեան մէջ իրենց պէտքերուն համեմատ վարձք ստանալու զիջանին, պէտք է ըսել թէ այդ կեանքին մէջ ոչ թէ մեքենան ու գիտական հնարքներն են որ մարդիկը պիտի գոհացնեն, այլ՝ անոնց նկարագրին մէկ ամբողջական բարեշրջումը, այլափոխութիւնը։ Աէպասթիէն ֆօռ, ապագայ ընկերութեան ջատագովներէն էն աչքառուն, երբ կ'ուզէ յեղափոխութիւնը իրականացած նկատելով ապագայ կեանքը պատկերացնել, ստիպուած է նախենթագրել՝ թէ մարդուն բնութիւնը, այդ յեղաշրջան շնորհիւն իսկ կը փոխուի. ան կ'ըլլայ բարի, աշխատասէր, աննախանձ և զսպելով իր ագահութիւնը, կը գառնայ այլասիրութեամբ տոգորուած էակ մը, մշակուած և աղնիւ արարած մը որ յօժարակամ իր աշխատութեան աւելորդ վարձքէն բաժին կը հանէ տկարներուն համար։

Բայց տակաւին կը մնայ աւելի էական խնդիր մը. մարդկային կարողութիւններու հարցը Մարդ որքան շատ և արագ աղնուանայ՝ այն-

քան հզօր նկարագիր մը ու անհատականութիւն մը ցոյց կուտայ։ Այս պատճառով՝ արդի դաստիարակութիւնը՝ Եսին ուժը տկարացնելէ աւելի զայն կը զօրացնէ, կ'աճեցնէ։ Արդեօք ինչպէս ապագայ ընկերութիւնը կը յաւակնի մարդկային կարողութիւններուն և իմացականութեանց մէկ ժամանակը և ընդհանուր չափանիշ մը ընդգրկել և լոկ բարոյականի ուժով՝ անոր գործադրութիւնը ապահովելու իրնա՞յ մարդ մը, ինչքան ալ ընկերասէր ու աղնուահոգի ըլլայ, իր հոգիին խորը իր Եսօր չբաղդատել դրացի Եսին հետ և անոր գերազանցութեամբ չհպարտանալ։ Իր հոգիին խորը՝ կ'ըսենք՝ որովհետև միամտութիւն պիտի ըլլար ենթադրելու որ ապագայ ընկերութեան աղնուացած էակները հրապարակաւ պիտի համարձակին ցուցադրել իրենց թերութիւններն ու պղտիկութիւնները։

Արդ՝ ենթագրելով իսկ որ Զոլա յաջողութիւնն ու երջանկութիւնը գիտութենէն սպասած ըլլայ, ան ինքինքը կը հակասէ ըսելով «յեղափոխութեան տենէն վառուած ամբոխներն են որ կը գիմեն ճշմարտութեան, արդարութեան և երջանկութեան յաղթանակին. սիրոյ հեղեղը ամէն օր ա՛լ աւելի բարութիւն, հաւասարութիւն և օրէնքներու միջոցով հարստութեան բանաւոր բաշխում մը կը պահանջէ»։


Արգասաւորութեան մէջ աշխատութեան հաւասար բաժանումէն յառաջ գալիք հաւասար վարձքը չէ որ իր հերոսներուն յաղթանակը կ'ապահովէ, այլ առատութեան և ճոխութեան մէջ անոնց գտած վայելքն ու հանգ ստութիւնը որ փոխանակ զիրենք աւելի մարդասէր ընելու՝ ա՛լ

աւելի կը մղէ ու իշներու ինչը յափշտակելու, և
զիրար ջարդելով՝ կողոպտելու:

Ենթադրելով՝ բնդհակառակը՝ որ Զոլա մե-
քենաները մէկգի թողլով, միայն մարդուն անքնդ-
հատ ու բուռն աշխատանքէն, սէրէն կ'ակնկալէր
ընկերական երջանկութիւնը, իբ Արգասաւորու-
րիւնը ամբողջական գատապարտութիւնը կ'ըլլայ
ընկերվարական և յեղափախական միջոցներով
արդարութիւն, հաւասարութիւն և ազատութիւն
իրագործելու մտածումին, որպէս անոր պաշ-
տած աշխատանքէն՝ միայն անհատական հարբա-
տութիւն կ'արտագրափ և անոր սիրած ապրելու
եռանդովը կը յաւերժանայ զօրաւոր, իսելացի և
օժտուած յափշտակիչին իրաւունքը՝ տկար աշ-
խատաւորին, վատասերած իմացականութեան և
տգէտ մարդկութեան վրայ:


Հանդէպ սկս հակասութեանց գործի մը՝ որ
արդարութեան համար մզած պայքարին ատեն
հրատարակուելու մեղքն ալ կ'աւելցնէր ընկեր-
վարական յատագովանք չպարունակելու յանցան-
քին, ընկերվարականները ըսին թէ՝ Յեղմնաւո-
րութիւնը լո՛կ սիրոյին վէպ մըն է և ընութեան
կենսատու ուժը կը պանծացնէ ան:

Օ՛հ, եթէ այդպէս ըլլար, անոր հերսոններուն
ծնունդը ելեւան պիտի բերէր սիրոյ զաւակներ
որ ամենուրեք տկարին ու աղքատին հանդէպ
անձնազոհութիւն ցոյց տային իրենց անձին մէջ
և ըլլային գութի և բարութեան նոր առաքեալ-
ներ՝ վախանակ դառնալու ընչեղ գործարանա-
տէրներ, շահամալ ազարակապաններ, գոռող ու
ամենակուլ վաճառականներ և յամառ յաղթա-
կաններ, որոնք իրար գալով ամենահութիու և



ԿՐ ՏԸ ՄՈԲԱՍԱՆ

ամենառազմիկ ցեղի մը իտէալը կ'իրադորձէլն։
Այդ յազմովներու ուժին տակ ամէն կողմէ.
կեանքը սերմ կը ցանէր, կ'օտեղծէր, կը ծնէր, կը
մնոցանէր։ կեանքի յաւէրժական աշխատանքին
համար բոլոր աշխարհի պրոյ կը հոսէր կաթի
յաւիտենական գետը։



Դ.

Զոլոյի հետեւորդները լքեցին նկարագրու-
թեան այն մասնաւոր եղանակը որով ան ուղած
էր իր իտէալին, արդարութեան ու ծշմարտու-
թեան իր ըզձանքին զոհացում տալ և օր սակայն
պահ մը փայտածած էր ընկերվարականները։ Այդ
հետեւորդներէն ոմանք, ինչպէս Մօրասան՝ ար-
դէն առելի Ֆլուպէսի աշակերտներն էին քան-
ջոլոյի հետեւող։

Մօրասան իր նօրմանտական կեանքի միշա-
տակները կ'ապրեցնէր նորավէսի մէջ, հոն՝ ուր-
ջուա կը նկրտէր ամբողջ սերունդներու և ժողո-
վուրդներու աղմկալից, խառնակ ու բարդ կեանքը
կենդանացնել ու շարժել։ Մօրասան անջատ տե-
սարանները, ներդին պղտիկ մանկամասնութիւնն-
երը, գեղջկական պարզ հոգեբանութիւնները կը
պատմէր, կը վերլուծէր, կ'ողեւորէր նկարուն,
աշխոյժ, արթուն, արագաշարժ, հրապուրիչ, հա-
մեղ, յատակ, պսպղուն ու գրական օճով մը զոր-
ջուա չէր ճանչցած իր հսկոյ և երկարաշունչ աշ-
խատութեանց մէջ։

Զոլայի գործը կը նմանէր Տըթայի լայնաժաւալ մէկ նկարին, որուն լոյսերը շուքերու տակ կը մարին, գոյները կը նուազին, կը տարածուին, իրար կը խառնուին կը կորսուին փութիոտ ու հոկայաքայլ արշաւով մը, փսեմ ու անորոշ ճիգի մը մէջ օրմէ զանդուածային ամբողջութիւն մը դուրս կը ցցուի Մօբասանի գործը վճիտ մանրանկար մըն է ուր միալ տեսարան մը, դէմը մը, ծաղիկ մը ու կեանք մը կ'երեւայ իր լոյսերու ճաճանչափայլ փառքին ու ճոխութեան մէջ զորքանի մը ստուեր աւելի ցայտուն կ'ընծայեն և որ կեանք տալով իր շրջանակին ու ապրեցնելով առարկաները որ լեզու չունին, դիտողին աչքին կը բանայ գուշակելի գաղտնիքները և ներքին մտերմութիւնները հոն ապրող ու շնչող էակներու կեանքին:

Ուրիշ գրողներ, որոնք նախապէս աւելի մօտէն հետեւողներ եղած էին Զոլայի, հեռացան հետզհետէ. այսպէս՝ Ռոնի, Տըթափ, Մարկովիթ և Նիւյզմանս՝ պատրուակ բռնելով Զոլայի կարգ մը գործերուն —ինչպէս Հոդի և Թէրէզ Ռաֆէնի վրան-քացութիւնը զոր սակայն չքաշուեցան ետքը գերազանցել —հեռացան. Ռոնի՝ Մարթ Պառայէնի և Մարկովիթ՝ Լոնի մէջ մասնաւրապէս ի յայտեկան իբր բաց գրողներ:

Այս գրողները փոխանցումի շրջան մը կազմեցին Զոլայի բուռն ու անտաշ իրապաշտութենէն —որու վօսան անցած էր — դէպի Անաթոլ Ֆրանսի հեգնող իմաստասիրութիւնը որմէ մեծապէս ազդուեցան իրենք ու ֆրանսական ամբողջատ գրականութիւնը. Այդ փոխանցումը սաշկայն՝ գրողներու ճաշակէն զատ՝ իր ընկերական

պատճառները ունենալով՝ կը կատարուէր ֆրանսական ժողովուրդին իմացական և բարոյական պահպանողականութեան ձգտումներուն ճնշումին տակ, զոր գրագէտները չէզոքացնելու համար՝ կը դիմէին կծու, դաղտնի և խորունկ երգիծանքի: Արդարէ՝ ժողովուրդը իր հոգեբանութեամբ դեռ շատ ուժանթիք է ու վերջին ծայր շրջահայեաց՝ իր ընկերական թէ անհատական կեանքին վրայ ազդող հաւատալիքներուն մէջ:

Ընկերվարականութիւնը բարիք մը չէ ֆրանսայի ժողովուրդին, ինչպէս շատ մը ուրիշ ժողովուրդներու համար, երբ ան՝ լոկ նիւթական կեանքին դէմ մղուած պայքար մը ըլլալէ դադրելով՝ կը դառնայ ժողովուրդին քաղաքական զբաղումը և անոր անսանձ կիրքերը յադեցնելու յարմար պատրուակ մը: Երկրորդ՝ ընկերվարականութիւնը բարիք մը չէ ժողովուրդին համար, երբ՝ վուխանակ անոր աշխատող դասակարգերը զօրացնելու, կազմակերպելու և բարուոքելու —ինչպէս կը պատահի ամերիկեան syndicalismeի մէջ — զանոնք իրարմէ կը զատէ, կը տկարացնէ ու ինչպէս տեսանք, անոնց մէջ ատելութիւն կը սերմանէ՝ բռնի միջոցները գործունէութեան իբր միակ, վերջնական և լաւագոյն գործիքները ցոյց տալով միամիտ ժողովուրդին որ դիւրաւ կը խանդափառի և գիտակից դասակարգերուն, որոնք աւելի դիւրին կը զարանան ու կը յամառին իրենց անխսանելի սեպած իրաւունքներուն մէջ:

Ենթագրելով իսկ որ ընկերվարութիւնը յաշողի ֆրանսական ժողովուրդին ներքին միութիւնը չխանդարել, չենք կընար հասկեալ՝ թէ ի՞նչպէս ան պիտի կընայ իր նպատակին հասնիլ առանց

ստեղծելու եղբարութիւն մը ֆրանս. ժողովուրդին և օտար ժողովուրդներու մէջ. Ամենախեղճու տղէտ ֆրանսացի անհատին մէջ անգիտակից հայրենասիրութիւն մը կայ որ զինքը ոյլի եղբարութիւնը իրագործելէ կ'արդիէ:

Եղբայրակցութիւնը համակրական պարզ ցոյց մը շրջալով, այն յարաբերութիւններն ու այցելութիւնները որ ընկերվարականներու միջև միջազդային միութեան մը իրը արտայաւտութիւն կը ծառայեն, չե՞ն կրնար ընկերական և քաղաքական տեսակետով որ և է արժեք ներկայացներ Անոնք կ'զրօնցնեն: Անոնք պարզ ուեցամներ ևն որ կ'ըլլան ընկերվարականներեան համար, շրմենք ընկերվարական անունին տակ ծածկուած անհատական ձեռնարկներու համար:

Այս տողերը գրովը շատ մտերմօրէն կը ճանչնայ միջազդայնական, հակազինուորական ընկերվարական մը որ ցեղային galanterieն հայրենիքը ուրանալու չափ յառաջ ելած էր: Երբ խօսքերէն զործի հարկ եղաւ անցնիլ, երբ իրեն առաջարիուեցաւ երթալ հաստատուիլ այլուր, օտար աշխարհ ու ճոխութեան մէջ ապրիլ, մարդը սկսաւ տղու պէս լալ, Այո՛, բնազդը աւելի զօրաւոր էր քան դեղեցիկ քարոզները, ամուլ յանդկնութիւնները. մարդուկը լացաւ ու մնաց իր տանիքին տակ՝ մերժելով երջանիկ դիրքեր որ իրեն կը մատուցւէին ու զնաց վայելելու ֆրանսայի ձորերն ու հովիտները որոնք իր տիրութիւնը փարատելով՝ եռանդը կը վառէին զինք շրջալատող առարկաներու խօսուն մտերմութեանը մէջ: Ահա՛ ինչ որ կը կոչենք անգիտակից հայրենասիրութիւն: Աւ եթէ ժողովուրդին այս պահ-

պահողական կղզիացումը, բնազդական նախասիրութիւնը՝ օտար չփումներէ խոյս տալուն, տարամերժ տրամադրութիւնը ինքնիրմով բաւականանալու՝ առհասարակ կ'արտոյայտուին ընկերային և ընտանեկան ամէն վիճակի պատկանող կեանքերու մէջ, չափով մը մեղմացած ֆրանսական հիւրասէր ոգիի հմայքովը, անոնք մասնաւոր թափով մը դուրս կուգան իւրաքանչիւր անհատի առեւրական կեանքին մէջ, ճիշդ այն կեանքին՝ զոր ընկերվարականնութիւնը կ'ուղէ հաշտեցնել ու միացնել օտարին հետ:

Ի՞նչպէս ուրեմն, ժողովուրդի հոգին կատարելապէս ճանչնալով գրագէտները որ զայն բացարելու, մեկնելու և պատկերացած ներկայացնելու պատասխանատուութիւնը կը ստանձնէին, պիտի յանդգնէր այդ հոգին խեղաթիւրել՝ ընկերվարական կարդ մը գործիչներու խաղը դիւրացնելու համար:


Սէնիշիալիզմի բռնապետութեան և ընկերվարականներու բռնած ատելավառ ընթացքին համար է որ, այսօր ֆրանսայի մէջ ընկերվարութիւնը չի յաջողիր ըլլալ մարդասիրական ու այլասիրական զգացումներու ախոյեանը, հակառակ իր յաւակնութեանց և հակառակ սովիետներու հանած աղմուկին: Աւ Սէնիշիալիզմը կը դառնայ արտադրութեան ուժ մը ըլլալէ աւելի՝ ապատամբական շարժում մը, որ շատ հեղ կը խանգարէ և կը վիժեցնէ բարի կամեցողութեամբ տողորուած անհատներու առաջազդած ընկերային բարենորդումները և բարելաւութիւնները:

Ինչ որ նորէն կը կատարուի դործաւորներու բարւոք կենցաղավարութեան ինպաստ՝ անհատ

անձերու ձեռներէցութեամբն է որ կը կատարուի՝
ինչպէս ֆրանսայի մէջ, անանկ ալ այլուր։ Եւ այս
անհատական ձեռներէցութիւններու մէջ վիքթոր
Մարկոփթի, Ունիի, Օքթավլ Միոպոյի, Անաթոլ
Ֆրանսի պէս գրագէտներու ազգեցութիւնը—որ
նորէն կրկնենք՝ զորկ է քաղաքական երանդէ—
Է՛ն օգտակարը, Է՛ն տեւականը և արդասարերը
կը դառնայ։

* * *

Օքթավլ Միոպօ ֆրանսական թատրոնին է՛ն
կենսալի, Է՛ն գթառատ, մարդասէր, ցայտուն և
մնայուն փառքերէն մէկն է։ Ո՞վ չի յիշեր իր
Les affaires sont les affairesը որուն մէջ պարզ չտես մը՝
շահախնդրութիւնը յառաջ կը տանի անբարոյա-
կան և ոճրագործ գտնուելու աստիճան՝ հանդէպ
իր աղիքներէն ելած զաւկըներուն։ Մեծութեան
և ցուցադրութեան տենչին մէջ ան կ'ուրանայ
հաւատարիմ՝ աշխատանքը իր մարդոց և փողոց
կը լեցնէ անոնց ծոցուոր կնիկները։ Եւ երբ բաղ-
դին մէկ խաղովը իր ստորին հաշիւները վեր ի վայլ
կը շրջին, երբ՝ ապստամբ ու ազնիւ մնացած աղ-
ջիկը երեսին կը զարնէ իր ամբողջ շնական լրբու-
թիւնը ու կը հեռանայ այդ անիծեալ օճախէն,
երբ՝ իր հաշիւներուն իրը կենդանի ոէ իշամ ծա-
ռայող մէկ հատիկ զաւակին յանկարծական մահը
ի գերե կը հանէ իր ակնկալութիւնները, այն պա-
հուն իսկ՝ երբ զինք վրայ վրայի հասնող դժբաղ-
դութեանց տակ ընկճուած և փճացած կը կար-
ծեն, ինք ահա՛ հանդէս կուգայ՝ զինքը խարել
փորձող երկու մարդերու երեսն ի վեր պոռալու



Օ.Ք.Թ.Ա.Վ. ՄԻՈՊ.ՊՈ

«Պուք աւազակնե՛ր էք, դուք յոյս դժիք իմ՝
տկարտթեանս և վիշտիս վրայ, հոս եկէ՛ք, գրե-
ցէ՛ք՝ իզիտոր լըշա բացարձակապէս իրեն կը վե-
րապահէ տնտեսական տնօրինութիւնը և նոյն
դործին՝ վաճառականական վարչութիւնը

Ծառան. — Պարոն, զաւկիդ մարմինը կը բե-
րեն, տիկինը մարած է . . . իր երկայնքին ինկած
է սարոնին մէջ . . .

Իզիտոր. — Եկայ, եկայ . . . գրեցէ՛ք . . .
ստորագրեցէք . . . տուէ՛ք:

Իզիտոր լըշա ուրուր մըն է որ իր յաղթա-
կան սլացքովը կը ուշանայ մթնոլորտին մէջէն և
իր կլափող կտուցը կը զարնէ ակարին զիմուն,
այն պահուն իսկ երբ զոհը իրեն չը սպասեր. ան-
իր արխւնաթաթաւ մտղիները կը խոթէ զոհերու
թարմ ու փափուկ միսին մէջ. Ան բացասական
նկարագիր մըն է որ իր հսկայ հասակը կը տնկէ
այս իրապաշտ ու դաժան տողերուն մէջ ուր ան-
կարելի է չը զզալ Միուպոյի գթառատ սիրտը,
լուսաւոր խղճատանքը զոր երգիծանքը ա'լ աւելի
կը որէ ու աղնիւ իմացականութիւնը՝ որ չի կրնար
ճշմարտութիւնը խեղաթիւրել և անկեղծութիւնը
քողարկել Այդ տողերուն մէջ չկայ սակայն որ և
հետք ընկերվարական ձգտումի. անոր գրակա-
նութիւնը վաեմաշտնչ ու սրտաբուղիս է, առանց
ձգտումնաւոր ըլլալու:

Նոյն տրամադրութիւնները կը դանենք ա-
ւելի ետքը իր Օձախին մէջ, ուր աղնուական
մարդը իր ներքին ու ընտանեկան թշուառու-
թիւնները, անբարոյութիւնները, պղափկութիւն-
ները, խարդախութիւնները կը ջանայ ծածկել
հրապարակաւ ըրած բարեգործութիւններովը:

Արբա ժիշտի մէջ Միռպօ կը պարզէ հոդին Աղերականի մը սրուն ջղագրդիու խառնուածքը կը մրուտանայ կրօնական ծէսերուն, ձեւակերպութիւններուն և խստութեանց հանդէպ ու արիւնը կը հոսի գէպի կինը, հաճոյքը, արական ըղձանքը, որու գերին եղած է ան, որմէ չի կրնար պրծիլ մաքրուիլ, փրկուիլ. և ահա՛ յանկարծ կը նշմարէ յօէ սխալ ճամբայ ինկած է, թէ իրեն հարկաւոր է կեանք, աղատութիւն, հեշտանք, արե, անկեղծութիւն և ոչ թէ խորհրդաւոր շուք երը վանքերու որոնց տակ շատ մը երիտասարդ հոդիներ կը տառապին, կը հեծեն, կը հոկեն իրենց յամառ ու դանդաղ մահուան, կ'ողբան և անդառնալիօրէն կը յուսահատին:

Աւ կղերականը մէկդի կը նետէ իր վերակուն. ադռաւը կը փոխարկուի Յնձզուկի. ան կը փափաքի որ հողը չմշակելու համար, հայրենիքին իբր զինուոր չծառայելու համար վանք ապաստանող երիտասարդները իրենց աղատութիւնը գտնեն կեանքի հրապոյրներուն, դուրսի գեղեցկութիւններուն և արդասաբեր աշխատանքի մէջ, փոխանակ գէշ միջավայրերու, տգէտ ծնողքներու և իրենց առնական պարտականութենէն փոքրոգի ու վատափիրտ խուսափումներ ու աղդեցութեան տակ միանգամ ընդմիշտ ուժանալու և ջղագար ջերմեռանգութեան մը մէջ կասեցնելու իրենց եռանդուն երեւակայութիւններուն թուխը, խըզգելու իրենց սրտերուն աւիւնը և չափաւորելու կորովին կենսականութիւնը:

Միռպօյի վրայ խօսելով կարելի չէ մոռնալ անոր անմահ պատմութիւնը Մուրացկան Ժան Կընկիյի որ կառքի մը դուռը բացած ըլլալով

«Երկու սու, երկու կեղծ սու» կ'ընդունի թատրոնի մը դրան առջեւ եւ իր ամուլ աշխատանքէն վերադարձին կը յուսայ հանդիպիլ գինովի մը կամ փողոցներու խեղճ աղջկան մը որ գէթ սիրտ ունենալով իրեն պիտի երկնցնէին երկու սու, երկու հարազատ սու որով կարելի ըլլար հաց գնել հետեւեալ օրը» Ժան կընկիյ, սակայն, աւելի անքաղդ կ'ըլլայ, որովհետեւ կը գտնէ գանձով լեցուն քսակ մը, զոր ստիպուած էր ստիկանատուն յանձնել»

— «Ահա՛, պարոն սստիկանապետ, ես երկու սու (տասը փարանոց) միայն կը փնտռէի ու կը գտնեմ տասը հաղար ֆրանք. ի՞նչ խղճալի վեճակի:

Ժան կընկիյ հերոս մըն է, բայց անտուն թափառաշրջիկ մըն է նոյն ատեն, և օրէնքը կը ստիպէ մարդիկը տուն մը ունենալ. «օրէնքն ու թրշուառութիւնը, կ'ըսէ մուրացկանը, տարբեր բաներ են: Ամէն տեղէ կը վոնտեն զիս, և երբ ձեռքս կը կարկառեմ» ինձի երկու կեղծ սու կուտան»:

Օրէնքը խիստ է և չի յուղուիր. Ժան կընկիյ հարկադրուած է իբր թափառաշրջիկ բանտ երթալ. «իբա՛ւ որ բաղդ չունեցայ ես... այսօր... սա տարօրինակ պուրժուաները... ի՞նչ արգահատանք»:

Պէտք է կարդալ Միռպօն՝ ճաշակելու համար այն դիւթանքն ու հրապոյրը որուն մասին անհնար է ամենաչնին գաղափարը տալ. Անոր գործերուն մէջ կայ կճող խայթ մը, որուն կսկիծը ինչքան դառն նոյնքան մեղմ է, տեսակ մը անհնանելի մեղմութեամբ որ մսաններդ. կը գգուէ,

երակներդ կ'ուռեցնէ աղնիւ բարախումներով ։ Կայ նաեւ լացնող, հեւացնող գութ մը որ կը հոսի դէպի ընկերութեան բեկորները, բազզին անժառանգ թողած հէգ արարածները, գութ մը որ այսքան լայնօրէն և մարդասիրական պոռթկումով մը չի ժայլթքիր Զոլայի խիստ կարծը գրիշէն ու Անաթոլ Ֆրանսի շափաղանց գիտնական ու նուրբ հեգնութենէն :

Անոնց մէջ կան նաեւ բացասական դէմքեր, որ իրենց ծայրայեղ իրականութեամբ, չարութեամբ և քողածածուկ մաղութիւններով կ'ապշեցնեն, կը գրգռեն, կը զայրացնեն. կան՝ դրական տիպարներ որ իրենց խոնարհութեամբն ու առաքինութիւններով կը հրապուրեն, կը դաստիարակեն, իրենց լուսութեամբ կ'ապտակեն կեղծիքը, օրէնքին արդարութիւնը որ հարուստին ու զօրաւորին արդարութիւնն է դարձած, և լիբր բըռնութիւնը. անոնք բաց իմացականութիւններու մէջ կը մշակեն յարդանք՝ դէպի մարդկային արժանապատութիւնը և խանդաղատանք՝ մարդկային բաղդազուրկ մերկութեան:

Վերջացնելէ առաջ այս անկատար ուրութիծը Միուպոյի՝ հարկ է աւելցնել թէ ան ինչքան որ աշխաղական պայքարներու չէ մասնակցած և ընկերութիւն չէ քարողած, իր ճգտումներով աւելի յարած կը մնայ թշուառ մարդկութեան՝ շատ աւելի մնայուն ու յարատեւ անփոփոխիութեամբ մը՝ քան ինչ որ եղած է Զոլա և ինչ որ է Անաթոլ Ֆրանս, հակառակ իր ընկերովարական տրիբուն ատեն ատեն իր ցոյց տուած ասպետական նախանձախնդրութեան:

Եւ արդէն, կարելի չէ գրողներու անհատաւ

կան համակրութիւններէն ու հակակրութիւններէն հետեւութիւններ հանել: Միուպօ մը խառնուած քով ու ճգտումնի՝ Պուրժէներու հակառակորդ և Զոլաներու ջատագով հանդիսացած ըլլալով՝ ընկերովարական դրու եղած ըլլար: Կը սպասուէր որ Փրանսական ընկերովարութիւնը բաւական հպարտ ու անկախ զգար ինքինքը՝ ուրիշներու փառքով իր հմայքը պճներու ծիծակութեան չի վերածու համար:

* * *


Երկրորդ ու ամենամեծ գրագէտը որ Զուայի և Միուպոյի ընկերային ճգտումներուն մէջ լիովին տարբեր գրականութեամբ մը ներկայանալով՝ ընկերովարութեան նպաստաւոր կերպով կը յայտնուի, Անաթոլ Ֆրանսն է:

Ինչ որ Անաթոլ Ֆրանսի դրականութեան մէջ կը տիրէ՝ ճշմարտութեան անհուն և հսկայական յանքէն աւելի բան մըն է, ճշմարտութիւնը՝ կեանքի մէջ, ամէն գնով, հակառակ բորոր արդելքներուն որ նախապաշտումներու, կրօնական հաւատալիքի ճեւին տակ եկած են զայն խափանել, իսկ ընկերովարութիւնը՝ պայգայ երազներու համար, որպէս զի փիլիսոփայութեան անվերջինդիրներուն ու վէճերուն մէջ անորոշ ճգուածիմացականութիւնը անովի իր ընկերային բարոյականը ունենալով՝ կարող ըլլայ փայլփայլ յեղաշփոխական խառնուածքներու արդարութեան և ճշմարտութեան պատրանքները:

Ահա այն գլխաւոր և մեծ մտահոգութիւնները, որոնց մէջ Անաթոլ Ֆրանս կառուցած է իր հսկայ գրական շէնքը:

Մէկդի թողլով կատակերգական պատմութեան, Le Crime de Sylvestre Bonnardի, Գրական կեանիի, Թայշսի պէս բազմաթիւ, այլազան, հեգնող, լուրջ ու ծիծաղաշրժ, հրահանգիչ ու երեւակայուտ, պարզ ու անհունօրէն հմտալից հատորներու զուտ գրական, իմաստասիրական, պատմական ու հոգեբանական շարքը, եթէ նկատի առնենք բոլոր այն գիրքերը զորս գրականութեան այս վարսկետը շինած է, Mons. Bergeret à Paris էն սկսեալ մինչեւ իր սիրուն, զմայլելի պղտիկ պատմութիւնները, որոնց մէջ չի մոռնար իր գաղափարները զետեղել, որոշակի տեսնենք պիտի թէ բաց ի Սպիտակ Քարին վրայ գիրքէն, միւսներուն մէջ տիրող քաղաքական քարոզութիւնը՝ անկեղծ, խելացի, ճշմարիտ, լայնասիրտ ու լայնամիտ, ազատախոհ հանրապետականի մը համոզումներուն քարոզութիւնն է՝ ճշմարտութեան վերջնական յաղթանակին նուիրուած։

Ի՞նչ բաներ կ'արգիլեն այդ յաղթանակը. Անաթով Թրանս մատնանիշ կ'ընէ զանոնք իր գիրքերուն մէջ. Նախ կրօնական նախապաշարումները ու զանոնք մշակող կղերական կամ աշխարհական սուտ և իմաստակ դաստիարակները, բոլոր տիրացուները որ Եկեղեցին շահագործելով, ճշմարտութիւնը ծածկող բանաձեւնելու զանգուած մը գարձուցած են կրօնքը. Երկրորդ՝ յետագիմականները, զորս ո՛չ մէկ բարեփոխում, ոչ մէկ յեղափոխութիւն, գաղափարի և սովորոյթներու ոչ մէջ հիմնական յեղաշրջում կրնայ տեղերնուն խախտել, և որոնք՝ ըլլայ դպրոցներու, ըլլայ հանրային կեանքի յարաբերութիւններուն մէջ, մտքին զարգացումը նախնական և ծթուած միջակու-



PHOT. BENGUE

ԱՆԱԹՈՎ ՖՐԱՆՍ

թեան մը մէջ պահելով՝ կ'ուղեն երիտասարդութիւնը հեռացնել ճշմարիտ առաքինութիւններէն — ազատամտութենէն, զարգացման յարատե ճիգէն, տիրող կարգ ու սարքերու և հինցած օրէնքներու գէմ ապստամբութիւն ու քամահրանք ցոյց տալէ, յեղափոխութեան պայծառ ու վստահ հաւատքը:

Mons. Bergeret à Parisի մէջ, Անաթոլ Ֆրանս աւելի մասնաւորելով իր մտածումը, հանրապետականութիւնը կը պաշտպանէ իբր քաղաքական լաւագոյն դրութիւնը պաշտպանելով հանդերձ բոլոր այն մարդասիրական վեհանձն զգացումները որոնցմով առգործուած՝ ինքն աւնետուեցաւ Տրէյֆիւսի դատին մէջ։

Ինչ որ կը բղխի ուրեմն այդ շընանէն առաջ ու ետքը արտադրուած գրականութենէն, սա որոշ համոզումն է թէ՝ ընկերվարական ծգտում ունեցող գրադէտներու կամ իմաստասէրներու մատորական շարժումին միակ նպատակն ըլլալու է՝ քանդել նախապաշտումները և սխալ վարդապետութիւնները, ինչ ձեւի տակ որ ներկայանան և մարդկային կեանքը գերի չդարձնել կրօնական և ազգային շահերու հմտյքովը սքողուած յետագիմական նեղմիտ կամ սահմանափակ բանաձեւներու։ Այս համոզումը ժողովուրդին մէջ առարածելու նպատակով՝ Անաթոլ Ֆրանսի ստեղծած գործը այնքան հսկայ եղած է որ հոս անկարելի է զայն վերլուծել, Հանճարը որ այդ գործը յօրինած է, յայտնուած է իր խայթով, թափանցող, իր պարտականութեան դիտակից հանճար մը, որուն անձնականութիւնը, որուն ամբողջ Եսը շգացումները, մտածումները, որուն ամբողջ

շատ հեղ կը կորսուին, կը զոհուին դործին մէջ,
որպէս զի անոնց զօհաբերութենէն ծնի մերկ
ճշմարտութիւնը:

Ենչպէս նէյքսրիր իր անձնական նկարագիրը
կը փճացնէր, իր ստեղծած նկարագիրները իրենց
անաղարտութեանը, բարդութեանն ու բնակու-
թեանը մէջ աւելի հզօրապէս ապրեցնելու հա-
մար, նոյնպէս Անաթոլ Ֆրանս իր մտածումներն
ու յոյլերը կը փճացնէ կ'անէացնէ՝ կեանքին
ճշմարտութիւնները և ընկերալին վարիչ սկզբունք-
ները իրենց հարազատ պարզութեանը մէջ աւելի
աղդուօրէն ցոյց տալու համար:

Ժողովուրդներու հանդէպ տածած իր ան-
խարդախ համակրութիւնը արտայայտելու հա-
մար, Անաթոլ Ֆրանս ընկերվարականներու օժան-
դակութեան պէտքը չէ դացած բնաւ:

Արդարեւ, եթէ ընկերվարական պետերը կը
պարծինան անով, չէ թէ անոր համար է որ զայն
իրենց դաւանանքին յարեցացած կը կարծեն, այլ
որովհետեւ անոր մտքի և սրտի անկախութեան և
ազնուացման համար մղած պայքարին մէջ իրենց
քաղաքական վարդապետութեան արդարացում
մը կ'ուզեն դանել:

Անաթոլ Ֆրանսի դործերուն գրական քննա-
դատութիւնը ընել մեր կարողութենէն վեր է.
մենք ի վիճակի չենք զայն ըմբռնելու իր ամբող-
ջութեանը մէջ: Ոչ իսկ որ և է քննադատ՝ Հայ
թէ օտար՝ կընայ որոց կերպով զանազանել անոր
ընկերվարական մտածման յստակ երանդը՝ ան-
համար հեղնութիւններուն, երգիծանքին ու խոյ-
թերուն մէջ որոնց տպաւութիւնը տարտամ կը
մնայ:

Ամէն պարագայի տակ, Սպիտակ Քարին
վրայ գիրքին համար, կրնանք առանց սիալելու
յալտարարել թէ գրագէտը յալտնապէս փորձած
է ապագայ կեանքի ուրուագիծ մը, որոն գլխա-
ւոր լոյսերն ու ստուերները հոս պիտի նկարենք:

Անաթոլ Ֆրանս իրաւամբ կը հաւաալ թէ
ընկերային բոլոր մեծ փոխվսութիւնները՝ յե-
զափոխութեանց շնորհիւ իրենց նուիրագործումը
կը գտնեն միայն այն ատեն երբ ժողովրդային
զանդուածը իր ներկայ կեանքին օտրկութեան
գէմ ապստամբելով՝ պատրաստ գտնուի այդ յե-
ղաշրջումները պահանջելու և ընդգրկելու:

Հուոմ քրիստոնէութիւնը ընդունեց օրովհետեւ
այս կրօնքը ընդարձակի ու յոդնած քաղաքին
անսուհման թշուառութեան երեւցաւ իրը երջան-
կութեան նոր յօյս մը և վրէմինդիր արդարու-
թեան ցոլք մը, և եթէ Պօլոս Առաքեալ կարե-
նար խօսիլ կալիոնի հետ, վատահաբար ան պիտի
նշմարէր իմաստասէրին անհամբեր վնտուտովը
նոր կեանքի մը որ յանձին Պօլոսի իր առջեւէն
կ'անցնէր առանց յայտնուելու. անի՛ արեւն էր
որուն կայտառ շողերուն տաքութեան տակ կալիոնի
առած հոգին պիտի տաքնար, եթէ իր Հուոմա-
յեցիի հպարտութիւնը ցուրտ պատեանի մը մէջ
պարուրած ըլլար զայն:

Ենչպէս քրիստոնէութիւնը այն ատեն, անանկ
աւ ընկերվարականութիւնը, կը հետեւցնէ Անաթոլ
Ֆրանս, հիմա ժողովուրդներուն կ'երեւի նոյն
յոյսերով, լոյսերով և երանութիւններով լցուն
ապագան, նուիրական դրախտը: Այո՛, ընկերվա-
րականութիւնը —չխարենք ինքինքնիս— կ'ար-
այցատուի իրը խօսիրդաւոր ուժ մը որ կը քալէ

կը յառաջանայ ծանրաքայլ այլ վստահօրէն, ուժմը առ ի կորովով, լեցուն նաև՝ հակասութիւննեւ րով։ Ան կ'ընդունուի ժողովուրդներէն որովհետեւ աղքատին բարեկեցիկ կեանք և անօթիին հաց կը խոստանայ, և սակայն՝ չի համապատասխաներ մարդկային տրամադրութեանց այնքան՝ ինչքան քրիստոնէութիւնը։

Ու հոս՝ կարելի չէ հետեւիլ ֆրանսիս Եթէ քրիստոնէութիւնը ընդունուեցաւ մարդոցմէ, ո՛չ միայն անոնց թշուառութեան շնորհիւ էր, այլ անոր համար որ ան՝ մարդուն բնութեան համերայիս տարրեր պարունակելով կ'ստեղծէր զգացումներու խնամութիւն մը, կը հիմնուէր սիրոյ և տառապանքի վրայ և խոնարհ համակերպումի վրայ, Ապագայ ընկերութիւնը, փոխանակ սէրէն ծնելու, պիտի ծնի բռնի ուժէն։ Տարրերութիւնը հոս է ահա։ Որը՞ երկուքէն՝ սէ՞ր թէ բռնութիւն՝ մեր էութեան մէջ զօրաւոր տեղը կը բռնեն։ ո՞վ գիտէ կարելի է սակայն խնդիրը լուծել զանոնք իրալու հաշտեցնելով։ Սէր և բռնութիւն այնքան իրարու հակառակ չեն ինչ-քան կը թուին առաջին ակնարկով, բայց վերջապէս անոնք բաւական օտար են յէկզմէկու՝ եթէ ոչ մարդկային հոգիին մէջ, գէթ կեանքի դործունէութեան իրը ազգակներ զօրս կարելի է իրարու մօտեցնել ըսելով — սէր՝ բռնութեան մէջ։

Ապագայ ընկերութիւնը բռնութեանէն ծնելով՝ սիրոյ վրայ պիտի հիմնէ իր գոյութիւնը, ըստ ընկերվարական առաքեալներու։ Պիտի գուհացնէն ան մարդք։ Ո՛չ, որովհետեւ մենք գիտենք որ սէրը՝ բռնութեան մէջ կընայ ատելութիւն դառնալ, սէրատելութիւն՝ ուրկէ ծնած

ընկերութիւնը՝ կերպերով առլի՝ չի կրնար յեղափողական մը ըլլալ, և որուն գրգռած յեղափոխութիւնը անկարելի է որ կեանքը անճանաչելի ընծայելու չափ այլակերպէ և մարդկային բնութիւնը կատարելութեան հասցնէ։ Այդ յեղափոխութիւնը կրիստոնէութիւնը կընայ բարեփոխել, ինչպէս ըրած է քրիստոնէութիւնը որ սակայն շատ աւելի նուազ հակասութիւններովներկայացած է մարդկութեան։ ան կրնայ բարելաւել՝ մինչև այն ատեն որ այդ ընկերական բարենորոգութեան ալ ծժռելով՝ չի գոհացնեն գժգոհ մարդկութիւնը, հուր չի նետեն պարապատած նայուած քներու մէջ։

Եւ այդ պարագային, ընկերվարականութիւնն ալ բոլոր կրօնքներուն և ընկերական ձեւերուն պէս դատապարտուած կ'ըլլայ անհետանալու և տեղի տալու նոր յեղափոխութիւններէ ժայթքող նոր դրութիւններու, հպատակելով իր կարդին բարեշրջութեան անխախտելի օրէնքին։

Այս ձախող հետեւանքէն խուսափելու համար, Անաթոլ Ֆրանս իր երազած ընկերութիւնը բնաւ չի հիմներ սակայն, սիրոյ վրայ, Անոր յաղթական ծնունդը՝ ո՛չ թէ իմաստուն քարոզներու մարդկային բարութեան, աղատութեան, եղբայրսիրութեան և ընկերվարական դադափարին վսեմութեան կամ ճշմարտութեան ազգեցութեամբը պիտի յղացուի, այլ՝ մեքենաներու արգանդին մէջ։

Այս ենթադրութիւնը մեղի կը թելադրուի անյեւալի փորձառութենէն։

«Բանի որ, կ'ըսէ նիքոլ Լանժըլիէ, մարդկային ընկերութեանց անցեալը մեղի ծանօթ է մասմբ, ապագան անոր հետեւանքը պիտի ըլլայ»

Անկարելի չէ, դիտելով կարգ մը ընկերական երեւոյթներ այն պայմաններուն ներքեւ ուր արտայայտուած են, որոշել այն պարագաները որոնց մէջ անոնք կրկին պիտի արտայայտուին Երբ այսպէս՝ անցեալն ու ներկան քննենք մարդկային ճարտարարուեստի շատ մը կէտերուն վրայ, կրնանք ստուգութիւններ չունենալով՝ հաւանականութեանց վրայ որոշել թէ օր մը ընկերվարութիւնը պիտի իրականանայ, ոչ թէ անոր համար օր արդար գրութիւն մըն է ան—քանի որ բնաւ պատճառ մը չունինք արդարութեան յաղթանակին հաւատալու— այլ որովհետեւ՝ ան պիտի ըլլայ ներկայ կացութեան անհրաժեշտ շարանակութիւնը և գրամատիրական բարեշրջման ճակատագրական հետեւանքը :»

Ու ներոլ Լանժըլիէ կը յարէ. «Ներկայ աղայայնականութիւնը միայն շփոթ բաղձանք մըն է իմացականութեանց և կամեցողութիւններու ընդարձակ միութեան մը : Երազը աւելի մեծ Անդիմոյ մը, աւելի մեծ Ամերիկայի մը —ինչ որ ալ ըսուի— կ'առաջնորդէ աւելի մեծ մարդկութեան մը և ցեղերու աւելի մեծ բնկերակցութեան մը :»

Եթէ ազգերու առանձին ընդարձակութեան տրամադրութիւնները այլասիրական զգացումներու մէկ նշոյն իսկ պարունակէին, Անախմոլ Ֆրանս իրաւունք պիտի ունենար այդ ենթագրութիւնը ընելու աղոստօրէն : Եթէ ուղղակի ներշնչուած չէ, փոյտի իմաստանիրութենէն, Անաթոլ Ֆրանս դանէ անոր պէս կը հաւատայ որ՝ թէ՝ անհատին և թէ՝ ազգային գոյութեան ճշմարիտ ընդարձակումը այլասիրական զգացումներ կը պարունակէ, թէ վեանքը՝ ուրիշներու վրայ տիրելու ձգտում մը՝

չէ, այլ բաղձանքը՝ ուրիշներու գործակցելու, ամենուն միանալու և ամենը սիրելու . թէ՝ իրաւու գէմ կախն ու յարձակումը կռուողը զօրացնելէ աւելի՝ զոյն կը ակարացնէ, անոր կենաւական ուժը կը պակսեցնէ : Ամէնէն ընդարձակ ու խիտ կեանքը, կըսէ Օկիոսթ Գոնթ, ուրիշներու միջև ուրիշներու համար ապրուած կեանքնէ : Իսկ Պղատոն կ'ըսէր՝ ամենալաւ հոգին ամենազօրաւորը և կանոնաւորն է :

Սակայն՝ ինքինքը ուրիշն նուիրելու այս ձգտութին հետ մարդուն մէջ կայ նաև ինքինքին նուիրուելու ձգտումը : Անախմոլ Ֆրանս ինքնիսկ ըսած է, «ժողովուրդ մը միայն իր գոյութեան զգացումը պահելավ կրնայ ապրիլ :»

Մարդուն առաջին շարժումը իրեն եսը զօրացնել է, իսկ երկրորդը ոյց զօրութենէն մաս մը հանել ուրիշն : Ասի կ'ենթագրէ որ՝ որպէս զի անհատի մը հոգին ուրիշն յարի ու անոր սէրը իր ընկերին համար ապրի, անոր եսը զեղուն և ուժով ըլլալու է և արտագրելու աւելորդ կորով մը՝ աւելորդ բարիք զործելու համար :

«Միայն զօրաւոր ժողովուրդներն են, կ'ըսէ նորէն Անախմոլ Ֆրանս, որ աշխարհի հարստութեան և ներդաշնակութեան կը սատարեն :» Տկարը իր տկարութենէն չկ նար բաժին հանել, բայց զօրաւորը կրնայ օդնել իր նմանին : Նարովէն բանապետ մըն էր որ իր իշխանութիւնը աւելցուց՝ բայց անգամ մը իր զօրութեան գագաթնակէտին հասած, ան չմոռցաւ իր սէրերը տեղալ, իր համակրութիւնները վատնել չորս դին : Այդ ուժէն է որ կը ծնի արդէն բարոյականը որ ուրիշ բան չէ՝ բայց եթէ մեր եսին դէպի լաւա-

գոյնը ընդարձակում մը, անոր չանքը՝ իր պղտիկ սահմանէն աւելի կատարեալ ու ազնիւ բարձրութեան մը համելու:

Առանց զօրաւոր անհատականութեան, կարելի չէ ուրեմն երեւակայել զօրաւոր ոյլասիրութիւն: Ասոր համար է որ մեծագոյն Անդլիոյ մը փափաքը՝ Անդլիոյ տիեզերական մարդկութեան մէջ լուծուելովը չէ որ պիտի իրականանայ, այլ անոր զօրութենէն ու կենսականութենէն բզիսած աւելորդ ուժէն, որ Անդլիոյ ինքնուրոյն եսը, տոհմոյին նկարագիրը ապահովելէ և ամրացնելէ ետք միայն՝ պիտի երթայ աւելցնել մարդկութեան ուժն ու կենսականութիւնը:

Մենք տեսանք թէ ի՞նչպէս անհնար է անհատ վաճառական ազգ մը համերաշխ յարաբերութեան մէջ դնել — անշահամնդրութեամբ անտարակոյս — ուրիշ ժողովուրիքի մը հետ: Ու եթէ այդ ձուլումը կարելի ըլլայ դիտական աշխարհի, իմաստասիրական և մարդասիրական գաղափարներու լո՛կ տեսականին մէջ, ան՝ նմանապէս անիրականալի պիտի մնայ քաղաքական կեանքի համար: Որովհետեւ, ինչ որ ալ ըսուի, պարզ է որ ապրող արարած մը և ազգ մը իրենց սահմանին մէջ աճելու և մեծնալու կը նկրտին ու զօրանալով կը ջանան տիրել տիղերքի:

Եւ այդ տիրապետութիւնը զոր մենք շատ բնական կը գանենք նիւթին վրայ, բնութեան մէջ, մեքենական ուժի, ելեկտրականութեան վրայ — ո՛չ թէ լոկ անուանական՝ այլ տարրերու բաժանմամբ, բաղադրութեանց և քիմիական փոփոխութիւններովը նիւթի գաղանիքներուն խորունկը թափանցող տիրապետութեամբ — ի՞նչպէս կը լինայ:

անբնական սեպուիլ մեր ընկերային կեանքին մէջ, որ նիւթականին հետ այնքան սերտօրէն կապուած է, և բարոյական կեանքին մէջ՝ որ կը ձգտի ուրիշներու միանալէ առաջ բոլոր առաքինութիւնները իր վրայ միացնելով՝ իր անհատական գերազանցութիւնը հռչակել:

Աւելին կայ: Բարոյական սահմանի մէջ կարելի չէ միացման անունով խօսիլ: Հոգին չի միանար — բայց միայն բանաստեղծական բացատրութեամբ — այլ կը յորդի, կը զեղու գէպի խոնարհը, տկարը, գէպի սիրուած էակը: Նաև անկը սկանայ գէպի վեր, իր մեծութիւնն ու գերազանցութիւնը կատարեալ ընելու համար, եսը կը յաւակնի ինքղինքը գերազանցել, իր մարդկութեան մը համենի, ինչքան ալ ոմանք անհնար դատած ըլլան այդ սլացքը Մօնթէնեի հետ գոյելով: «Դաստակը բռունցքէն աւելի մեծ ցոյց տալ և մեր սրունքներուն չափէն աւելի լայն ոտք նետել անկարելի և ճիւաղային բան մըն է, մարդ չի կընար իր եսէն և մարդկութենէն աւելի վեր բարձրանալ»:

Աս դատողութիւնը սիսալ չէ: Մարդ կարող է իր տկար, թերի, բնազդական մարդկութենէն դուրս ելլելով գիմել՝ գերազանց ու առաքինի մարդկութեան մը կատարելութեան և անոր մօտենալ՝ չնորհիւ այն ուժին զոր Պերկուն՝ «կենսական խոյանք» կ'անուանէ և նիցչէ՝ «կորովի ճութիւն»:

Այդ յորդող կենսականութեամբ կը հաշտուին արդէն մարդուն մէջ՝ զօրաւոր անհատականութիւնը և անշահամնդիր այլասիրութիւնը: անով ստեղծուած է փիլիսոփայութեան մէջ միջին եղը

մը որ ըմբռնելի կ'ընծայէ գաղափարը բռնապետի
մը որ իր հոգիին խորը — գէթ իրեններուն հա-
մար — կը մնայ էն սիրալիր ու այլասէր հոգին։
Սակայն այդ կենսական ուժը մեր անձնականու-
թենէն և զօրութենէն բղիսելով՝ փոխանակ առա-
քինութեան փոխարկուելու, եթէ ուղենք կը դառ-
նայ՝ բռնակալութեան ձգուում մը իրերը չեն որ
մեզ կ'առաջնորդեն ու մեզ կ'աղնուացնեն։ իրերն
ու առարկաները և մեզմէ դուրս գտնուուզ էակ-
ները այն ատեն միայն մեզի համար արժանիք
ու գեղեցկութիւն կը զգենուն, երբ մենք զանոնք
սիրենք և անոնց ըլդանք, երբ զանոնք բարձ-
րացնենք մեր մարդկութեան և անոնց հոգիները
տաքցնենք մեր շունչովը։

Եւ որպէս զի կարտղանանք այս ընել, մենք
զգայու ենք անոնց մէջ նմանութիւն մը մեր հո-
գիին։ Հոս կը գժուարանայ խնդիրը։ Մարդկու-
թեան միութիւնը իրագործելու համար իմացա-
կանութեանց և կամքերու հաղորդակցութիւնը
բաւական չըլլալով՝ այլազան ժողովուրդներու և
խառնուածքով լիովին տարբեր ազգերու միջեւ-
ստեղծելու անհրաժեշտ խնամութիւնը, նկարագրի,
քաղաքակրթութեան և ոգիի, ազգերու միանուագր,
վերջնական և լման ձուլումն ալ երազ մը կը մնայ։

Բայց, կրնայ առարկուիլ — այն վայրկեանին
որ բոլոր ժողովուրդները առանց բացառութեան
կը հասնին իմացական և բարոյական այն բարձ-
րութեան, ուրկէ կրնան զիրար դիտել իրենց
մարդկութեան կատարեալ լոյսին մէջ, զիրար
ճանչնալ և սիրել, — ի՞նչ բան կ'արգիլէ անոնց վերջ-
նական միութիւնը, քիմիական խառնուրդը։ Ոչինչ,
միայն թէ այս մասին Անաթու ֆրանս մեզի հա-

մակարծիք չէ։ ան չի հաւատար — ինչպէս քանիցա
դիտեցինք — մարդկային լիակատար բարեփո-
խումին։

* * *

Բարոյական աղդակներու վտանգաւոր և տա-
րակուսելի ճամբէն շեղելով, այսպէս Անաթու ֆրանս
որ և է ընկերային փոփոխութիւն իրագործելու
համար կը զիմէ դէպքերու ճակատագրականու-
թեան։

Դրամագլուխի շահագործումը զոր այս գրա-
դէտը իրաւամբ կը համարէ ընկերվարութեան
ամենաթանկար ին տարածիչը։ առեւտրական
հսկայ ձեռնարկներու շուրջ հաւաքելով աշխատա-
ւուները զանոնք կը մզէ գործաւորական կազմա-
կերպութեանց և թշուառութեան ճնշման տակ
յառաջ կը բերէ յեղափոխութիւնը։

Ահա թէ ինչպէս կը պատմէ այդ փոփոխու-
թիւնները Անաթու ֆրանսի անձերէն մէկը։

«Ճամբը իններորդ գարուն սկիզբը ճար-
տարարուեստի մէջ յիշատակելի փոփոխութիւն մը
տեղի ունեցաւ։ Պղտիկ արհեստաւորներու նշին
արտադրութեան և անոնց գործիքներուն տեղը
անցաւ մեծաքանակ արտադրութիւնը՝ շնորհիւ
հրաշալիօրէն զօրաւոր աղդակի մը — գրամագլու-
խին։ Ատի՝ ընկերական մեծ յառաջդիմութիւն
մըն էր։ Դրամագլուխը հարստութեան նոր աղ-
բեր մը հոսեցուց։ Գործաւորներու զանգուած-
ները միացնելով՝ ան կազմեց ընչաղուրկ դասա-
կարգը։ Այս գրութիւնը սակայն մէծ խառնա-
կութիւններ յառաջ բերաւ 20րդ գարուն։ Ընչա-
զուրկ դասակարգը խաւարին մէջ կոռուելով հան-

գերձ. առաւելութիւններ ստացաւ շարունակ. — վարձքի յաւելում, աշխատութեան ժամերու նուռազում, ժողովի և կազմակերպութելու աղատութիւն: Քսաններորդ դարուն վերջը ընդհանուր կացութիւնը արդէն բարւոքած էր ընկերվարութեան համար: Ժողովրդային ճնշումին տակ Խորհրդարանները՝ ջնջելով բանակը, անոր տեղ դրած էին ընկերվարական ողիով մնած քաղաքային պահակներ: Այսպէս՝ թնդանօթ ու հրացան չունենալով, միապետութիւնները մէկիկ մէկիկ կործանեցան: Հիմա՝ նոր ընկերութիւնը հիմնուած է անհատի ստացուածքին ջնջման վրայ: Մենք տէր ենք ամէն բանի, քանի որ մեզմէ դուրս գոյութիւն չունենալով՝ պետութիւնը լոկ արտայայտութիւնն է collectivisme ին:

«Մենք ունինք սակայն մեզի յատուկ առարկաներ, կարասիններ, իսկ մեզմէ աւելի նրբաճաշակները ունին՝ արուեստի առարկաներ զորս խիստ նախանձախնդիր կերպով կը պահեն: Երբ կը սենք թէ ընկերութիւնը հիմնուած է անհատ հարստութեան ջնջումին վրայ, ըսել չենք ուղեր որ այդ ջնջման ենթակայ են նաև կահ կարասիք և գործածութեան առարկաները, այլ միայն արտագրութեան միջոցները՝ հող, ջրանցք, ճամբայ, հանք, ատաղձներ, գործիք: Ինչ որ մենք անհնար դաւանած ենք, աշխատութիւնը արդիւնքին՝ այս կամ այն մարդուն ինպատ դորժածութիւնն է»:

Նոր ընկերութեան մէջ, կը շարունակէ ֆրանս աշխատանքը բաժնուած է մարդերու զարողութեանց և յարմարութիւններուն համեմատ և վարձքը՝ իւրաքանչիւր գործաւորի պէտքին կը

համապատասխանէ, աշխատանքը մարդուն բնական ըլլալով, որոշուած պահերու մէջ ամէն ոք կ'արտագրէ և կ'ստանայ bon մը որով ան կ'ընդունի իր օրական հացը, միսը, գինին, հագուստը և օդանաւ մը: Անոնք որ նշանաւոր եղած են, կ'ստանան կառքեր, ձի, շքեղ օդանաւեր, պալատու ընդարձակ պարտէղներ:

Նոր ընկերութեան մէջ կան նաև կծծիններ ու շուայլներ, ծոյլեր և աշխատասէրներ, հարուստ և աղքատ, երջանիկ ու ապերջանիկ. սակայն հոն ամէն ոք ապրուստ մը ունի:

Այսպէս ապագայ ընկերութեան է՛ն աչքառու առաւելութիւնը կը կայանայ այս վերջին պարագային մէջ: Ամէն ոք կ'աշխատի և իր ապրուստը կրնայ ճարել: Հոն աղատութիւն չկայ, քանի որ բնութեան մէջ ալ չկայ աղատութիւն: Հաւասարութիւն ալ չկայ, մարդիկ գոհ են որովհետեւ իւրաքանչիւրը համալուած է թէ իր բըածը՝ դրացին ըրածէն լաւ է: «Հսարակ մարդիկ, կըսէ Բասքալ, իրենցմէ վեր գտնուած ուրիշ բուլը մարդիկ ալ իրենց հաւասարը կը նկատեն»:

Պէտք չէ նոյն իսկ որ մարդիկ աղատ ու եղբայրասէր ըլլան. իւրաքանչիւր անհատ տեսակ մը մէքենայ է կարելի եղածին չափ չատ արտագրելու սահմանուած. ընկերութիւնը զայն կը անուցանէ որովհետեւ անօթի կենդանին չի կրնար աշխատանքի տոկար:

Ամուսնութիւն չկայ հոն. երկու էակներ զիւրար կը տեսնեն, կը սիրեն, սէրը հարուածն է կ'այծակի, ու կ'ապրին իրարու հետ առանց այլ և այլի. ահա՛ ինչ որ գեղեցիկ է ու անկեղծ. բայց սէլը կը գագրի, անոնք կը բաժնուին. ո՞ր կող-

մին պիտի մնան զաւկըները. մայրերը բնականէն որոշուած են անոնց պաշտպանը ըլլալու. ոչ մէկ մայր իր արգանդին սփռուղը լքած է. Եւ որովհետև կինը կ'աշխատի մարդուն հաւասար վարձքով մը, մայրերը բնաւ նեղութիւն չեն քաշերիրենց զաւկըները մեծցնելու համար. Սակայն այս ընկերութեան մէջ ալ մարդիկ երջանիկ չեն, կան անիշխանականներ որ կը պնդեն թէ աշխարհը կործանելով՝ անոր մխացող աւերակներէն ծնած ինքնարուղս ու ներդաշնակ կեանքէն յառաջ գալու է վերչնական երջանկութիւնը:

Ահա համառօտակի այն ապագայ ընկերութիւնը որուն պատկերը գծած է Անաթու Ֆրանսու Ու այդ ճիզը մեզի յայտնած է անոր հոգին որ կարծես նիրհած է ճերմակ քարին վրայ, երազներու բազմութեան մէջտեղ,» ինչպէս ըսած է յոյն փիփոփան:

Այդ երազը չի գոհացներ, որովհետեւ անկատար է. անոր մէջ չկան լուսաւոր տեսիլքներ որ պարարեն մեր բարձրահայեաց երեւակայութիւնը, յագեցնեն ծարաւ արդարութեան, հաստատեն ճշմարտութեան մեր իտէալը և մեր ազատութեան ձգտումներուն առջեւ բանան մարդկային լիակատար բարեշրջման մը երանաւէտ ու նոր հորիզոնը:

Արդարեւ, բոլոր մարդոց առհասարակ հաց մը տալը պղտիկ արդիւնք մը չէ, և եթէ ապագայ յեղափախութիւններ զայն իրականացնեն՝ անոնց մէջ թափուած արիւնը պարապը հոսած չպիտի ըլլայ: Ինչքան չնչին է սակայն այդ արդիւնքը բազդատամամբ մարդկույին եսին անսահման յաւակնութեանց, անոր երեւակայութեան

հրաշալի երաղներուն և ակնկալութիւններուն և հոգիի անմահութեան համար զգացած անոր յաւիտենական տենչին:

Փոխանակ այս անբանացման, աւելի բնական և բանաւոր չպիտի՞ ըլլալոր մարդիկ իրենց անհատական աղատ աճումին ու զարդանալու տրամադրութեան ձգուէին և զիրար ըմբռնելով՝ գործէին համերաշխորէն: «Իր աղատ գործունէութեան շնորհիւ է որ, կըսէ Ալֆրէտ ֆույեէ, անհատականութիւնը ծնունդ կուտայ ընկերային ողիի»: Ինչ որ մարդկային ճակատագիրը պիտի բարութէ՝ Քրօրօթքինի մեքենական փոխադարձ օդնութիւնը չէ, այլ խղճամիտ գործակցութիւնը՝ աղնիւ իմացականութիւններու և բարի կամեցութիւններու:

Ինկերային կեանքին այլափոխումը հարկ է սպասել գաստիարակութենէն, ո՛չ թէ մակերեսային, ձեւական և յետագիմական, այլ անկեղծ ու սրտարաց գաստիարակութենէ մը որ փոխադարձ սիրոյ վրայ հիմնուած ըլլայ և գործաւորնելու, տկարներու և բազդազուրկներու երջանկութեան բազդանքէն ներշնչուած: Անհատական կարգացումը նեղմիտ անձնապաշտութեան մը հետեւանքը չէ, Եօին աճումն ու պահպանութիւնը ուրիշ բան չինչանակեր բայց եթէ պահպանութիւնը՝ մարդկային կարողութիւններուն: Նոյն բանը ճշմարիտ է նաեւ ժողովուրդի մը և գաստիարակի մը համար. ազգայնականութիւնը անորոյ զգացում մը ըլլալէ աւելի բնազդական ժիգ մըն է պաշտպանելու ինչ որ ժողովուրդի մը մէջ կը դանուի տկար ու անպատասպար: Այս պատճառով ազգայնականութիւնը փոխանակ գործա-

ւոր դասակարգին ներկայացուելու իբր միասակար ուղղութիւն մը, հարկ էր ներկայացնել իբր ուժին ձգտում մը՝ այդ գործաւոր դասակարգին կարողութիւնները զարգացնելու, իրաւունքները պաշտպանելու և աշխատութեան պառզը իրեն պահելու, օտար մրցակցութիւններուն և աշխատանքին հանդեպ :

Սակայն, պիսի առարկուի, ինդիրը ներքին աշխատութիւնը օտար մրցակցութենէն դերծ պահելու վրայ չէ. արդէն օրէնքներն ու կառավարութիւնները առու համար եղած են: Կարեւոր գործաւորին աշխատանքը գործատէրին շահագործումէն դերծ պահելն է: Անախտու ֆրանս և բոլոր ընկերովարականները ասոր գարմանը կը փնտուեն յեղափոխութեան մէջ, առարկելով թէ գործատէրը միշտ գործատէր և հարուստը միշտ հարուստ կը մնան, իրենց նպատակը շահիդ ըլլավ. անոնք անհատապէս ինչքան ալ աղնիւ ըլլան, հարկադրուած են շահելու համար շահագործել ակարին աշխատանքը :

Մենք կը յաւակնինք ըսել թէ դաստիարակութիւնը, այնպէս ինչպէս կը քրոննենք, կրնայի հետզետէ պատրստատել այդ անգութ պատրոները իրենց աշխատաւորին տալու աւելի լայն բաժին մը իբր վարձատրութիւն անոր բերած օժանդակութեաններն, ընծայելու անոր ինքնազարգացմանն և հաճոյքներու պահեր, գիւրութիւններ և առիթներ: Շահաբաժնի մասնակցութիւնը արդէն շատ յաջող արդիւքներ տալով՝ հաշտեցուցած է գործատէրն ու գործաւորը. կը մնայ այդ գրութիւնը ընդ հանրացնել. աղնուամիտ օրէնսդրութեան մը միջոցով:

Ճարտարարուեսաներու և բոլոր անհատական ձեռնարկներու պետական վարչութեանց վերածումը՝ ուրիշ կարեւոր հետեւանք մը պիտի ունենայ. ան պիտի կանոնաւորէ աշխատանքը՝ զպելով գործի մարդոց ահագին շահեր գիղելու ակնալութիւնը. այսպէս կարելի պիտի բլայ ամէնուն գործ հայթայթել և բոլոր աշխատառներուն կեանքը բարելաւել. կը մնան ծոյլերը, բաղդէն առանձնաշնորհուած մարդիկ՝ որ չեն աշխատիր, որովհետեւ դրամ ունին: Անոնց ալ հարկ է աշխատանք տալ և ժառանգութիւնները յնչելով մշջտեղէն վերցնել ծուլութեան և շոայլութեան էն ապականարար ազգակներէն մէկը :

Ասոնք շատ կարելի և խելքի մօտ բարեկուսութիւններ են որ կրնան օր մը իրագործուիլ: Ասոնք պէտք է իրագործուին որպէս զի Խորհրդարանները՝ գործաւորներու երջանկութիւնը ժամանակապատճեանց և առաջ ապահովելով պարապ յեղափոխութեանց և ամուշ ընկերվարութիւններու գէմ պայքարած ըլլան ամենակարուկ կերպով մը :

Անգամ մը որ թշուառութեան հարցը լուծուի, կը մնայ ընտանեկան թշուառութիւնը մէջ տեղէն վերցնել՝ ամուսնութիւնը միայն սիրոյ վրայ հիմնելով: Ատի ալ աւելի գիւրանայ պիտի անոր համար որ նիւթական թշուառութեան անհետացումովը կամ նուազումովը՝ պիտի անհետանայ նաեւ աղջկան մէջ գանձ մը և հնչուն դրամ տեսնելու մորութիւնը :

«Աղատ սէր» ինչքան ալ շատ նորատառոր կողմեր ունենայ ընտանեկան երջանկութեան տեսակետէն, շատ մեծ անպատեհութիւն մը կը ներկայացնէ ընկերական կեանքի մէջ: Ապագայ ըն-

կերութեան ջատագոյները հարեւանցի կերպով
ըւծած են զաւակներու հարցը որ միշտ փուշը
պիտի մնայ ընտանեկան երջանկութեան : Ընկե-
րութիւնը չի կրնար, մօր մը բնաղդական սէրը
պատրուակելով, միայն անոր տկար ուսերուն
բեռցնել երկու հաւասարապէս զօրաւոր սէրերու
և կամքերու նոյն արգասաբերող ճիգով աշխարհ
բերած ձնունդը, ենթագրելով հանդերձ որ կինը
մարդուն հաւասար շահի : Մայրերը իրենց գա-
րաւոր անձնութիւնութեամբ գեռ չեն անցած գըժ-
ուարին փորձառութեան այդ բովէն, նոյնիսկ ա-
մենէն քաղաքակրթուած ժողովուրդներու մէջ . . .
ու թերեւո փորձառութիւնը մեր սպասածին ճիշդ
հակառակ արդիւնքը տայ :

Անաթուլ ֆրանս ալ իր յոյսը գրած է ժողո-
վուրդներու կորովին վրայ : Միայն թէ ոյդուժը
պէտք է պառակառումի ուժը շրջայ, ոյլ՝ համե-
րաշխութեան : Ենով պէտք է դատակարդերը
միանան և ցեղերը զօրանան, որպէս զի կարելի
ըլլայ չափուորել անտեսական մրցակցութիւնը,
զապել փառասէրներու և բռնապետներու հպար-
տութիւնը, արգիլել անոնց աւերիչ ծրագիրները
և պատրաստել՝ տիեզերական խաղաղութիւնը :
«Զինուած խաղաղութիւնը» ծշմարիտ խաղաղու-
թեան հեղնաւթիւնն է :

Ընդհանուր խաղաղութիւնը՝ գործը պիտի
ըլլայ նոր գիտութեան մը, տնտեսական նոր պէտ-
քերու : Այսպէս կը յայտարարէ Անաթուլ ֆրանս
շարունակ և օր մըն ալ կ'ելլէ կը զրէ թէ այդ
տնտեսական նոր պէտքերէն ոչ թէ խաղաղու-
թիւն պիտի ծնի, այլ՝ յաւան պիտի գայ գոր-
ծաւորներու յաւիտենական թշուառութիւնը և

հարուստներու մշտնջենական յաղթանակը : Այս-
պէս՝ գրիչի մէկ հարուածով այդ սկեպտիկ իւ-
մաստասէրը կը տապալէ «սպիտակ քարի վրայ»
կառուցած իր երազներու շքեղ դղեակը և անոր
տեղ կը կանգնէ սեւ ու հակայ գործարանները
Ընկեղներու :

«Տուները բնաւ մեծ չեին թուեր, անդադար
զանոնք յարկ յարկ կը բարձրացնէին, գետինը
կը փորէին խորունկ շտեմարաններ շինելու համար,
տանըհինդ հաղար հոգի կ'աշխատէին հսկայ քա-
ղաքին մէջ ելեկտրական լապտերներով՝ որ իրենց
կրակը կը նետէին գիշեր ցորեկ : Ոչ մէկ լոյս կը
ճեղքէր գործարաններու ծուխը որ քաղաքը խրզ-
դած էր, երբեմն կը տեսնուէր արեւին կարմիր
գունաը որ անճառագայիթ կը սահէր մութ եր-
կինքի մը վրայէն ուրկէ քրախնքի և ազտոտ իւզի
յաւիտենական տեղատարափ մը կը հոսէր : Աշ-
խարհի ամենահարուստ քաղաքն էր ան : Ամէն
ինչ րրջարներու ճեղքին տակն էր ինկած : Գոր-
ծաւորները կ'աշխատէին քաղաքին շուրջը՝ անոնց
փիզիքական և բարոյական անկումը կատարեալ
էր : Կարճահասակ, պղտիկ գլուխներով, նեղ
կուրծքով՝ անոնք մատնուած էին տատիճունական
և շարունակական վատասեռումի մը : Ընկերվա-
րականները հետղիետէ միտքով կը տկարանեային :
Գործատէրը հեռացնելով մէջերնուն զօրաւորները,
կը գործածէր տգէտն ու տկարը որ թէեւ անկա-
րող իջ իրաւոնքը պաշտպանելու, տակաւին բա-
ւական խելք ունէր իրեն յատկացուած գործը
տեսնելու, գործ՝ զոր մեքենանները խիստ զիւ-
ըութեամբ կը կատարէին» :

Այսպէս կը վերջանայ պատրանքը և Անաթուլ

Ֆրանսի մէջ կը մարին այն բարկաճայթ արձաւ գանքները զորս ֆրէյֆիւսի դատին աղմուկները իր մէջ յարուցած էին :

Հեգնութիւնը զբր ան կը թափէր արդարութեան հակառակորդներուն վրայ, ընկերվարականներուն հաճոյք ու գոհացում տալէ վիրջ, օր մըն ալ — ու Անաթոլ ֆրանսի էն հասուն օրերէն մէկը — կը դառնայ ընկերվարականութեան ապագայ երազներուն դէմ, Իլle des Pingouins գիրքին մէջ :

Մինչդեռ Զոլա, արդարութեան սիրոյն իր խիզախ խոյանքին մէջ քայլ մըն ալ առնելով համաշխարհային եղրայրութիւն կը քարոզէր, Անաթոլ ֆրանս արդէն կը տեսնէր պարապութիւնը մարդկային ճիգերուն որ կը յաւակնին ցեղերը միացնել և կը յամառին դասակարգերը հաւասարեցնել տեսակ մը աննման ու դիւթական երշինքի տակ ուր ատելութիւններու ու կոխներու բնական հովերը չպիտի կրնան սպառնացող սեւ ամպեր կտոցել հորիզոնին վրայ: Անաթոլ ֆրանս ինքն իսկ այդ երազը փայլփայլէ ետք, զայն կը խէ իր յիշողութենէն և մէկդի կը նետէ: Ան կը յուսահատի չէ թէ միայն մարդկային բնութիւնը յեղաշրջելէ, այլ կը յուսահատի կարծեցեալ ընկերվարականներու մէջ չդտնելով հաւատքի և աւխնի այն ուժը որ բոլոր յեղափախութիւններու յաղթանակը անխուսափելի է ընծայած:

Ուրկի՞ց էր այս անուժութիւնը. — այն հակառական ու անհամերաշխորէն անբնական յաւակնութիւններէն՝ որ մարդերու մէջ տկարացուցած էին ջիզը աւանդութիւններուն ու արի նկա-

բագիրներուն: Անցեալին ուժը չէր կրցած հաւաքուիլ ներկայ սերունդներու վատասեռած էութեան մէջ: Ֆրանսացին կորսնցուցած էր ցեղին այն գեղեցիկ յատկութիւնները զորս ինքն իսկ կը պանծացնէր օր մը Զոլայի դադաղին վերեւ:

«Ի՞նչ հրաշալի է մեր հայրենիքին հանճարը և ենչ գեղեցիկ է ֆրանսայի այս հոգին որ անցեալ դարերու մէջ եւրոպայի և աշխարհի ճանչցուց իւրաւունքները: Ֆրանսան հողն է շքեղ բանականութեանց և բարեսիրա մտածումներու, հայրենիքը՝ թիւռկոյի, Մօնթէսքէոյի, Վոլթէոնի և Մալզերպին:



Ե.

1870էն առաջ ազգույնական շարժումը կը ձգտէր ֆրանսայի մէջ հաստատել վերստին՝ ինչ որ մեծ յեղափախութիւնը տապալած էր: Բառը որ այդ շարժումը կը յատկանշէր «ազգույնական» չէր այլ՝ բազաւորական:

Թագաւորական շարժումը՝ ուրեմն՝ սկսած էր տասնըտարբերորդ դարուն և Լուի Փ. Ֆ. անկումէնեալը: Անոր նպատակն էր միապետական իշխանութեան հետ հաստատել աղնուական և կղեւրական դասակարգերու նախկին աւատապետութիւնը, չէ թէ ժողովուրդին գիրքը զօրացնելու, այլ ընդհակառակը, զայն իր առջի ստրկութեան մէջ պահելու համար: Այս արդիւնքին հասնելու մատքով՝ թագաւորականները դաշինք կապեցին ստար իշխաններու հետ ու Եւրոպայի թագաւոր-

Ներուն օգնութիւնը խնդրեցին։ Մինչդեռ արդի ազգայնական շարժումին նպատակը կ'ընդգրկէ ծրագիր մը՝ որ աւելի լայն է, աւելի հայրենասիրական սկզբունքներ պարունակելուն համար։

Ներկայ ազգայնականութիւնը մերկացուած իր անգործադրելի փառասիրութենէն, զիանալի ու գերազանց ճիգ մըն է ժողովուրդը զօրացնելու՝ զօրացնելով անոր տոհմային նկարագիրը և —ինչ որ գոյութիւն չունէր թագաւորական շարժումին մէջ — ճիգ մը՝ օտար ազգեցութիւնները ֆրանսույէն վանելով զուտ ազգային կարողութիւններով և ուժեցով իրենց ցեղին մեծութիւնը պահպանելու։

Թագաւորականութիւնը յառաջ եկաւ յեղափոխութեան հետ, ան ծնաւ գլխատուած թագաւորի մը սրտերու մէջ արթնցուցած համակրութենէն, իր կարգին տկարանալով Հանրապետութեան մէջ ու չի փճանալու համար միանալու աւելի ետքը ազգայնական շարժումին, որ Ազգայովի պուրժուաներուն հետ մեռնելէ ետք, Հանրապետութեան պուրժուաներուն հետ կրկին յարութիւն կ'առնէր, յանձին պահպանողական դասակարգի մը և կը տնկուէր նոյն յեղափոխութենէն ծնած ժողովուրդին դէմ՝ որ ընկերվարականութեան կ'ուզէր դիմել։

Ժողովուրդավարութեան մուտքը տկարացուց ժողովուրդին հայրենասիրութիւնը, չէ՛ թէ — ինչպէս կարդ մը նեղմիտ թագաւորականներ կ'ուզեն հաւատացնել — ժողովուրդավար սկզբունքներութերութեանց այլ, դուրսէն մոցուած նորութիւններուն հետեւանքով։

Այն աղքը որ մարսէյէզի շեշտերովը յաղ-

թանակ կը տանէր, մտաւ ընկերվարական և ֆրան-մասօնական բարդութիւններու մէջ և այն ժողովուրդը որուն հայրենասիրութիւնը պատերազմական հանճար մը կը դառնար Եւրոպայի միացած բանակներուն դէմ մղած կուներուն մէջ, դարձաւ եղաւ այսօրուան ընչաղուրկ դասակարգը։

Թէ՝ ֆրան-մասօնները իրենց փրկարարդերը կատարեցին բռնապետական իշխանութիւններու կործանումին մէջ, անուրանալի է։ Թէ՝ ընչաղուրկ դասակարգը իր օգտակարութիւնը ունեցաւ արտադրութիւնը և սպառումը կանոնաւորելով աշխատաւորներու շահը պաշտպանելու գործին մէջ, վայրկեան մը կասկած չի վերցներ։

Ֆրան-մասօններն և ընչաղուրկ դասակարգը կրնային իրենց մասնայատուկ և նախնական պահանջները շարունակել, և ոչ ոք զիրենք պիտի հանչները շարունակել, և ոչ ոք զիրենք պիտի հանչնադատէր։ Անոնք մեծ սխալ մը գործեցին, սակայն, որ էր աղդային միութիւնը խանգարել ատոր հետեւանքը սա եղաւ որ աղդայինաւ հետեւանքը բրահատ՝ առանձինն մաքառելէ, իրենց կանները ճարահատ՝ առանձինն մաքառելէ, իրենց մէջ լուծեցին թագաւորական ծրագիրն ալ, աւելի մեծ ուժով կռուելու օտար վարդապետութիւններու և նորամուտ ձգտումներու դէմ՝ որ կը ներու և նորամուտ ձգտումներու դէմ՝ որ կը յանդգնէին հարազատ փրանսուցին վերածել տպոշ յանդգնէին հարազատ փրանսուցին միաշխարհաքաղաքացիի մը և միջազգայնական միաշխարհաքաղաքացիի մը առարաստէին երկրին տկարացումը տումներով կը պատրաստէին հայրենասիրութիւններու հայրապետութիւն հոչակերով անիծեալ գերմանակազմական հիմքին հետ որ իրենց կողէն վերցուցած յափշտացին կած՝ Ալլաս-Լօրէնը զայն իր բիրտ ափերուն մէջ կը ճզմէր։

Յայտնի է որ աղդայինականներու այս միա-

յումը՝ թագաւորականներու հետ՝ աչքառու սխալ մը եղած էւ Ահա՛ թէ ինչպէս:

1789ի գաղափարները այնքան խոլունկ դրոշմաւած էին ժողովուրդի բոլոր դասակարգերուն մէջ որ՝ առնելով միայն երեք միջինն վարչական և կառափարական պաշտօնականները՝ գեռ ոգեւորուած իրենց յեղափոխութենէն՝ պիտի տեսնենք որ անոնց իւրաքանչիւրին մէջ հին ժագօսպէնի ողին էր որ կը նիրհէր, պատրաստ՝ դուռալու և յուզուելու առաջին նշանին: Ազգայնականները յոյս դրած էին ֆրանսական ոօմանթիք պահպանողականութեան վրայ և նկատի չէին առներ յեղափութեամբ աղատագրուած ամբողջ մարդկութեան մը նոր խառնուածքը: Անոնք անտեսած էին պաշտօնատարը և ընչազուրկ դասակարդը և հետեւած՝ թագաւորական աւանդապաշտութեան, ընկերային բոլոր ինդիրներուն մէջ:

Ֆրանսական ժողովրդավարութիւնը այնքան զօրաւոր հիմ դրած էր այս մամնաւոր դասակարգերուն մէջ որ անոնք աւանդապաշտութիւնը մասս մը կրօնական հաւատալիքի մէջ բնդունելով հանդերձ, կը մերժէին զայն ընդունիլ քաղաքական կեանքին համար:

Ուրիշ խօսքով՝ ֆրանսայի ժողովրդին մէկ դիտակից մասը որ երկրին վարչութիւնն ու ճարտարարուեստը իր ձեռքն էր անցուցած—ուղելով պահել այն աւանդութիւնները որ միայն յեղափոխութենէն փոխանցուած էին ու ներմուծուած՝ քաղաքական համազումներու մէջ—կը մերժէր բոլոր միւսները որ միապետութենէն կուգային իրեն: Եթէ միապետական աւանդութիւն-

ները նուիրական էին թագաւորականներու և անոնց միացած աղդայնականներու համար, յեղափոխութեան աւանդութիւններն ալ նուիրական էին ժողովուրդին համար Ազգայնականները ուրացան ֆրանս, յեղափոխական աւանդութիւնները իրենցմէ ժողովուրդը հեռացնելով՝ անոնք թագաւորական դատը իրենց ձեռքովը միանգամընդմիշտ թաղեցին:

Ինչո՞ւ սակայն ժողովուրդը՝ ընդունելով կրօնական աւանդապաշտութիւնը, մերժեց քաղաքականը: Պատասխանը պարզ է:

Ֆրանսացի անհատին համար յեղափոխութիւնը, հայրենաօիրութիւնը և ժողովրդութիւնը իրարու հետ այնքան սերտօրէն կապուած են որ այդ երեքն մէկուն ու րացումը իրեն համար կը նշանակէր միւսներուն ալ վճացումը: Յեղափոխութիւնը ժողովուրդին տուած էր գերիշխանութիւն և գերիշխանութիւն՝ աղատութիւն, եղբայրութիւն և օրէնքի առջև հաւասարութիւն: Ասոնք գործնականին մէջ կրնային ոչինչ նշանակել. սակայն հերիք է որ կային՝ սկզբունքով:

Որքան ալ կաշկանդուած ըլլար այդ ազատութիւնը, ինչքան ալ թերի՝ այդ եղբայրութիւնը և ծիծաղելիօրէն անուանական՝ այդ հաւասարութիւնը, շատ աւելի գրաւիչ, շատ աւելի խոստմնատու էին քան աւատական ձեւերուն և աղնուականաց առանձնաշնորհումներուն ամէնէն անվնասը:

Ժողովուրդը, ուրեմն, չսարուեցաւ աղդայնականներու շլայուցիչ խոստումներէն ու անոնցմէ հեռանալով՝ ամբաստանեց զանոնք իրենց իրենց

կորսուած չնորհներուն և անձնական երջանկութեան ետեւէն վաղողներ : Այս տեսնելով՝ փրանսացի աղգայնականները խեղաթիւրեցին փրանսական յեղափոխութիւնը, ծաղրեցին ժողովուրդին միրած գաղափարները ու իրենց գրականութեան մէջ, միւս կողմէ, մերկացնելով ազնուականներու մոլութիւնները, շռայլութիւնները, ժողովուրդին երեւակայութեան մէջ կենդանացուցին անբարոյութեամբ որդնոտած ու զեխութիւնով մնանկացած թագաւորականութեան հին պատկերը :

Խառնակութիւնն ու բաժանումը աւելի սաստկացաւ : Թագաւորականները միտսեցին յեղափոխութեան է՞ն փառաւոր, է՞ն ամբիծ դէմքերը որ իրենց բոլոր թերութիւններովը մէկտեղ՝ ժողովուրդին պաշտելի կուռքերը գարճած էին՝ և իրաւամբ Ու պատմութիւնը աղտոտելէ չդոհանալով, անոնք իրենց թուքը նետեցին Հանրապետութեան ձեռքով կատարուած բարենորոգումներուն վրայ, ժողովրդական գործիչներու, կրթական և ընկերային զարգացումներու վրայ զորս սակայն խծբծելով չի կրցան բնաւ ատելի գարճնել :

Աղգայնական ոգին պարզ էր, և իր վճիռ պարզութեանը մէջ՝ գեղեցիկ :

Ժողովուրդը այնքան հայրենասէր էր սահմանադրական ու էժիմին տակ, ինչքան երբէք չէր եղած միապետութեան ներքեւ :

Հա՞րկ էր ուրեմն այդքան շեղիլ նպատակէն : Ի՞նչ էր նպատակը աղգայնական շարժումին : Զէ՞ս որ ժողովուրդին հայրենասիրութիւնը վառ պահել և անոր միութիւնը զօրացնել էր,

որպէս զի փրանս-մասօնական և միջազգայնական-ազգեցութիւններու ենթարկուած՝ Եկեղեցին չի քանովուէր, նախնիքներու յարգանքը պահուէր, ազատախոհութեան պատրութիով՝ աղգային նուիրական սովորութիւնները ուրացող անտարբերութիւնը մոքերը չի գրաւէր, ժողովուրդը չըսմանուէր իրարու հակառակ և յաւիտենապէս թշնամի խումբերու :

* * *

Աղգայնականները՝ որոնց կռուազան տրամադրութիւնները ատեն մը հանդարտած էին լուինիքի վերջնական աքսորէն ետք և երթարով մեռած իսկ, թագաւորութիւնը հաստատելու իրենց վորձերուն մէջ կրած յաջորդական անյանողութիւններովը, յանկարծ իրենց ամբողջ անցեալ ոխը զգացին կարծես՝ հակահրէական պայքարին առիթով : Այս անգամ անոնք հարկադրուեցան կռուիլ ներսը և դուրսը, փրանսական ժողովուրդին գէմ: Աղգայնական գրագէտները գիրք մը չէին շիներ առանց անով Հրէաները վարկաբեկելու և օտարները առ հասարակ մկրտելու «բարբարու» անուամբ: Ֆօպուռ Սէն Ժէռամէն իր սալոնները յաւիտենապէս գոց կը պահէր անոնց առջեւ:

Պայքարը գիտենք թէ լնչքան անխնայեղաւ :

Աղնուական, զինուոր, կղեր, մամուլ անքակտելիօրէն իրարու ձեռք տուին և թշնամին զգետնելու իրենց ոլսին մէջ անոնք չքաշուեցան գարբնել՝ ստութիւն ստութեան, զլպարտութիւն-

զրպարտութեան վրայի կռիւը աղետալի եղաւ իրենց կուսակցական ողին զոր կը դատապարտէին իբրեւ Թրանսայի բոլոր չարիքներուն աղբիւրը, իբր երկրին կառավարիչ ոգին որ իշխանութիւնը մէկ կամքէ մը վերցնելով խաղալիկը կը դարձնէր կռառակցամիտ շատ մը հակառակ կաթքերու և միութիւնը կը խանգարէր, այնքան զօրաւոր դարձաւ իրենց մէջ որ, իր խորունկ աղեցցութիւնը անխուսափելի եղաւ գրականութեան մէջ։

Տրէյֆիւսեանները խորհեցլով թէ հանրապետութեան հաստատմամբ ժողովուրդը ա՛լ պէտք չունէր տոհմային խիստ ու մեծութիկ դաստիարակութեան մը, ինքինքնին տուին տեսակ մը անսրոշ գրականութեան, որուն յուզած խնդիրները այլաղան էին և որ հիմնուած կը կարծուէր մարդասիրական լայն սկզբունքներու վրայ։

Ընդհակառակը, հակատրէյֆիւսեանները, որ աղդայնականներ էին, ա՛լ աւելի գրգռուած իրենց տոհմային դգացումներուն ու համոզումներուն մէջ, իրենց հակառակորդներուն աշխարհաքաղաքացիական գրականութեան մէջ տեսանշտանդ մը՝ ցեզին ինքնապահպանման և ֆրանսական հայրենասիրութեան դէմ, ու բացարձակապէս սկսան մշակել զուտ տոհմային գրականութիւն մը Մէկը ուղեց իր մարդկութենէն զուրս խռուսափիլ աւելի այլասէր մարդկութեան մը մէջ խակ միւսը ամփոփուեցաւ իր նեղ մարդկութեանը մէջ, ու այս անգամ՝ փիլխառիաներն ու հոգեբանութեան վարդապետները իմաստասիրական ոչ մէկ միջին եղր դտան երկու տրամադրութիւնները հաշտեցնելու համար ինդհակառակը իմաստասիրութիւնն ալ բաժնուեցաւ և աղդայնական

գրագէտներ իրենց կարգին փորձեցին քաղաքական հանգանակնին հիմնել հոգեբանական խորունկ սկզբունքներու և ճշմարտութիւններու վրայ, որպէս զի կարենան պայքարի բոլոր դաշտերուն մէջ ալ հաւասար թաքթիքով և աղատութեամբ կռուիլ և քայլ առ քայլ պաշտպանել իրենց հայրենի հողը։

Այդ աղդայնական գրականութիւնը զուրկ չէ մացած կիրքերէ, նեղմիտ ու փոքրողի հաշիւներէ, կամայ ու ակամայ սխաներէ, որպէս զի կարող ըլլար կազմել հայրենասիրական յուղումներու, մտածումներու և սովորոյթներու գեղեցկագոյն արտայայտութիւնը։

Բարեբաղդաբար, գրականութեան սիրահարներուն համար, ամբողջ ֆրանս աղդայնական գրականութիւնը չէ քշուած քանի մը մարդերու աւելորդաբան, հինգլուխ պատուերներու և խեղաթիւրող ոգիի փոթորիկներէն զորս խղճամիտ ու հուժկու Եւզոսը — հայրենի լրջմտութիւնը — անձահար զսպած է իր նուիրական խորքերուն մէջ։ Եւ խաղաղութեան մէջ արտադրուած է ուրիշ գրողներու լուսաւոր մտածումը, խանդավառ հոգին որ ուժ մը, կեանք մը, ջիզ մը տալով ֆրանսական զարգացումին, իմացականութեան և կորովին, աղդային կեանքը ներշնչած և ոգեւուրած է ազնուութիւնով մը՝ որուն անկարող պիտի ըլլային ընկերվարական ամէնէն աւելի բարոյական քարոզութիւնները։

Այդ գրականութիւնը իր մօտայէ ինկած էրիմիքին տակ՝ հիւթալից ու ապրող կենսականութիւն մըն է որուն էն յատկանշական հմայքը՝ ֆրանսական սրտին մօտիկ ու խիստ մօտիկ ըլլալն է։

Այդ գրականութիւնը, պարփակելով Թօփէի և
Միւսէի բանաստեղծութիւնը, Թէնի, Ժիւլլըմէթը ի
գրական քննադատութիւնը և Ժիրի վէպերը
— որոնց մէջ կնոջական սրամառութիւնը թեթեւ,
լուսաւոր, թուշտուն զուարթութեան և խոհուն
անկեղծութեան մէջ կարծես իր կատարելութեան
մօտեցած է — երկու տեսակի կը բաժնուի. նկա-
րագրական և վերլուծական գրականութիւն :




Զ.

Ֆրանսայի աղբայնական գրականութեան
նկարագրական ճիւղը գլխաւորապէս կը ներկա-
յացնէ Մօրիս Պառըէս, իսկ վերլուծականը՝ Բօլ
Պառժէ :

Երկու գրագէտներն ալ նոյն նպատակին կը
միտին, Պառըէս՝ աւելի աղնուութիւնով, աւելի
փափկանկատօրէն, աւելի ողղամտութեամբ և
ճարպիկութեամբ Պառըէս ֆրանս. աղբայնական
գատին կը ծառայէ աւելի աղնուացած հայրենա-
սիլութեամբ մը քան Բօլ Պուրժէ. որովհետեւ ան
կը յարի ժողովուրդին. ան կը դիմէ, պէտք է ը-
սել, ժողովուրդին: Բօլ Պուրժէ կ'ատէ ժողովուրդը
նոյնիսկ անոր մաքուր և է՞ն վերացական թուիչ-
ներուն մէջ, պաշտելու համար աղաստութիւն-
ները, անբարոյութիւնները, փտութիւնները իր
սիրած գեմքերուն զորս միշտ արիւնով աղնուա-
կաններուն մէջէն կը զատէ :

Պառըէս, սակայն, միշտ նոյն աղբայնականը



Մօրիս Պառըէս

չէ եղած : Կ'արժէ պահ մը նայիլ կեանքերուն
վրոյ այս մարդոց որ խոնարհ գասակարգերէ
վեր ելլելով ինքղինքնին տարբեր էակներ կը
կարծեն, ճիշդ ինչպէս որ ծառի մը արմատներէն
ճիւղերը բարձրացող հիւժը ծաղիկի ու պտուղի
փոխարկուելով՝ իր հպարտ սաւառնումին մէջ կը
թուի երկինքի կապոյտէն ու արեւէն փրթած
ցոլք մը, երանդ մը ըլլալ, քան հողէն ծորած
կենսականութիւն մը :

Պառբէս անիշխանականութենէն սկսած ու
դացած է մինչեւ իր յերմ ազգայնականութեան
երեք գլխաւոր դաւանանքին, աւանդապաշտու-
թիւն, մեռելներու և տոհմային փլատակներու
յարդանք և հայրենասիրութիւն՝ որ կը կայանայ
անցեալին բերած ժառանգական ուժ երուն և յի-
շատակներուն հաւատարմութիւնը՝ ներկայի դաս-
տիարակութեան և խառնուածքին շնորհիւ խարս-
իել՝ ցեղին մասնաւոր միջավայրին մէջ :

Պառբէսի ամբողջ վարդապետութիւնը բողոք
մըն է ներկայ դաստիարակութեան դէմ։ «Գոյու-
թիւն չունին, կը յայտարարէ ան, այն հիմերը ո-
րոնց վրայ ընկերութիւնները վարող ոկզբունք-
ները երբեմն կը հանդշէին. ընկերութիւնը կաղ-
մազ շրջանակներն իսկ՝ վլած փոշի դարձած են,
այսօրուան դաստիարակութիւնը ա՛լ չի կրնար
համառող սերունդներուն սորվեցնել՝ յարում ընտառ-
նիքին, ընտանեկան օճախին, յարդանք նախնիք-
ներու գերեզմանին։ Բարոյական ըսուածը դոյու-
թիւն չունի այսօր» :

Այս բողոքը ինչքան չափազանցուած ըլլայ,
ֆրանսայի համար իրական ճշմարտութիւն մը կը
պարունակէ :

Կղերական դաստիարակութիւնը տխուր և վաստակար քաղաքական հետեւանքներ ունենալուն համար, հարկ էր զայն հիմնայատակ քանդել. մարդիկ այդ բանը ըրին և ի՞նչ զետեղեցին անոր տեղը. ոչինչ: Եւ կամ անոր տեղը դրին արարածներ որ ազգային պատմութիւնն ու դէպքերը իրենց քմահաճոյքին և քաղաքական սկզբունքներուն համեմատ մեկնեցին նոր սերունդներուն: Եթէ ազգայնականները անիրաւարար փորձած էին պղտիկցնել յեղափոխութեան հերոսները, աշխարհական դաստիարակութեան մենապրներն ալ ուղեցին մարել փայլը այն փառաւոր դէմքերուն որ փրանաւական թագաւորութեան պարծանքը կը կազմէին:

Եթէ հարկ էր եկեղեցին քանդել, անհրաժեշտ էր գոնէ նախնիքներու յարգանքը հաստատել յերմեռանդ հաւատքի մը ու մաքուր բարոյականի մը վրայ: Ինչ որ ներկայ ու ժիմը ըրաւ, — ամէն ինչ կամ ոչինչ դրութեամբ — լուսաւորութեան և զարգացումի անունով, շատ յեղափոխավայել էր բայց ընաւ հայրենասիրական:

Աշխարհական կրթութեան պաշտպանները իրենց ժագօպէնի եռանդէն տարուած՝ ամէն ազգային սովորութիւն, հինէն փոխանցուած աւանդութիւնն աւելորդապաշտութիւն յայտարարեցին: Եւ սակայն, ի՞նչ աւելի աղնիւ, աւելի հայրենասիրական ու կրթիւ քան վերջիշումը անցեալի հերոսութեանց, ճշմարտութեան և արդարութեան համար նախահայրերու մղած դարաւոր կոփին ու յարգանքը հանդէպ անոնց որ իրենց արխւնը թափած էին հայրենիքի աղատութեան և մեծութեանը համար:

Անցեալը ապրիլ՝ կը նշանակէր անմահացնել մարդկային չանքը, տոհմային հանձարը. զայն մոռնալը՝ ուրիշ բան ընել չէր, բոյց եթէ մարդուն տեւելու և վերապրելու բոյր ըդանքներն ու ծիգերը զսպել, անոր կենսականութիւնը պարփակել և եսը բանտարկել՝ անսանական կեանքի մը սահմանին մէջ ուրիշ անդին հողին չպիտի սաւառնէր՝ մահուան հորիդոնէն անցնելով՝ անմահութեան երկնակամարին վրայ: Ամէն փորձառութիւն և յիշատակ որ անցեալէն կուգայ, մեր ապագայ կեանքը կը պճնէ, կը զօրացնէ, կապահովէ, ներկան ամենուս ծանօթ է և մարդուն համար անհրապոյր: Ազատութիւնը որուն համար անցեալը մաքառած է, ներկան իսկ կը վայելէ սակայն, մեծութիւնը որ պատրաստուած է այդ աղատութեան մէջ՝ կը կազմէ պարտութիւնը ապագային:

Կ'արժէ՛ ուրեմն որ այդ սերունդները տօնեն յիշատակը իրենց մեռեներուն, իրենց մարտիւուներուն և զինուորներուն; այլապէս կեանքը կը դառնայ ոչ միայն տափակութիւն մը՝ քանի որ այսքան բանաստեղծութեամբ բեռնաւորուած վիճակին մէջ անգամ ուրիշ բան չէ ան—այլ ապարելու բոլորովին անարժան երեւոյթ մը, անդամակուծութեան դատապարտուած մեքենական և վաղանցուկ շարժում մը ու մարդկային սիրտը կը հեռանայ բոյր այն ներշնչումներէն որ անհատանականութիւնները իտէալ ու առաքինի հայրենասէրներու կ'ոյլափոխեն: Առաքինութիւնը, կըսէ Մօնթէսքիօ, հանրապետական ըլլալուն կըսէ Մօնթէսքիօ, հանրապետական ըլլալուն պալին պայմանն է, ի՞նչպէս ուրեմն կ'ուզէք առաջին պայմանն է, ի՞նչպէս ուրեմն կ'ուզէք հանրապետական ըլլալ՝ քանի որ առաքինի չէք:

Այն երկու, մեծագոյն աղդակները որոնց
վրայ Մօրիս Պառքէս իր հայրենասիրական գրա-
կանութիւնը հիմնած է, աւանդութիւններն ու
տոհմային ոգին է՝ իր զգացումներով, ճաշակնե-
րով, գաստիարակութեամբ և ձգտումներով։
Աւանդութիւնները ժողովուրդին հոգեբանութեան
մէկ մասը կազմելով, ի հարկին զայն կը զօրացնեն,
անոր մոռածումներուն ու շարժումներուն ապավ
իրենց բնորոշ ու անխարդախ երանգը։ Ոյն
աւանդութիւնները զորս ժողովուրդին լեզուն կը
պատմէ, կ'ուժովցնեն մարդոց հաւատքը իրենց
գոյութեան պայքարին մէջ և անոնց սիրտը կը
բանան ապագայ յոյսերու։ Ու ոյն աւանդու-
թիւնները որ կ'ապրին զիրքերու մէջ, կ'ապրին
մանաւանդ փլատակներու և յիշատակարաններու
ծոցը, որոնց ամէն մէկ հիւլէն անցեալին շունչովը
լեցուած կը թրթռայ դէպի եկող ոերունդները,
անոնց պատմերու համար յաւերթական դիւթանքը
անցած այլ ոչ թառամած կամ լքուած գեղեց-
կութիւններու, և շքեզութիւնը՝ անհետացած փառ-
քերու։

Փլատակները անցեալին կեանք կուտան յա-
ւիտենական գարերու ընթացքին ու հանգչելով
իրենց լուիկ, խոհուն վաեմութեամբն ու անբանա-
բարելի, տիսուր ու սփոփիչ լրջութեամբը՝ անոնք
կը հանդիսանան տոհմային հանճարին, տոհմային
ընազդական ինքնապահպանման անթառամ կո-
թողները զորս Մօրիս Պառքէս իր արուեստին
միսթիք գեղեցկութիւնովը կը յաւերթացնէ Տօ-
Jardin de Béréniceի մէջ, անոնց փառքին կանգ-
նելով Les Plaines de l'Aigues Mortesի հոկայ յաշ-
թակամարը։

Տոհմային հարազատ զգացումները ժողո-
վուրդ մը զատելով ազգերու խառնիճաղանձ ամ-
բուխէն, անոր ուրոյն քաղաքական կրթութիւնը
— համապատասխան՝ ժողովուրդի ընդունակու-
թիւններուն և համերաշխ՝ անոր ճաշակին — օգ-
տակար կ'ընծայեն, ազգոյին կեանքի բարելու-
ւութեան տեսակէտէն։

Մօրիս Պառքէս կը ջանայ ապացուցանել թէ
ֆրանսական խառնուածքը, անոր նկարագրի
նրաւութիւնները, սրամտութիւնը, իրերու և ան-
ձերու ծիծաղելի կողմերը զանազանելու սրա-
գատութիւնը, ապրելակերպը, անոր որոշ քաղա-
քակրթութիւնը, սովորոյթները, ամբողջ անցեալ,
ներկայ և ապագայ կեանքը կ'արգիւեն զայն
օտարին խառնուելէ որ և է աստիճանով։ Տարա-
մերժ հպարտութիւն մը կայ՝ նոյնիսկ ֆրանսացի
գործառին ու վաճառականին մէջ՝ որ իրենց
անձնավոտահութենէն, իրենց կարողութենէն կը
բղիսի, վստահութիւն մը նաեւ ինքինքնուն րա-
ւելու, իրարմով տապկուելու որ միացած իրենց
քնութեան միւս բոլոր տարրերուն և յատկու-
թիւններուն — հակառակ իրենց դիւրահամբոյր և
գիւրահաղորդ քաղաքավարութեան — զիրենք կը
հեռացնէ օտար մտերմութիւններէ և գործակ-
ցութիւններէ, մանաւանդ երբ այդ օտարն ըլլայ
Գերմանացին, կոշտ, անտաշ, առանց նրբամտու-
թեան և տեսակ մը վարդապետութեամբ զոր
բռնութեան և համբերատար քէնի մէջ մշակած
է կարծես և որ՝ իր գանդաղ մտածումներուն
վերագրել կուտայ ա՛լ աւելի քստմնելի վրէժ-
խնդրութիւններ։

Այս բոլոր տարրերութիւնները նկատի կ'առնէ

Պառբէս և չի վարանիր իր զգացումները հրապարակելէ ի հեճուկս Գերմանացիներու, թէեւ ինք աշակերտը ըլլայ գերման միտքի մը : Բայց աշակերտ՝ աւելի աղէկ ըմբռնելու թշնամիին հոգեբանութիւնը և աւելի գիտակցօրէն և հզօրապէս մերկացնելու դայն՝ իր կոպտութեան, ծանրածանը շարժումներուն, փրանսական սրամտութիւնը ըմբռնելու իր անկարողութեան ու անսեթեւթ տափակութեանը մէջ :

Այսպէս՝ մէկ կողմէն իր արենակիցներուն յիշեցնելով անցեալը, հրաւիրելով զանոնք փրանսական շրանչեին վեսթեան տաճարը ուր հայրենի հոգիներ կը հսկեն՝ աղգային վրէժխնդրութեան մշտարծարծ հուրին վերեւ, վիպասանը կ'ուզէ ցեղին ներքին մարդը, նկարագիրը գարբնելերեմնի հերոսներու նմանութեամբ, և միւս կողմէն՝ այդ ներքնապէս դարբնուած ժողովուրդին ներշնչել օտարին հանդէպ առանց ատելութեան զգացուած խորշանքի մը հետ՝ իրենց գերազանց յատկութիւններուն և առաւելութիւններուն մասին արժանավայել հապարտութիւն մը և հուժկուհաւատք մը, որ հեռացնելով մարդերու սիրտը մնուի ու անիրականալի եղբայրութիւններէ, ցեղը պահպանէ իր ինքնութեան, իր իսկատիպ գոյութեան և մասնայատուկ քաղաքակրթութեան մէջ :

Հարկ է կարգալ իր Աս Service de l'Allemagne և մանաւանդ Colette Baudocheը, շնչելու համար այն հայրենասիրական բուրումը որ զգլիսէ է, որ սարսուռ կ'աղջէ, որ խիզճը կը փոթորկէ, սիրտը կ'աղնուացնէ և մարդը կը հանէ անծանօթ զգացումներու բարձունքի մը, որկէ դիտուած կեանքը՝ աւելի վսեմ, մարդկութիւնը աւելի գե-

ղեցիկ ու յուսատու է և հայրենիքը՝ աւելի ակնապարար, աւելի աննիւթական, աւելի երանաւէտու աւելի առնական և յաւիտենական կ'երեւայ :

Քոյէթ Պօօօչը պատմութիւնն է Լոռէնցի աղուոր աղջկան մը, որուն սիրահարելով ֆրէտէրիք Ասմիւզ, գերմանացի երիտասարդ՝ գիտունը՝ նշանուած է։ Քոյէթ և իր մայրը — պատկերմը Լոռէնցիներու ողջմտութեան, իմաստութեան ու խնայողութեան — կը ներկայացնեն փրանսական ծրագիրը, իսկ Ասմիւզ՝ գերմանականը :

Մօրիս Պառբէս կը բաղդատէ զանոնք, կը պրատէ երկու աղջերու աւանդութիւնները և խառնուածքը, անոնց իրարմէ անկախ միջավայրերու և ժամանակներու մէջ ստացած զարգացումը և իրարու հակառակ արամադրութիւնները։ Այս բաղդատութիւնը ընելու համար «մեծմեքենայութիւններ հնարիելու պէտք չկայ, կ'ըսէ Պառբէս, անոնց՝ որ պիտի կարենամ համակրելի ընսպղերգութիւնը, պիտի կարենամ համակրելի ընսպղել գերը ֆրանսայի որ Լոռէնի դաշտերուն վրայ յաղթուեցաւ գերման հոսանքէն»։

Անգիտակցարար՝ սակայն՝ Մօրիս Պառբէս շատ համակրելի կ'ընծայէ գերման երիտասարդ սիրահարը որ խելացի, աղնիւ ու շատ բարի տղայ մըն է, թէեւ դանդաղ ու ծանրաշարծ։ Քոյէթ ընդհակառակը՝ չնորհալի, թեթեւաշարժ, գեղանի, հրապուրիչ ու մտացի աղջիկ մըն է որ իր պարագագութիւններով կը կշտութեամբը և մանաւանդ իր չնորհներովը կը գրաւի ու կը գրաւէ։ Ասմիւզ իր երկրէն եկած է փայլի ու կը գրաւէ։ Ասմիւզ իր երկրէն եկած է կ'աղջիկ լուսաւութիւն գարողելու գերման առաքինութիւնները և իր հայրենիքին զօրութիւնը։ Բայց թիւնները և իր հայրենիքին զօրութիւնը։ Քոյէթի իահա՛ մէկէն և ամբողջովին հմայուած Քոյէթի ի-

մաստութենէն և ձեւերէն, գրաւուած՝ անոր մօրը առողջ ու կտրուկ դատողութիւններէն, իր գերը կը մունայ, Գերմանիա իր վերադարձին սպասող մարմնեղ նշանածը կ'ուրանայ ու կը սիրահարի ֆրանսական բարքերուն, նկարագրին և ճաշակին։ Եւ՝ ո՞չ իր Գերմանացիի հպարտ աղդամոլութիւնը, ո՞չ իր յաղթողի պարծանքն ու հանգամանքը և ո՞չ ալ իմացական պաշարը, ոչինչ վերջապէս՝ զինք կրնայ արդիել ուսումնասիրելու Լոռէնն ու Լոռէնցիները, զանոնք իր սիրոյն ու համակրութեան աւարկան դարձնելու ու դիտելու Լոռէնի մէջ, ամէն ինչ որ կրնայ իր ցեղին հպարտութիւնը խոնարհեցնել և գերման յոյսերը ցնդեցնել։ Այսպէս աղդուած, կուրացած, կաշկանդուած՝ Ասմիւղ կը մանէ Քոլէթի ընտանիքին մէջ։ Հազիւ հոն հաստատուած իբրև քանախօնէն, ան կը նշմարէ գերազանցութիւնը ֆրանսական ճաշակին ու ընտանեկան առողջապահական սկզբունքներուն մէջ, կը դիտէ Լոռէնցի պըզտիկ տղոց՝ դորս կրթել եկած էր՝ չնորհը և Քոլէթի մայրական հոգածութիւնը՝ անսնց վրայ։

Եւ սակայն Ասմիւղի խելացութիւնը կոչտխելացութիւն մըն է. անոր միտքը անկարող է ըմբռնելնշանածին կատակները, զուարձախօսութիւններուն իմաստը։ «տեսակ մը կոպիտ անսուն է ան» որ հետզետէ կը սորպի, կը կըրթուի ու կը բազծոյ իր առած ֆրանսերէնի դասերուն հետ՝ մորդուիլ «ֆրանսական քաղաքական կրթութեան սկզբունքներովը»։

Ու կը գառնայ կէս-ֆրանսացի մը, կարծես հաստատելու համար գերման բանաստեղծին սա նշանաւոր տողերը։ —

«Տղաս, Հռենոս (Ֆրանս) մի՛ երթար, իմ խրաս բարի և, «Հոն կեանիր տա անուս պիտի բուի եեզի, «Հոն բու բնաւորութիւնդ խիս զուարքանայ պիտի, «Հոն պիտի տեսնես աղջնակներ՝ տա զառվուուն, «Ու մարդիկ՝ խիս ինքնալիսան — իբր քի՛, «Ազնուական ցեղը իրենք ըլլային, — «Հոն բու հոգիդ իր համբ պիտի կորսցնէ, «Ու եեզի անանի բուի պիտի «Ու ափ՝ արդար ու աղեկ բան մըն է»։

Ֆրէտէրիք Ասմիւղ՝ ա՛լ իրեններուն չի դառնար. ան լսած է կոչը որ Լոռէնի հողէն իրեն կուգայ։

Բայց Քոլէթ, այն հուրին որ Գերմանիոյ կայտառ մէկ զինուորը դասալիք դարձուց, Քոլէթ ա՛լ չուղեր, ալ չի կրնար կարդուիլ անոր հետ։ Ինչո՞ւ Քոլէթ ամէն առտու ֆրանսական եկեղեցին կ'երթայ աղօթելու. Քոլէթ վերջին անգամ կ'աղօթէ այդ եկեղեցիին մէջ, մինչ երգէունին յուզիչ եղանակները, տաճարին կնդրկարոյը աղօթքները, որ իր սիրական լեզուովը՝ կը կատարուին բարձրածայն, իր մէջ կ'արթնցնեն՝ ու ինչքան հզօրապէս՝ ամբողջ հպարտութիւնը ֆրանսական արիւնին, իրեն կը պատմեն աղեկառը պատմութիւնը իր ցեղին որ ինկած է օտար թըշնամիի ոտքին տակ, որ քիչ ետք՝ իր անձին մէջ կը կին պիտի իյնայ անոր յաղթանակին ճանկը։

Ո՞չ, Քոլէթ չի կրնար ընդունիլ այդ մարդը. այսու է տուած ինք անոր կապելու իր կեանքը. բայց արդեօք պատույ զգացումը աւելի վեր ըլլալու է քան հայրենիքի զոհաբերութեան զգացումը. արդեօք իոսքը յարգելով մարդոց աչքին շահելու է այն յարգանքը զո՞լ

պիտի կորսնցնէր հայրենիքի աչքին՝ զայն դրժելով։ Ոչ, աւելի լաւ էր մարդոց համար մեռած ապրիլ և կենդանի՝ թրանսայի հաւատարիմ մնալով։ Ասմիւզ օտարն է ու օտար՝ իր ամբողջ հոգիովը, խղճովը, մտքովը, սրտովը, էութեամբը, օտար՝ մինչեւ իր ոսկորներուն ծուծը, օտար՝ մասնաւանդ անոր համար՝ որ յաւակնութիւնը ունի ստացական շպարուած կրթութեան մը շնորհիւ զինք խլելու իր մօրմէն, իր հայրենիքէն, իր համազումներէն, աւանդութիւններէն, լեզուէն, կրօնքէն, զինք խելու ինքզինքէն վերջապէս ու ան ալ իր ծննդավայրի գեղեցկութիւններուն, սարերուն, հօվիտներուն, անտառներուն, դաշտերուն ու ծաղկաստաններուն ընդմէջէն։

Քօլէթ չի կրնար ամուսնանալ այդ մարդուն հետ ու այսպէս ֆրանսական արիւնը անխախտար կը մնայ՝ անոր երջանկութեան զոհաբերումովը։

* * *

Մօրիս Պառեէսի գրականութիւնը իր բոլոր ազնիւ ձգտումներուն մէջ կը նմանի՝ հինին յիշատակովը և անցեալին փառքովը ներշնչելու միտող հայ գրականութեան։ Ա՛սու մէջ կայ տendance, սակայն ճիշդ այդ յատկանիցին համար է որ մեր գրականութիւնը կրնայ տոհմային կեանքի իսկատպութիւնը պահել և դառնալ ուրիյն արուեստ մը՝ ազգային բարքերը ազնուացնելու և հողին ներշնչելու։ Ծնդհակառակը, գրականութեան տարօրինակ ըմբռնումով մը մեր մէջ կարդ մը օտարամոլներ ուղած են արուեստ տեսնել միայն սիրով ու ծաղիկով զբաղող գրականու-

թեան մէջ. ինչ որ մարդկային հոգիէն, հայ հոգիէն կը բղիք ու հայ հոգիին կ'երթայ՝ կարծես զանցառելի բան մըն է անոնց համար Ոչ, գրականութիւնը պղտիկ ժողովաւրդի մը՝ ինչպէս է մերր — որ իր գոյութեան պայքարը կը մլէ — իր մէջէն գորս ձգելու է այդ նմանողութիւնները, այդ արուեստը որ նոյնիսկ Եւրոպայի մէջ չետզհետէ սկսած է իր արժէքը կրօնցնել՝ ոյնքան ատեն ակսած է արժէքը կրօնցնել։ Այդ առաջարանքներէն կը բղիք և զգայարանքներէն կը բղիք և զգայարանքներուն կը խօսի։

Այդ անհատական սէրերու և ալօնեի փորձառութիւններուն պատմութիւնները երթէն ի վեր աւելի արժէք ստացեր են քան՝ հոգիններու, աղնիւ զգացումներու և մարդկային բաղձանքներու ներշնչման տակ պոռութկացող գրականութիւնը որ միակ յաւիտենականն է և մնայունը, որուն մէջ կան հիւանդուու վիշտերը և խեղճ ու կրակ հաշիկան հիւանդները տկար արարածի մը որ իսկոյն կը ուաշանքները կը կարկամի ու այդ փոքրուցուի, կը տքայ, կը կարկամի ու այդ փոքրութիւններուն մէջ յաւակնութիւնը կ'ունենայ գութիւններուն մէջ յաւակնութիւնը կ'ունենայ իր ցաւերուն արձագանքը գերագաս համարելու ամբողջ տառապող ցեղի մը և մարտիրոսուած ամբողջ տառապող ցեղի մը և մարտիրոսուած ամբողջն ժայթքութեամբ առլի գիւցազներգութեանն նաստեղութեամբ առլի գիւցազներգութեանն ու ներշնչումներուն, որուն այսօր իսկ պէտքը կը զգան նոյն իսկ ազատ ու ընդարձակ հայրենիքի մը փորձառուու գրագէտները։

Եւ արդեօք կարելի է ձգտումնաւոր կամ littérature à thèse անուանել այս տեսակ գրականութիւն մը։ Ո՛չ, որովհետեւ գրականութեան այդերկու ձեւերն ալ իրականութեան պճնուած պատերքու ձեւերն ալ իրականութեան արուած մը կերպացումներն են, իրականութեան արուած մը

տոցի հարուածն է որ զանոնք նպատակի մը և ուղղութեան մը կը քշէ, առանց բնական ու պարզ ճշմարտութեան նախանձախնդիրը ըլլալու : Մինչդեռ մեր գրականութիւնը — տարբեր նոյնիսկ Մօրիս Պառբէսի գրականութենէն որ շատ շափազանցութիւն, զարդարանք ու ձգտում կը պարունակէ — մեր գրականութիւնը պարզ ճշմարտութեան արտայայտութիւնն է, ցեղին տառապանքը, ցաւը, ոգին, յոյսերը՝ ասոնք բոլորը ճիպ ճիշդ իրականութեան վրայէ առնուած տարբեր են, որոնցմով կազմուած է մեր գրականութեան վճիռ ու հաւատարիմ հայելին :

Եթէ անպատճառ կ'ուզէք անոր անուն մը տալ, ըսէք քրոնիկադրական գրականութիւն, որովհետեւ ի՞նչ է քրոնիկ մը, եթէ ոչ պարզ տեղեկատուութիւնը, արտադրութիւնը իրական դէպքերու, կենսադրութիւնը ապրող մարդերու որոնց տառապանքը կը մշէ գրողը՝ զանոնք պատմելու աւելի կամ նուազ զդայուն, ցայտուն շեշտերով : Աղնիւ ու անման մեթու մըն է աս գրականութեան և արուեստի, որ կը մշակէ մարդերու ազգամիրութիւնը և յարումը՝ հայրենի իրաւունքներուն և ստացուածքին : Ան կը նկրախ լուսաւորել մեր միտքերը՝ օտարասէր ձգտումներու քոյսարկուած ծածուկ նպատակին վրայ և պատրաստել մեր կամքի կորովը՝ հերոսային դիմադրութեան, ինքնապաշտպանութեան . ան կը սրէ մեր խղճանքը ըմբռնելու՝ ազգային պարտականութիւնները, որոնց առաջինը և էն նույրականն է ցեղին ինքնուրոյն գոյութեան և իսկատիպ զարդացումին ոգի ի բռին օժանդակել : Աս պարտականութիւնը առաքինութիւն մըն է :

Ֆրանսացի իմաստասէր մը կ'ըսէր . «Դուն պիտի մեռնիս հողիդ համար, որովհետեւ ան քու ստացուածքդ է, քու հայրենակիցներուդ համար՝ որովհետեւ անոնք քու եղբայրներդ են, պիտի մեռնիս հայրենիքիդ համար՝ որովհետեւ էան քու մայրդ է» :

Ինչ որ այս իմաստասէրը կ'ըսէր Վոլթէռէ և Ռուսոյէ շատ առաջ գեռ այսօր ալ կը կազմէ հիմնաքարը ազգայնական գրագէտներուն ընդհանրապէս և Մօրիս Պառբէսի գրականութեան մէջ մասնաւորապէս :

Է.

Մօրիս Պառբէսի ազգայնական ուղղութիւնը արգէն ծրագրուած էր Կամպէթթայի քաղաքականութեան շնորհիւ :

Կամպէթթա՝ Ֆրանսան վերականգնելու իր ճիգին մէջ դրած էր թագաւորականներու հայրենասիրական ջերմեռանդութիւնը և ժողովրդասէր աղատամտութիւնը : Այսպէս՝ մէկ կողմէն միապետական ազգայնականներու ձեռքէն վերցնելով հայրենասիրական մեռաշնորհը, զայն կը յանձնէր ժողովուրդի բոլոր դասակարգերուն և միւս կողմէ՝ աղ ժողովուրդը կը զգուշացնէր ընկերագրութեան օտարամոլ միտումներէն, որոնք շատ խորի կը թուէին իրեն՝ 1870ի պատերազմէն ետք :

«Դերագոյն իշխանութիւն մը կայ, կ'ըսէր

Աւամպէթթա, որ հայրենիքն է։ Զայն սիրել իր անցեալի միտումներուն և գալարումներուն մէջ, ծառայել անոր իր ներկայի տառապալից ճիգեռու պահուն, օգնել անոր՝ որպէս զի ճանչնայ իր կոչումը և ազատէ իր հանճարը»։

Բարեբաղդաբար՝ Թրանսայի համար, կամպէթթայի ուղղութիւնը շարունակուեցաւ ու փովովսութիւնը որ յառաջ եկած էր, տեւական արդիւնքներ տուաւ՝ ժողովուրդին բազուկովը հայրենիքը ուժովցնելու գործին մէջ։ Կարդ մը թագաւորական-աղդայնականներ՝ ինչպէս Պառըէս՝ հասկցան այս փոփոխութիւնը և լուսաւորուած իմացականութեամբ մը անոնք ուղեցին ուժտալ հանրապետական հայրենասիրութեան, իրենց հանդանակին վրայ աւելցնելով անցեալին պաշտանքը զորնոր սերունդները կը մոռնային կարծես։

Ուրիշներ՝ ինչպէս Ժիւլ Լըմէթը և Բոլ Պուրժէ՝ աղդայնական վերլուծական դրականութեան երկու ներկայացուցիչները — իրենց սկսնակութեան շրջանին, նոյն հիմերուն վրայ մնալէ ետք, աղնուական սալօններու աղքեցութեան տակ իսկոյն ինկան կամպէթթայի գործն իսկ վարկարեկելու արտառոց փորձութեան մէջ։

Ժիւլ Լըմէթը արդէն կեանքին մէջ բնաւ ու ըսու գոյն չէ ունեցած։ Սրամիտ, զննող, շէնչող, նրբախոս և նկարուն քննադատ, ժամանակակիցներու հեղինակը մնացած է միշտ տարտամ, շփոթ, ինքինքին հետ հակասող, յեղեղուկ նկարագիր մը, որ երկալ ատեն՝ երբեմն յեղափոխական ճշմարտութիւններէն խանդավառուած, և երբեմն ալ միապետական ուժերէն, բունապետութիւններէն գրաւուած է։

Յայտնի է թէ բիրտ ու վայրագ ուժն է՝ իր պարզութեանը մէջ՝ որ կը հրապուրէ զինք, ուժը՝ ինչ ձեւի տակ որ ալ ան արտայայտուի։ Երբ յեղափոխական հոսանքը իր փոթորկոտ ալիքները կը քչէ դէպի թագաւորական պալատ, Ժիւլ Լըմէթը վայրկեան մը կանգ կ'առնէ իր թշուառ դաժանութեան մէջ դիտելու ապստամբ ժողովուրդը որ իր ատերութիւնը կը մանչէ։

Բիրտ ուժի այս պաշտանքէն զատ Լըմէթը մտածումը կը ներկայացնէ նաեւ գաղափարական կողմ մը։ Կարելի՞ է հաշտեցնել, կը մտածէ ան, ժողովրդային ազատութեան գաղափարը, միապետական ըմբռնումին հետ, ու կը պատասխանէ՝ ո՛չ։

Մէջտեղը կայ երիտասարդ թագաւոր մը որ բոլոր բունապետներու մեղմ ու երկուա սկզբնաւորութիւնը ունի, թագաւոր մը որ իր ժողովուրդին բարելաւութեանը կ'աշխատի ամէն կարելի միջոցներով և կ'ուզէ շեզիլ իր հայրերու ճամբէն Քանի սակայն ինք տեղի կուտայ ժողովրդային պահանջներուն, այնքան ժողովուրդը ագահ դառնալով կը ջանայ աւելին առնել և խստապահանչութիւնը յառաջ կը քչէ թագաւորութեան կործանումը հետապնդելու համար։

Երիտասարդ իշխանը կը հարկադրուի նախ մեղմօրէն պատժել, ետքը ջարդել զայն ճիշդ իր հայրերուն պէս, որպէս զի իր իշխանութեան ըմբռնումը հաշտեցնէ ազատութեան ստացական ձգտումներուն հետ։ Եւ այնպէս կը պատահի որ այդ ձգտումները սիրուած էակի մը բարի աղդեցութեան ներքեւ աւելի զօրաւոր կը դառնան իր մէջ, քան իր թագաւորական իրաւունքին հաւատքը. և այն ատեն՝ ան կ'ըմբռնէ վերջապէս


թէ ժողովուրդին կատարեալ ազատութիւնը միայն
միապետական իշխանութեան չնչմամբ կարելի է
իրականութեան ճամբուն մէջ դնել :

Սակայն՝ մէկ ծաղիկով գարուն չի դար, ու
Հերմանի անհետացումը մէջտեղէն չի կրնար վեր-
ցընելիր հպարտ կինը որ վրան աչալուրջ կը հսկէ,
իր զաւակը՝ զբր կը պատրաստեն տարբեր ուղ-
ղութեան մը և իր հայրը որ մտահոգուելով ի-
րեն կ'ըսէ . «ինչ որ այսօր միայները կորսնցնել
կուտայ, նախ սա է թէ՝ անոնք բաւական հաս-
տատամտօրէն չեն հաւտար հիմա իրենց թագա-
ւորական իրաւունքին, անոնք ալ պարզ մարդե-
րու կիրքերն ու գաղափարները ունին : Դուք
այլեւս չէք համոզուած թէ Աստուծոյ կամքովը
միայն թագաւոր էք եղած և թէ՝ Աստուծ ձեր
հետն է» :

Տղան չի հաւատար այդ բաներուն, ու կը
պատժուի իր ազատասիրութեան համար, սպան-
նուելով բուն իսկ իր կնոջ ձեռքով որ թագաւոր-
ներու գաւազանը բռնելու աւելի վարժ՝ ճամբայ
կը բանայ իր արիւնարբու նախահայրերու սե-
րունդին :

Երբ Ժիւլ Լըմէթը կը տեսնէ այս վերա-
պրումը հայրենի բռնապետական հանճարին, ան
կը լքէ ժողովրդային վերածնունդի գաղափարը
և այլեւս չի կրնար առանց ստորնացնելու, ա-
ռանց վարկաբեկելու և ծիծաղելի ընծայելու
խօսիլ ժողովրդային շարժումներու և յեղափութու-
թեանց մասին :

Ամբոխը որուն հոգին «առատաբուղին» էր, ի-
րեն համար կը դառնայ ջարդուելու արժանի ան-
բան հօտ մը՝ որուն տառապանքն իսկ «Թերեւս



ՆԻԿՈԼԱՅ ՇԱՄՖԵՐ

նախախնամութեան ծրագիրներուն մէջ է» կը յայտարարէ ծեր բռնապեալ չնական ամբարտաւանութեամբ. և արդէն Ժիւլ Լըմէթր կարելին կ'ընէ այդ ժողովուրդը ներկայացնելու համար իր տկար կողմերուն մէջ. ան մոռնալով իր ազատ սրտին ապստամբը ու անհամբեր պոռթկումները, հալածանքին տակ կ'ընկրկի, կը սմքի ան, մարտիրոսութիւնը կ'ուրանայ՝ կատարեալ ստրկութեան մէջ անմտօրէն «կեցցէ արքան» պոռալով:

Այսպէս դատելով ժողովուրդը, բնականաբար Ժիւլ Լըմէթր կը հեգնէ նաեւ ֆրանսական յեղափոխութիւնը, զոր ժամանակին մօսան կը յայտարարէ, թէեւ միշտ նոյն փոփոխամտութեան զոհը՝ ան չի կրնալ ուրանալ քիչ ետք թէ ֆրանսական յեղափոխութիւնը եղած է մարդկութիւնը ապագայ երջանկութեան մզող ցնցումներէն մէկը: «Երեսուն հազար էակներ զոհուեցան թէեւ, բայց անկէ ի վեր միլիոնաւոր արարածներ ճանչցած են կեանքի լաւագոյն պայմաններ և թերեւս ունեցած՝ զգացումներ և մտածմունքներ՝ որոնք նախապէս գոյութիւն իսկ չունէին»:

Ահա այսպէս՝ Ժիւլ Լըմէթր մէկ կողմէն կը քանդէ, միւս կողմէն կը կառուցանէ. մէկ կողմէն կ'ուրանայ, միւս կողմէն անխարդախ հաւատք ցոյց կուտայ նոյն բաներուն հանդէպ:

«Ես ալ հանրապետական եղած եմ, ես ալ կը հաւատայի ժողովուրդներու կարծիքին և անոնց իմաստութեան, սակայն ատի երազի շրջան մըն էր, ուրկէ արթնցած եմ, կ'ըսէ Լըմէթր իր Discours Royalistesն մէջ։ Այդ երազը ցնդեցուցած են, կը յարէ ան, Տրէյֆիւսի դատին առթիւ եղած էնթրիկները. ընտրական պայքարներու

մէջ երեւան եկած բոլոր մեքենայութիւնները, յաղթելու համար կառավարութեան գործադրած բոլոր խարդախութիւնները : Ասոնք լաւ, բայց ինչո՞ւ ժիւլ Լըմէթրի ճշմարտասիրութիւնը կը մոռնայ ստութեան և խարդախութեան այն զանդուածային կոյտը՝ զոր իր այսօրուան բարեկամները հնարեցին և գարբնեցին անմեղի մը ձայնը խեղդելու համար : Ասոնք շապիկ փոխելու համար հնարուած շատ ճնշիմ պատճառաբանութիւններ չեն, որոնց ետեւ քողարկուած՝ նշանաւոր ակադեմականը գէշ կը թաքցնէ իր բոնապետական տրամադրութիւնները զորս պարզելու վարձ մը ըրած էր արդէն իր Թագաւորները անուն դիրքին մէջ : Ասոնք կը նկրտին դէպի փոքրամասնութեան մը իշխանութիւնը : Ընտրական դրութիւնը իշխանութեան գլուխ կ'անցընէ շատ մը հակառակ շահեր ունեցող անձինք որ ուժերնին իրենց ի նպաստ կը գործածեն . — անհրաժեշտ է, կ'ըսեն ժիւլ Լըմէթրի հետ բոլոր թագաւորականները, այդ իշխանութիւնը դնել մէկ հոդիի մը ձեռքը, որուն շահը մէկ ըլլալով՝ կրնայ երկրին բարելաւութիւնը իրադործել :

Ամէն ոք գիտէ թէ ինչքա՞ն թոյլ, ինչքա՞ն առարկելի ու ծթուած քարոզութիւն մըն է ասի, արդէն շատոնց դատապարտուած՝ պատմութենէն : Աւելի բանաւոր չէ ըսել թէ իրարու հակառակ շահեր ունեցող մարդիկ՝ խմբուելով ու իրար զարնուելով նոյնիսկ ակամայ կը ստիպուին հանրային բարելաւութեան տաք ու պայծառ կը արտադրել, և ժողովրդային նորհները իրարու ձեռքէն խլելու համար մղուած մրցակցութեան մէջ զիրար գերազանցել :

Ժիւլ Լըմէթր, Բոլ Պուրժէ և իրենց նուազ հեղինակաւոր հետեւորդները Հանրապետութիւնը զեղծումի դրութիւն մը ներկայացնելով ու պանծացնելով թագաւորութեան բարիքները, ոչ միայն պատմութիւնը կ'ուրանան, այլ և ժողովուրդին ազատութեան իրաւոնքը մերժելով՝ կը սատարեն ընկերվարականութեան ծաւալման, որուն մէջ աշխատաւոր մարդկութիւնը կ'ողջագուրէ դարերով ոտնակոխ եղած իր իրաւունքներուն միակ ախոյեանը :

Ո՛չ անկարելի է որ մեր ազգայնականութիւնը ներշնչուի այս տեսակ ըմբռնումներէ . հարկ է գերադասել ժողովուրդին շահերը, քանի որ ան ամէնէն աւելի կը տքնի ազգային մեծութեան համար, ան է որ իր ծոցէն դուրս կուտայ հայրենիքը պաշտպանող զինուորը, ան է որ կը կրէ հասարակաց տուրքերուն ծանր մասը, ան է կ'աշխատի երկրին ճարտարարուեստը արդիւնաբեր ընելու, ան է որ քրտինք կը թափէ մայր հողին վրայ և ան է վերջապէս որ իր խորունկ ցնցումներովը կը դղրդեցնէ հին մարդկութիւնը և իր թշուառութեան ուժով՝ կը փշրէ մեծերու և բռնակալներու աննկուն ու յամառ իշխանութիւնը : Անհրաժեշտ է ուրեմն որ՝ հակառակ իր բոլոր թերութիւններուն՝ ժողովրդավարութիւնը մնայ կառավարութեան ձեւը և պահպանուի ժողովը՝ դային անկախութիւնը, ուժը՝ հակառակ անոր ընկրկումներուն, և ճշմարտութեան հաւատքը՝ հաընկրկումներուն : Հայ ազգայնականութիւնը կը կայանայ այդ ժողովրդային շահերու պաշտպանութեան մէջ և հետեւարար ազգային զօրութիւնը և դասակարգերու համեազգային զօրութիւնը :

ըաշխ գործակցութեամբ տպահովուած միութիւնը
պահպանելուն մէջ։ Ասի չենթադրեր որ մենք
աչք գոյելու ենք կղերին տգետ մոլեռանդու-
թեան, հարուստին ադահ վաշխառութեան և
գործաւորներու շահագործումին վրայ. ընդհա-
կառակը, ազգային շահերու լաւագոյն պաշտպա-
նութիւնը կ'իրագործուի մեր առաքինութիւննե-
րու ջատագովանքն ընելի աւելի՝ անհատներու և
դասակարգերու թերութեանց ու մոլութիւններուն
անինայ ձաղկուելովը. Մեր ազգայնականութիւնը
կը կայանայ միութիւնը վերանորոգ ելուն մէջ,
մինչդեռ ժիւլ լըմէթրի մը կամ Բոլ Պուրժէի մը
ազգայնականութիւնը կը տապալէ այդ միու-
թիւնը, նման ընկերվարականութեան. Եւ եթէ
Ժիւլ լըմէթր փոփոխամիտ, նուալ խիղախ և մա-
սամր արգիուած ու ամօթաճար իր հանրապե-
տական անցեալէն, այդ քայքայման չի կրնար
աշխատիլ հարկ եղած հուժկու բաղուկներով,
Բոլ Պուրժէ անոր կը ձեռնարկէ արտակարգ. ու
մոլեռանդ կորովով մը որ հաւատքի և անկեղծ
համոզման շեշտն ու երանդը առնելուն համար,
աւելի վտանգաւոր աղդեցուօ իւն մը կը թողու-

* *

Եւ ոչ ալ Բոլ Պուրժէ կը հետեւի Մօրիս Պառ-
րէսի լոկ պահպանողական ազգայնականութեան:
Ան իր նպատակը կը հետապնդէ չէ թէ միայն
ազգայնական կեանքը պաշտպանելով և զօրացնե-
լով, այլ ընկերվարականութիւնը կործանելու
նպատակով՝ ժողովուրդը, աշխատաւոր դասա-
կարգը հալածելով ու հարուածելով:
Մօրիս Պառրէս թշնամիին գէմ թումր կը

կանգնէ շարունակ, իսկ Պուրժէ գնտակ կ'արձակէ
այդ պատսպարաններուն ետեւ քաշուած:
Բոլ Պուրժէ, օժտուած՝ իմացական կարողու-
թիւններով, բազմազան ու հմտալից գիտնակա-
նութեամբ մը, միակ անձն է որուն հոգեբանու-
թիւնը կարծես զուրկ է որևէ բարդութենէ: Իր
հակառակորդներէն մէկը ըսած է իրաւամբ՝ «Հո-
գեբան մը՝ առանց հոգեբանութեան»: Օքթավ
Միուպօ կը պատմէ թէ Պուրժէ պղտիկ հասակէն
սկսած էր ժողովուրդէն խորշիլ: Դեռ երիտասարդ-
ուանող, Պուրժէ իր հոգիին մէջ զգացած է այդ
խորշանքը և իր տխուր ձանձրոյթը պտտցուցած՝
Քառիի լարէնի գրական վլիւպներուն մէջ ուր
այնքան անախորժ է եղած երիտասարդ հոգե-
բանին ձգած տպաւորութիւնը:

Իր ընթերցումները, —Միւսէէն մինչեւ Զա-
րին Մաղիկները՝ անցնելով Պալզաքէ, Սթանտալէ
և Ֆլոպէու մինչեւ Կէօթէ, Շէյքսբիր և Ուոլթըր
Սքօթ, — իր հոգին մզած են տեսակ մը կան-
խահաս յուսախարութեան և պատրանքի զորս
այնքան մեկին կերպով կարծի է նշմարել իր
Փիշխոփիային Աշակերտը անուն վէպին մէջ:


Իր ատենի ընկերները, որ կը հաւաքուէին
Պուլվառ Սէն Միշէլի մէկ գառեջրատունը և ո-
րոնց մէջ կը գտնուէին Մալարմէ, Ռիշբէն, Քաթիւլ
Մէնտէս, Լիլ, Ատան և Գորէ՝ Պուրժէն կը նկա-
տէին իբր եղական թիբ մը, տխուր ու անհան-
գուրծելի. յուսահատի մը՝ ձեւերովը, որոնք բնաւ-
գուրծելի. յուսահատի այդ եռանգուն բանաստեղծներուն
չէին հաշտուեր այդ եռանգուն բանաստեղծներուն
անոնց փառասէր, աղմկա-
զուարթութեանը ու անոնց փառասէր, աղմկա-
զուարթութեանը հետ, որ համբաւին
յոյզ երիտասարդութեանը հետ, որ համբաւին
ծարաւովը կը տոջորուէր: Ետքը՝ երբ աւելի չա-
ծարաւովը

փահաս կ'ըլլայ Պուրժէ, և այդ տիսրութեան կը
միացնէ տեսակ մը աշխատող ու տքնող լրջու-
թիւն —որով ան կը փորձէր վերլուծել ներքնա-
սենեակներու գաղտնիքները, և աղտօտութիւն-
ները այն աղնուականներուն՝ որոնց կեանքը նա-
խապէս իբր բարոյականի օրինակ կը ներկայացնէր
խոնարհ մարդկութեան — անիկա իր վրայ կը հրա-
փրէ հեգնանքը հանրապետական գրողներուն :


Սակայն գովելի յատկութիւն մը ունէր Բօլ
Պուրժէ . յամառ ու յարատեւ աշխատանքի բուռն
ու խանդավառ տրամադրութիւնն է ան: Հետըզ-
հետէ հետախուզելէ ետք անհատ խղճմտանք-
ներն ու հոգիները, Un Crime d'Amourի, Անտէ
Քօրնէշիսի, Փիլիսոփային Աշակերտըն, Un Coeur
de Femmeի պէս վէպերու մէջ, Բօլ Պուրժէ նետ-
ուած էր ընկերային խնդիրներու մէջ, անհատ հո-
գիները շարժող սկզբունքներուն համեմատ մեկ-
նելու ընկերային կեանքը : Դժբաղդաբար ընկե-
րային կեանքի վրայ խօսելու համար Պուրժէ չու-
նէր անկողմնակալ ոգի և անկախ իմացականու-
թիւն մը :

Միջակ ընտանիքի զաւակ, ինքն ալ ուրիշ
շատերու պէս անստուգութեան մէջ մեծնալէ ետք,
իսկոյն համբաւ ու գրամ շահած ըլլալով, ա՛լ
մոռցած էր իր ծագումը և պոհեմի երիտասար-
դութիւնը :

Տակաւին չի ճանչցած մարդկութիւնը և ամ-
բովսը իր զանգուածով, Պուրժէ յանկարծ ինք-
զինքը գտած էր հանգստաէտ կեանքի մը մէջ՝
դպրոցի գրասեղաններէն իյնալով պուրժուա և
աղնուական ընկերութեան մը սալոնները : Ինա-
կանաբար հոն՝ այն շափով որ իր սէրն ու հա-



Բօլ Պուրժէ



մակրութիւնը աւելցած էին ազնուական ու ընչեղ
դասակարգին վրայ, նոյնչափ ալ իր ատելու-
թիւնը բազմապատկուած էր հետ ու թշուառ
ժողովուրդին հանդէպ: Այս տեսակ ընկերային-
նախապաշտումներով ճամբայ ելելէ վերջ, ինչ-
պէս շատ մը թագաւորականներ, Պուրժէ ալ ա-
ռաջին նուիրական պարտականութիւնն էր ըրած
քամահրել ինչ որ կը կոչուի «La Déclaration des
droits de l'Homme et du Citoyen» (Մարդ էակին և
քաղաքացիին իրաւանց ճանաչումը):

Այդ ահագին քայլը առնելէ ետք, Պուրժէ
արշաւեց իր ընթացքին մէջ և ուրացաւ բոլոր
յեղափոխութիւնները՝ մինչեւ կամպէթթայի հաս-
տատած Հասարակապետութիւնը: Ասկէ անդին
իր ճամբան գծուած էր ալ և իր բռնելիք գրա-
կան ուղղութիւնը — իր ըմբռնած կերպովը բա-
րոյախօսական ըլլալով — միակողմանի էր:

Այդ թուականէն ի վեր իր վէպերուն նիւթ-
առած է զլիսաւորաբար ազնուական կեանքը դո-
վաբանելու համար և իր թատրերգութեանց
նիւթ՝ գործաւորական կեանքը՝ զայն վարկաբե-
կելու գիտաւորութեամբ: Ազնուականներու կեանքը
յարգելի էր, անոնց թերութիւնները, անոնց ան-
բարոյութիւնը ինչքան ալ ծայրայեղօրէն լիրը ու
անպարկեցան ըլլան, Պուրժէի աւելի ներշնչում
կ'առթեն քան ժողովուրդին էն մաքուր արարք-
ները:

Անկե՞ղծ է Պուրժէ, ահա՛ հարցումը որ մարդ
իր գործերը կարդալէ ետք կ'ընէ ու չի կրնար
չի յիշել աս տեսակ ֆրանսացի պուրժուաներու
երեսին Ուոպէսրիէռի նետած բոլորը: — մարդիկ
որ ինքոնինքնին հանրապետական կը ձեւացնէին:

Հանրապետութենէն առաջ, կը դադրին նոյնը մնալէ անոր գոյութեան ատեն. շատեր յեղափոխութիւնը կը սիրեն՝ պայմանաւ որ անոր հերոսները իրենք ըլլան, անոնք անիշխանութիւն կը տեսնեն ամէն այն բարեփոխումներուն մէջ՝ ուր կառավարողները իրենք չեն, ու ժողովուրդը ապըստամբ կը յայտարարեն, եթէ ան իր յաղթանակը առանց իրենց շահած է»:

Աւետեաց Երկիրը գրքին մէջ է որ Պուրժէ իր բարոյական քարոզութիւնը կը սկսի և պղտիկ խորհրդածութիւններով երեւան կուգայ իր կրօնական ջերմեռանդութիւնը: Սակայն ատոնցմով գոհ չըլլար ան. հարեւանցի ակնորիկութիւնները իր նպատակին չէին ծառայեր: Հարկ էր արտադրել գլխաւոր գործ մր. Բօլ Պուրժէ կը ծնի զայն՝ հանելով իր զէպը Լ'Էտար: Եւ ոչ այ առանց հանճարի գլուխ կը հանէ այդ գործը: Մարդկային կեանքի շատ մը բարիքները կը պատրաստուին հանճարեղ ու տաղանդաւոր մարդոց ձեռք քովը, որովհետեւ անոնք միայն՝ եթէ ուզեն՝ կրնան քօդարկել իրականութիւնը: Աէն Ժիւօթ կ'ըսէր. «Մեր մէջ նրբամտութիւնը մեծ արգելք մըն է ազատութեան բոլոր սխանները կը գեղեցկացնենք և շատ յաճախ՝ ինչ որ իրը ծշմարտութիւն կը ներկայացնենք, ուրիշ բան չըլլար բայց եթէ մեր ճաշակին գիւթիչ մէկ արտայայտութիւնը»:

Բօլ Պուրժէ գեղեցկացուցած է իր սխանները: Աղատախոհ վարժապետի մը կեանքը անպառող ցոյց տալու համար Պուրժէ նախ սկսած է զայն զրկել մասնաւոր միջալայրէ, խորունկ արմատէ: Իր հերոսը՝ Մօնըրօն ծնած է գեղի մը մէջ, ա-

նոր լնտանիքը գաղթած է քաղաք ու ինք՝ ատեն մը հոս, ատեն մը հոն թափառելով զուրկ մնացած է, ինչէ, զօրաւոր կամքէ, ոչ — քանի որ Մօնըրօն ամենազօրաւոր խմացականութեան ու կամքի տէր մարդ է — այլ՝ ան զուրկ մնացած է լնտանեկան երջանկութենէ:

Ինչքան ալ իրականութիւն մը կենայ աս գիւղութեան մէջ, յայտնի է թէ ան բացարձակ ծշմարտութիւն մը չէ ու ատոր ապացոյցը էն առաջ Բօլ Պուրժէի անհատական կեանքը կուտայ մեղի: «Ծնած Ամիէնս, կ'ըսէ Պուրժէ, կարգալ սկսայ Սթրազպուրկի մէջ և ուսումս շարունակեցի Քէրմօնի և Բարիղի մէջ: Այսպէս արմատախիլ եղած՝ մօրս կողմէն կապուած եմ Լուէնցի ընտանիքի մը որ Ալզասէն և Գերմանիայէն եկած է հարիւր տարի առաջ. այս ժառանգականութիւնը առաւելութիւններ ունի, ինչպէս նաեւ ծայրագոյն գժուարութիւնը՝ խիստ հակոտնեայ ձգտումներ իրարու հետ հաշտեցնելու:

«Իմ մէջս միշտ գտնուած է գերման ցեղէ փիլիսոփայ մը ու բանաստեղծ մը որ շարունակ կոփէի մէջ է եղած լատին վճիտ ու մաքուր աւանդութիւնը ստեղծած վերլուծողին հետ»:

Եթէ ծշմարիտ է որ «ուրիշները դատելով մարդ ինքինքը դատած կ'ըլլայ», Բօլ Պուրժէ պարզապէս նպաստաւոր պայմաններու տակ ներկայ ացնելու էր իրեն պէս արմատախիլ Մօնըրօն վարժապետը որ գիւղէն քաղաք իջնելով իրեն գերք մը շինած է:

Մօնըրօն յաջողած է նոյնիսկ աթոռ մը գրաւել Բարիղի համալսարանին մէջ: Ան գեղացի է — բայց գեղացի մը աղատախոհ, յեղափոխական,

աններող ու կրակոտ՝ ժագոպէնի մը չափ։ Բօլ Պուրծէ պիտի հաստատէ որ այդ մարդը ապերշանիկ պիտի բլայ և վերջ ի վերջոյ ան պիտի համոցուի որ ամբողջ ֆրանսական յեղափոխութիւնը որով խանդավառուած էր, աղատամտութիւնը որ իր պարծանքը կը կազմէր ոչնչութիւններ են եղեր չերմեռանդ կաթոլիկի մը կեանքին բաղդատամարք ի՞նչպէս կը յառաջանայ վիպասանը այս արդինքը ձեռք ձգելու համար. — ժագոպէն վարժապետին ու անոր տկարակադմ և երկուազակին քով գնելով կաթոլիկ վարժապետ մը և իր աղուոր աղջիկը։ Ու դժբաղդութիւնները կը հասնին խեղճ Մօնըրօնի գլխուն։

Մարդը զաւակներէն խեր չի տեսներ, ընտանիքը կը ցրուի և իր միակ խելացի տղան, ուրուն վրայ յոյսը դրած էր, սիրահարելով կաթոլիկ վարժապետին հարուստ ու գեղանի աղջկանը, մխուելով իր սիրոյն մէջ և շուրջը տեսած ընկերային տխուր իրականութիւնները միշտ մեկնելով իբր արդիւնք՝ իրենց ազատախոհ կեանքին որ մըն ալ կ'ուզէ կարգուիլ սիրականին հետ և ուրանալ ամբողջ անցեալը։ Կաթոլիկ վարժապետը որ վրէժ կ'ուզէ լուծել իր յեղափոխական ընկերէն — քաղաքավարական վրէժ մը՝ որ ամենասուկալին ու անգութն է սակայն հաւատացեալի մը սրտին մէջ — որ լաւ կը ճանշայ երիտասարդ սիրահարին երկչուառութիւնն ու տարակոյսները, այդ ամուսնութեան միակ պայման կը գնէ կրօնքը։ Հարկ էր որ սիրահարը կաթոլիկ դառնար և կրօնքը իր առօրեայ կեանքին մէջ գործադրութեան դնող համոզուած կաթոլիկ մը։

«Դուն ֆրանսացի ես, կ'ըսէ ան երիտասար-

դին, այսինքն ժառանգորդը մարդերու երկայն շարքի մը որ դարերով կաթոլիկ եղած են։ Դուն կը շարժիս՝ կաթոլիկ բարքերով լեցուած միջավայրի մը մէջ, կը չնչես անոր օդը։ Լեզուն որ կը խօսիս, որով կը խորհիս, կաթոլիկ է, որովհետեւ հոռմէական ծագում ունի ան, կաթոլիկութիւնը քու մէջդ է, կամքիդ հակառակ, դուն չես կը նար հաշտ ապրիլ ներքին եսիդ հետ՝ եթէ կաթոլիկ չըլլաս։ Խորհէ՛, տղա՛ս. երբ մտածեցիր ընտանիք մը հիմներ ի՞նչ տեսակ աղջկիկ մը ընտրեցիր, կաթոլիկի մը չերմեռանդ կաթոլիկ աղջկը, անանկ չէ»։

Կը տեսնէ՞ք ինչքան անդիմադրելիօրէն համովկեր ու քաղցր է այս լեզուն. հակառակ ասոր և հակառակ իր սիրոյն, տղան «զեռ կը զգար ազգեցութիւնը այն բանաստեղծութեան որ քաղաքական աղքատ ու խեղճ սկզբունքներ է տարածած, գրանսական յեղափոխութիւն անունին տակ»։

Սակայն այդ ազգեցութիւնը կը մեղմանայ երիտասարդին տկար մտքին մէջ և որ մըն ալ ան կը դրժէ իր դաստիարակութեան, իր հայրերու յեղափոխական հաւատաքին և ուխտին ի ցնծութիւն կաթոլիկ վարժապետին որ մութին մէջ իր որսը գուշակած ու սպասած էր համբերատար ու վայրագութիւնը կը խօսի այս նորընվայրագութ։ Եւ տեսէ՞ք ի՞նչպէս կը խօսի այս նորընվայրագութիւնը։ «Ինքզինքս 1789ի մեծ յեղափոխառութեան կողմնակից կը կարծէի. հիմա դադրած եմ ըլլալէ։ Բոլոր այն դաղափարները որոնցմով մեծցայ, հիմա սխալներ կը թուին ինձիք կը կարծէի որ դիտութիւնը անհաշտ է կրօնքին հետ, այժմ կը տեսնեմ որ բացարձակ հաշտու-

թիւն մը կը տիրէ երկուքին միջեւ. կը կարծէի որ ռամկավարութիւնը գիտութեան թշնամին չէր հիմա կը հաւատամ՝ որ անոր մէջ վատասերում ու մտային յետադիմաւթիւն կայ»:

* *

L'Etapeէն ետք Պուրժէ լոկ ընկերական բարյախօսի դերէն դուրս գալով, ինքինքը նուիրած է քաղաքական բրօբականտի գրականութեան՝ թատրոնի միջոցով։ Հիւկոյի ոօմանրիզմէն մինչեւ մեր օրերու յեղափոխական գրականութիւնը, դասակարգերու պայքարը խորունկ ազգեցութիւն մը բանեցուցած է մտքերու վրայ։ Ոչ մէկ ատեն, սակայն, ամբողջ գրականութեան վրայ այդ ազգեցութիւնը այնքան մեծ եղած է ինչքան ներկայ գարուն։ Ժողովրդային ձգտումները զօրաւոր համեմատութիւններ սկսած են առնել և գրագէտները՝ իրենց քաղաքական չեղուքացումը մտնալով՝ հրապարակ իջած են այսօր կամ հարուածելու՝ ինչպէս Պուրժէ՝ աշխատով տարը և կամ անոր իրաւունքներուն ախոյեան կանգնելու։ Յեղափոխական մտածումը սկսած է տեղ բռնել նոյն իսկ լուրջ ակադեմականներու մուտքի զարդարուն ճառերուն մէջ։ իսկ յետագիմական ճիգերը, աւելի քան երեք ուժգնութիւնով դուրս ցցուած՝ նոյն ֆրանսական Ակադեմիայի ծոցէն՝ պայքարը փոխադրած են իմաշական հոգի վրայ։

Այսօր, Եւրոպայի ժողովուրդը զբաղեցնով քաղաքական և ընկերային գէպքեր խիստ քիչ կան, անոնց տեղ կայ սէնտիֆաշիզմը, որուն մա-

սին արդէն խօսեցանք համառօտակի և որ զօրացած է ու կը սպառնայի Աններջնուած է գրագէտներու նկարագրած ժողովրդային թշուառութիւններէն, աաքցած՝ իրապայտ դպրոցին կենդանացնով շունչովը և Զօլյայի պէս վիպասաններու անկեղծ ու բիրտ բնականութեանը մէջ շօշափած է աղնուական դասակարգերու որդնոտ ու անբուժելի բարզականը որ ցարդ լուսաշող քողով մը երեւցած էր հասարակ ժողովուրդին։ Աղ քողը գաղափարապաշտ գրողներ երկար ատեն պահած էին, վախնալով որ մոլութիւններու հում նկարագրութիւնը մարդիկը աւելի պիտի գրգռէր չարիք գործելու։ Անոնք իրենց ատենը անցուցած էին կեանքի գեղեցիկ գոյները միայն ցոյց տալով և ինկած մարդկութիւնը անզգալիօրէն առաջնորդելու դէպի ընկերային աշնուագոյն ձըդտումներ ու գիրքեր։ Գաղափարապաշտները գէշ մարդուն քով առաքինիներու օրինակը չատագոված էին իրը սկզբունք և բարիին վերջնական յաղթանակը գուշակած։ Անոնք գրականութիւնը կը նկատէին աղնուացման միջոց մը, գործիք մը և ոչ թէ կեանքի իրական հայելիքացումը։ Անոնք կ'օրօրէին մարդկութիւնը համեղ երգերու շեշտերով և զայն կը քնացնէին գինովցնով երազներու աեսիլքով՝ իրենց յաւիտենական խոնարհութեան և հլու հպատակութեան մէջ։

Գրական հորիզոնին վրայ Հիւկոյի գթառատ հոգին ստուերն էր որ կը սաւառնէր ու սրտերը ամենուրեք անոր հովանիին տակ խաղաղութիւն գտնել կը կարծէին։

Սակայն չետղչետէ երեւան եկան ըմբոստները,

Ոմանք սկսեցին կեանքի տխրութիւնները քնար երգել իրր թէ անսնք ալ մարդկային կեանքին հրապոյրը կը կազմէին. ուրիշներ տարածեցին արգիրուած հաճոյքներու պաշտանքը արտեստի սիրուն և ուրիշներ ալ դուրս գալով իրենց եմին քմահաճ հետախուզութենէն — փորձեցին աշխատող զանգուածին թշուառութենէն ներշընչուիլ ժողովուրդին ծառայելու փափաքը գրագէտները մղեց անոր ձգտումներուն տալու քաղաքական նշանակութիւն մը. ջանք՝ որու հետեւանքով իրապաշտները գարձած էին առաջին ակամայ բրօբականիսիսրները ժողովրդավար գաղափարներու։

Ու պայքարը սկսած էր ա՛լ աւելի եռանդուն ճիգերով։

Իրապաշտ գպրոցի ուղղութենէն ազդուած յեղափոխական գործիշներ՝ չունենալով գրագէտներու փափկանկատ զդայնութիւնը՝ քարոզած էին սէնտիքալիզմը և բռնի ուժի գործածութիւնը (l'action directe)։ Հոն ուր սէնտիքան բաւական հզօր չի պիտի ըլլար աշխատաւորներու պահանջքը ընդունելի ընծայելու համար, բռնի ուժը իր գերը պիտի խաղար։

Ի՞նչ ունէին բաթրօնները այդ ուժին գիւմադրելու համար, — կառավարութիւնը և բանակը։ Սակայն անսնք իրենց նիւթական անհատ կարողութիւններէն զատ ոչինչ ունէին սէնիսիաներու ըմբուտացումները զսպելու համար այն պարագային որ կառավարութիւնը ուղէր չեղոք մնալ։

Իրենց կը մնար ուրեմն հետեւիլ գործաւորներու օշինակին, կազմելով բաթրօնական ելօւներ

Կամ սէնտիքաներ՝ բոլորովին նոր գրութեան մը վրայ։

Իսկ պահպանողական գրագէտները որ պարտք կը զգային հարուստները պաշտպանել, ուղեցին զանսնք ընդդիմութեան առաջնորդել։

Բօլ Պուրժէ երեւան եկաւ բաթրօնապաշտապան գաղափարին որոշ ու հաստատուն ձեւ մը տալու և հրատարակեց իր վերջնթեր գործը, La Barricade, որուն մէջ ան կը պարզէ բաթրօնական սէնտիքայի մը ծրագիրը՝ տեսակ մը եղական ու նորահնար գրականութեան մը զոր կը կոչէ գաղափարի գրականութիւն (Littérature à idées)։

Բատ Բօլ Պուրժէի, գաղափար մը արդարացնելու և պաշտպանելու համար մարդ առանց խզմանելու կրնայ գործածել ինչ և իցէ սխալ միջոց, պատճառաբանութիւն և անստոյգ տուիքներ։

Պուրժէ. — Կ'ըսէ «նպատակը ամէն ինչ է և միջոցները՝ ոչինչ»։ ու գատապարտելու համար գործաւորական սէնտիքաները, իր անգութ ու միակողմանի «պատնէշը» կանգնող բոլոր ընկերային և գործաւորական կեանքի իրականութիւնները կը խեղաթիւրէ։

Այսպէս՝ ան կը ներկայացնէ բարի գործարանատէր մը, որուն զաւակը սիրահարած է (միշտ նայն մեթոտը մարդիկ գերելու և կուրացնելու) իր ձեռքին տակ աշխատող գեղանի գործաւորուէի մը։ Բաթրօնին տղան իր սիրոյն նախանձող մը ունի յանձին գործաւորներու վերակացուին, որ չարութեան մարմնացումն իսկ է։ Անպէս կը սիրէ նոյն գեղեցիկ աղջիկը և իր նախանձին մէջ կը գաւէ բաթրօնին ու անոր զաւկին

դէմ։ Ան կը կազմէ գործադույներ, ու գրգռելով
աշխատաւորները կը յարձակի գործարանին վրայ,
ամէն ինչ կրակի տարու դիտումով։ Աղինկը դր
կը սիրէ, աղէտը կ'իմանայ, կը վազէ ըմբոստնե-
րուն քով, կ'ինայ անոնց վարպետին ոտքը, կու-
լայ, կը պաղատի ու կ'արգիկէ զանոնք իրենց
նպատակը ի գործ դնելէ։

Այսքան անձնուիրութիւն հիանալի է և այս-
քան բարութիւն՝ գործաւորուհիի մը կողմէն՝
վարձատրութեան արժանի։

Գործաւորները կրկին կը հպատակին բաժ-
րօնին ու կ'սկսին աշխատիլ։

Բայց հիմա բադրօնը առջի բարի մարդը չէ՝
տեսնելով գործաւորներու ապերախտութիւնն ու
ըմբոստացումը, ան սիրտը ամրցուցած և զաւկին
հետ ուխտած է վրէժ լուծել անհնազանդ ու գէց
գործաւորներէն։ Անոնցմէ շատերը անօթութեան
կը մատնուին այդ անգժութեան երեսէն, ուրիշ-
ներ՝ որոնց մէջն է նոյն իսկ աղատարար գործա-
ւորուհին — զօր բադրօնին տղան ա՛լ չի սիրեր չես
գիտեր ինչո՞ւ — մոռցուած ու լքուած կը մեռնին
չքաւորութեան մէջ։

Ահա՝ «գաղափարի գրականութիւնը» այնպէս
ինչպէս Բոլ Պուրժէ ըմբռնած է։ Անոր համար
գործաւորական սէնտիֆայիզմը սիրային վրէժ-
ինդրութենէ և ամբոխավար փառասիրութենէ
ծնած կազմակերպութիւն մը ըլլալով, բաժրօն-
ները պարտականութիւն ունին ամէն գնով զայն
տապալելու համար ձեռք ձեռքի տալու։

Ոչ, այս տեսակ փաստերով չէ որ կարելի է
իրաւունք ունենալ. ինչքան ալ տաղանդ մը ըլլայ
այդ իրաւունքը պահանջողը։ այս տեսակ ճիգե-

րով չէ որ կարելի կ'ըլլայ աղգայնական շարժումը
զօրացնել և ոչ ալ սիրոյ աղգեցութեան տակ ին-
կած, կասկածամիտ երիտասարդի մը ուրացու-
մովը ամբողջ ֆրանսական յեղափոխութիւնը
անանկ հոչակել, երբ այնքան հրաշալի արդիւնք-
ներ կան ու գրագէտներէ շատ աւելի պերճա-
խօսօրէն օրէ օր կուգան այդ յեղափոխութեան
յայտարարած աղատութեան սկզբունքները պան-
ծացներ։

Պէտք չէ նաև «պատնէշ»ներ ստեղծել և
թումբեր կանգնել ժողովութիւն մէջ։ հարկ է՝
ընդհակառակը՝ արդէն իսկ գոյութիւն ունեցած-
ները քանդել և անոնց ետին կռուողները հաշ-
տեցնել։ Եթէ ոչ կարծելով իրաւունք ունենալ,
երկու կողմերն ալ կը յամառին իրենց թշնամա-
կան դիրքին մէջ ու նոյն մայր հողին վրայ գի-
տապաստ փոռուած կը մնան միսացող անդամները
նոյն եղբայրութեան, երջանկութեան ըղձացող
նոյն թշուառ մարդկութեան։

* * *

Եթէ կայ մտածում մը որ Բոլ Պուրժէի
գործը հետաքրքրական կը դարձնէ և օգտա-
կար՝ զուտ աղգայնական տեսակէտէ, անոր մէջ
գտնուած անգիտակից հայրենասիրութեան գա-
ղափարն է։ Ինչ որ փիլիտիփայութիւնը կ'անուանէ
l'inconscient de l'homme, լաւագոյն աղացոյցն է
հայրենասիրական և աղգայնական այն գաղտնի,
այն կամքէ անկախ, խորհրդաւոր ուժերուն որ
լաւ ներշնչման ենթարկուած՝ աղնուութիւն կու-

տան մարդկային հոգիին ու առաքինութիւն և կորով՝ անոր սրտին :

L'inconscient de l'hommeը բուռն ու անխուսափելի ազգեցութիւնն է՝ մարդկային կեանքին վրայ՝ ժառանգականութեան, հայրենիքին, լեզուին, կրօնքին, բարքերուն, սովորոյթներուն և աւանդութիւններուն։ Անոնք չեն արգիլեր որ մեր իմացականութիւնը զարգացման նոր տարրերու հետ հաղորդակցութեան գալով ընդարձակուի և մեր սիրտը նոր մարդկութիւններու միացած լայննայ։ անոնք միայն դուրսէն եկած ազգեցութիւններուն կուտան Եսին ինքնատպութիւնը և փոխանակ անգոյն կերպով տարածելով լուծելու և ցնդեցնելու, անոնք օտար ազգեցութիւնները կը խտացնեն, կը հալեցնեն, իրենց մաքրող ու զտող բովին կ'անցընեն զանոնք ընելու համար հետզհետէ կատարեալ, ա՛լ աւելի միացած ու հզօր նկարագիր և կորովի իմացականութիւն։

«Անգիտակից մարդ»էն մեզի եկող այդ բոլոր ազգեցութիւնները ո՛չ միայն կը կազմեն մեր կենդանական գոյութեան մէկ անբաժանելի մասը, այլ այդ գոյութիւնը կապելով անցեալին, մեր յիշողութեան և երեւակայութեան չնորհիւ մեզ հաղորդակցութեան դնելով մեր նախահայրերուն հետ՝ անոնք իրաւունք կ'ունենան մեր Եսինանմահութեանը մէջ իրենց բաժինը առնելու իրաւունք կ'ունենան մեր հոգեկան կեանքին, մեր իմացական գոյութեան մէկ անհրաժեշտ ու գլխաւոր տարրերը սեպուերուց եւ այդ տարրերը մեզմէ դուրս նետել՝ պիտի նմանէր յիմարութեանը սյն պարտիզանին որ ծառերը աւելի աղատօրէն ու

առատ կեանքով մեծցնելու համար զանոնք իրենց արմատներէն կը բաժնէ։

L'inconscient de l'hommeի գաղափարը իր ամբողջութեանը մէջ միակ կարեւորն է որ կրնանք առանց վտանգի ընդունիլ ֆրանսայի ազգայնական գրականութենէն, ինչպէս որ այլասիրական տրամադրութիւնները միակ գեղեցիկ ու մնայուն տարրերն են զորս Հայերը պէտք է առնեն ֆրանսական ընկերվարութենէն, որպէս զի անոնց մով կարենան հիւսել մեր ազգայնականութիւնը որ ինքնին կը ծրագրուի արդէն առանց աւելորդ ջանքի։

Այսպէս օժտուած՝ ան կը ներկայանայ ո՛չ իբր սիսթեմ և ոչ իբր պատրուակ կուսակցական բրօրականանքի։ Ան կը դառնայ խորունկ դաւանանք մը և կ'ապեցնէ մեր անցեալը, ան կը փոխարկուի հաւատքի և կը յուսադրէ մեր անստոյգ ներկան ու կը միմիթարէ մեր հալածուած ճակատագիրը :

Ան կ'ըլլայ վերջապէս հայ ազգայնականութիւն մը, որ համոզում մըն է մեր տոհմային հանճարին ու զարգացողական ինքնայտուկ կարողութիւններուն արտադրելիք սքանչելահրաշ այլ համեստ քաղաքականութեանը վրայ։ Մեր ազգայնականութիւնը ազգային պէտք մըն է վերջապէս, զոր չենք կրնար ուրանալ, անի հայրենասիրական պարտականութիւն մըն է որուն գասալիքները, մենք՝ զոհուած, խաբուած, հաւածուած և մեր իրաւունքներուն համար գարերով արիւն թափած Հայերս չենք կրնար ըլլալ բնա՛ւ :

— Ինչպէս կարելի է որ դուք, ֆրանսայիք Պ-

գերման գառնաք, կը գոչէր օր մը ժօռէս՝ ընկերվարականներուն. արդեօք ազգուրացութեամիր. ոչ, ազգուրացութիւնը ձեզ գերման չըներ, այլ Գերմաններու ստրուկները» :

Ու ընկերվարական ժօռէս այսպէս խօսելով
յաւիտենական ճշմարտութիւն մը կը յայտա-
բարէր :

Բարիկ

ԵՊ. ՄԵՍԵԱԱԱՆ

Վ Ե Ր Զ



Վ Ե Ր Զ Ա Կ

ՀԶ	ՏԴԴ	ՄԽԱԼ	ՈՒՂԻՂ
22	15	փոխարկել	կազմել
30	19	compagne	campagne
402	16	արտադրութիւն	արտադրութիւն-
417	12	անանկ չէ	անանկ չէ
52	19	ելած էր	բշած էր
53	16	կը յանդզնէր	կը յանդզնէին
60	29	մէջ	մէկ
61	7	հաւատքը	հաւատքէ
68	25	տիգերի	տիեզերի
93	16	պարտութիւնը	նպարտութիւնը
95	27	վարդապետութեամբ	վարպետութեամբ
97	10	ծրագիրը	նկարագիրը
99	26	յաղթանակին	յաղթական
104	1	զայն սիրել	հարկ է զայն սիրել

ՀՀ Ազգային գրադարան



NL0317312


7.472

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԱԿԵՆ

ՍՄՍԱԲԸ (Վ.ԷԿ)՝ Գաղղական կեանին)	5 դր.
Վ.Ա.ՌԱ.Ա.Ծ. (Վ.ԷԿ)՝ Ազգային կեանին)	3 դր.

Կը գտնուի բոլոր գրավաճառներուն բով դիմել նաև
նեղինակին՝

10 Rue de la Jonquiére
Paris



84 09
11-64